



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



LUH  
486

1869







~~Handwritten scribble~~

ԷՓԱՆԱԳԻՆ  
ԳՐԱԳԱՐԱՆ

~~Handwritten signature~~

~~Handwritten signature~~

141  
118

43846-46.4

30

Handwritten notes in brown ink, possibly bleed-through from the reverse side of the page. The text is mostly illegible due to fading and bleed-through.

Handwritten notes in brown ink, possibly bleed-through from the reverse side of the page. The text is mostly illegible due to fading and bleed-through.


Faint handwritten notes in brown ink, possibly bleed-through from the reverse side of the page. The text is mostly illegible due to fading and bleed-through.

# Պ Ա Ն Դ Ո Ւ Խ Տ

Կ Ա Մ

Կ Ե Ա Ն Բ Ա Ղ Ո Ւ Ա Ն Յ Ի Ո Յ

1530.



ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կ Ե Ա Ն Բ Ա Ղ Ո Ւ Ա Ն Յ Ի Ո Յ

Ս. ՊՐԻՆՏԵՐՆԻ

Ս Ե Մ Ե Մ



28078-62

Կ Ո Ս Ա Ն Դ Ո Ւ Պ Օ Լ Ի Ս

Ք Տ Պ Ա Ր Ա Ն Ի Յ Ո Վ Է Ա Ն Ն Ո Ւ Մ Ի Է Ե Ն Ե Ս Ե Ա Ն

1864

*Handwritten notes and signatures at the bottom of the page.*

# Ն Ո Ւ Է Ր


ԵՐԱՆՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՐԳԱՆԱՑ

Ը Ռ Ծ Ն Ո Ղ Ս Ի Մ

ՄԱՀՏԵՍԻ ԳՐԻԳՈՐ ՊԵՅ ԵՒ ԵԼԻՍԱԲԵՒ ՏԻԿԻՆ

ԵՒ ԵՂԲԱՆԵՐՍ

ՁԱՀԱՆԳԻՐ ԵՒ ԵՐԵՄԻԱ



29. 487

486-60

9

Արեգակը իւր ճառագայթները կը արարած անհուն տիեզերադաշտին վրայ . Բարդի լուս-  
 ար որ վարագոյրի մը առջև կը ժողտն . իրենց ստեղծը ընդլայնելով բնութան համաթիւան մեջ՝ կ'աճե-  
 նան Առաւածադարգև երանութիւնը . բազմութիւնը խնդազին կ'օրփ կրգեւ իւր Լըմանիկ կեանքը .  
 զուտինը ծնողաց զիկը ինկած կը միտթարուն . դաշնամուրի ներդաշնակ ձայնեբուն գրայնները կը  
 վազեն . ահաւտիկ բերիլուելին . ահաւտիկ զուայթնայ խուճին հեանաիններս Աի ե նոյն լուսոյ  
 ասի՝ բայց դժոխմեր բազդը ստիկանի նման գաւազան ի ձեռնին կը հարածե պանդախտ մը այգիե  
 յայգի . լեռնե՛ Ի լեռան . ինզճին արիւնը խեղաւ համար . Այս դառն հարաւածնետուն ձեռքն ար-  
 ասոր հասելով արդդակ կը բառնայ . իւր ձայնը կ'անդարդաւանայ իրեն առանց ներգործուելու ուրիշ  
 մը՝ որ խիզճ մը արթննայ . որ զգացմանց գունըրը բուցախէ . Պանդախտ . սը ընկերակաւութեան  
 տարրն էիր գուն . Հայր որ խաւարայի՛ բոջ մը իւր գլուխը առած շուգէր տեանել իւր թշուաւը . իւր  
 աչքերուն ծածկոցը վերցնելով՝ թեղեաւ ե կրկնին կը մտանայ . տակոյն խիշն խոյս կուտայ առանց  
 զթարու . առանց ժողտելու իւր եղբայր պանդախտի երևին . սնն սը իւր կեանքը յաւերժական ար-  
 ձան մը ընելով՝ հանրութեան առջև կը դնէ . Իւր արտոյճ ժամերը թատերական վէպի կերպարանք  
 կ'աւելու . ներքին վշտերը ձայն կը հանեն . թէ Հայ . եկ . գիտե՛ քու . արիւնակիցդ . կարդո՛ այս հետա-  
 քրքրական պատմութիւնը ալ քու զուանկրու գ վայելն թշուաւութեան ձայնութիւնները վերցնե-  
 լու գարտնը գտիւ . տարածե՛ քու բազուկներդ պանդախտնեբուն վրայ . որանց կրածը արտոյճ ընկե-  
 րակաւութիւնը կը վնասե . թո՛ղ տար գրայնին հեղինակը ինքնակայտ թիւն ունենայ . անկից ստիւր է  
 դիմանալու . աչքերդ գործնէր ընկերական վիճակից վրայ . եթէ կարող ես փնտռե՛ քու թշուաւներդ  
 ալ ինչացար . Պատմութիւնները մեզի կը ծանուցանեն անանկ պանդախտներ . որանց կրած յուտըր ա-  
 ռաւեւոյցոյն են քան զգանգախտս կարգս . անշարպտտ Աիկերանտի կեանքը . պուն մէջ կը դիտու  
 գիլ ցաղութեան ճնշումը . բայց պատճառները կը մեզադրն . Աիկերանայ Արտո Ավիտնկրանի աղկան  
 սիրոյն պատրաստուած էր իւր կեանքը մաշելու . Ամբիգոյշ նորածիլ ժամանակին գագանարոյց յան-  
 գըղնութեանը մը թեղեաւ ստատիկ գժուարութիւններէ ետքը ժտու . Ամբիգոյ . ուր մեկնած էր  
 ե օրիորդը իւր հօրը հետ . նաւահանդիսաները Աիկերանտին աչքին վիճէր կը կարծուէին . Աիկանանե-  
 բուն փոխօրիցոյցը հրճանքները այնչափ չէր երևար իւր աչքին՝ որչափ որ օրիորդին սէրը . Սէրը Աի-  
 վերանտին կեանքն էր . հայս տարօրինակ կենաց ձեռքն էր յանձնէր իւր մտադաշ հասակըս Մասա ան-  
 տառներու մէջ որ գտնէ իւր յեւարտը . որուն պիտի կ'սթնէր . նպատակը որտի վտարանին առաջ  
 նարդն էր . բայց բազդը յանդիտութեան շրթան . Օրիորդին գեռ երեւը շտեմած վերը դիմադրուեց  
 վայնենաց խուճ մը . որուն գագանտեան սպանտիքը այնչափ չէր սարսիցներ զԱիկերանտ որչափ որ  
 իւր երևակայութեանն կը խաւարէր . երևակայութիւնը իւր գ'սթնէն էր . անոր ձեռքն էր իւր ժայը  
 ե կենդանութիւնը . Արիշ կ'ըլ մը մեկնած ատեն կը պատահի քեզի բանտ մը . որուն մէջ շրթանե-  
 բուն շնչիւնները դաւնութիւն կը նուազեն . Դնչիւն . իւր ձայնը որչափ որ տակի է . ընդհակառակը  
 բանտարկարի մը ժամագաշը . անին վայրկեան կը ձայնէ թէ դեռ ողջ է ինձի յանձնուածը . . .  
 Խուռն բազուկեան մէջ կը տեսնու տիկուն մը քաւաւած հաւաչող մեկը . Ի՛նչ կը հաւաչու . բանտը  
 ստիկան չէ . այլ օրիորդի մը գարձեալ սէրը . թշուաւութեան երթակայ է պատճառներով . բայց մեզ  
 պանդախտը ուրիշ պատճառ մը չունի . զիկը հայածողը . միմիայն ազգայնութեան սէրն է . որուն  
 յաւանդիտութեանը ինքը նախանձախնդիր . տակոյն իւր զգ'ցաւ մեկը իւր ընկերակաւութեան զգաց  
 մանցը անբոց մնալուն համար՝ կրեց . . . բայց գիտնաւ . արտաուէց . տակոյն չըրցաւ . իւր քարե  
 մազթութիւնները թշուաւ ազգէ մը որ ուրիշնու առջև յ'անորդ մ'է . կանգախտին կեանց մէջ  
 ընթերցողը պիտի տեսնէ . սիրոյ հետեւելիւններ . բանտարկութեան աշտաւելիք միջոյն . Իրաւա-  
 բանական դաս . բարոյականութեան արդիւր . ազգայնութեան ոգին ե Օսմանեան հօր պատմութեան  
 փնտրը . Պանդախտը իւր կենաց ներարոգիրը կը ներկայացնէ ազգին քանկըրութիւն սպանելով անկեց





Գարնան ժամանակ՝ երբ գերադաստաններ օգտփոխութեան գիւղէ ՚ի գիւղ կ'ընկէին՝ երբ ոմանք սոկեփայլ կառքերուն մէջ սրտերնին հան գիտ իրենց ընելը զուարճութեան յուսով կ'մտիթարուէին, երբ սրձանոցներուն մէջ բազմութիւն բազմութեան վրայ կ'գիղուէր, ոմանք ախորձերով գարնան մարտը օդը կ'ծծէին, կ'Պօլսոյ մէջ ազնուական մը կ'պտըտէր՝ յուսահատած, կեանքը իրեն և ինքը իւր կենացը թշնամացած՝ իւր վաղանցիկ օրերը առջևը կ'արձանաւային և երբ ինքը զինքը կ'տեսնէր յետին թշուառութեան մէջ՝ իսկ ուրիշները յաջող բազդէն նպաստուած, քիչ չէր վառուէր իրեն սրտին բոցը՝ իրրև դժօխային վիճ պանդուխտ արիւնը խմելու պատրաստ:

Յորեկները բազմութեան հետ կ'ընկերանար, սակայն ոչ որ չէր բազմար ճանչնալու զինքը, երեկոյեան առտենները նուազամուխու մտերուն առջևը կայնելով՝ արտասուածոր դաւըն ու գաղտնի կաթիլներ կը սահէին, թէ և սակաւ ինչ ունկնգրութիւնք ինքզինքը կ'ստիպէր մառնալու իւր գառն վիճակը, սակայն՝ քայլ մը շարժած աստն վերստին կը նարստուէին իր սպւռն կսկիծները, գիշերները շուրաներն կարծես իւր կամոցը ծա-

ւայող զքօսավայրներն էին իսկ լուսաւառութիւնները իրեն սեպհակա նութեամբը իրը իւր սենեկին մէջ տնկած մամերն որ քանի մը ժամ նոյն լուսերուն ճառագայթները իրեն ըսփոփանք կ'ըլլային: Բնութեան ամենազմայելի տեսարանին մէջ կը պտըտէր անպաշտպան: Մտերը կ'մարեին մարդիկ կ'ցրուէին գիշերապահ գորքերուն ձայները կը լսուէր, բայց խեղճ Պանդուխտը/դեռ օդին մէջ, չունէր բնակարան մը՝ որ գիմէր ի հանգստութիւն: Թշուառ մը միայն կրնայ երազել, թէ ինչ կրնայ քաշել մարդ մը սասնկ նեղութեան մը մէջ, բայց անոնք որ փափուկ անկողիններու մէջ կեանք են անցուցեր, կըրնան արդեօք գննէ վայրկեան մը իրենց աչքերը դարցընել գէպ ՚ի սցգինները դէպ ի դաշտը՝ ուր շատ կարելի է բազմութիւ սգիններ պատըպարուած իրենց ազետը ներքին դասցման ազգիւրը կ'ըլլայ:

Չապա ուր կ'երթար պառկելու, հարցուր մարդ եթէ արտասանելու կարող ես:

Դաշտը, ուր բուրդէ անկողնի տեղ բնութիւնը բաշխեր էր իրեն խոնաւ հողը, և ինքն ալ վայրենական կենաց տեղեակ ըլլալովը երբէք չի պիտի զգուէր անանկ կեանքէ մը՝ որ իրեն նուիրական էր:

Քառասնակու Պանդուխտը ինքզինքը վտանգի մէջ տեսնելով, նա մտնաւ անոր երբ կ'զգիտէր կ' Պօլսոյ Հայոց մէջն ալ ծագած յուզմունքը՝ իւր հայրենիքը կ'երազէր, հայրենիքը, որ սահմանալ ձգելով վերադառնալու յոյսը չունէր: Որոսաստանի ասորաձուծութիւնը Պանդուխտի սրտին երբեմն մխիթարանք էր, իսկ երբեմն ոյս մխիթարութեան հետեւ թիւնը սպառնալիք հարուած, բանտ, որսորդութիւն մահ ըլլալուն՝ չէր յանգզնէր այն կողմերը դիմելու, ծանօթ աւանգում թեան և լեզուներուն՝ իւր միակ յոյսը Ռուսաստանին փոյց գրած էր, որ պատասխարուելով՝ ոչ թէ իւր հայրենեաց թէ մերուն մէկ կողմը, որ մտածելը մինչև անգամ անկարելի էր, այլ հետոս միանգամայն անծառնօթ տեղուանք, որ կրնար արահայտ կեանք անցունել:

Մհաւասիկ երազ մը՝ որ կատարուելուն տարակոյս չկար: Պանդուխտը կարծես հաղածանքէ փրկուելուն համար իւր յատակագիծը պատրաստել էր, և զինքը այս յատակագիծը պիտի քաշէր խորհած և իւր գաղափարին մէջ միանգամայն հաստատած տեղը:

Պէտք էր իրեն արձակուրդ մը՝ որ Օսմանեան բարեխնամ կառավարութիւնը կուտար, հասցա ստանի, մտածելը մինչև անգամ գժուար է:

Երբ Պանդուխտը երեւակայութեան հետ կը պատերազմէր՝ աչքերը դարձուց դէպ ՚ի Հայոց Պատրիարքարանը, ուր շատերուն նման կարելի է ինքն ալ գտնէր պղտի օգնութիւն մը: Հայոց Պատրիարքարանը ունէր իւր տարտամ վիճակը, վտան

գի Սրբազան Պատրիարքը ճերութեան պատճառաւ հրաժարուած՝ կը բնակէր Իւսկիւտար, իւր փոխանորդ վարդապետը թեպէտե զէ մքով գեղեցիկ լեզուով ճարտար, վառվառն երկուստարգական արեան տեր, սակայն ներքին զգայման դունները աղխափակեալ շատ գժուար էր անոր սիրտը դէպ ՚ի Պանդուխտին վրայ անդրադարձնել, բոլորովին յուսահատած կարծես խեղճ Արիվերանտին նման Վանքիկեան դաշտերուն մէջ որուն գունէ միակ քաջալերութիւնը իւր սիրելի ամուսինն էր, բայց բազմամարդ տեղ մը՝ դժբաղդ Պանդուխտը անյոյս, իւր քաջալերութիւնը ցորեկները խորին մտածութիւններն էին, իսկ զի շէրները տեսիլքը, որուն մէջ երբեմն գտնածեր կը պարպէին իւր առջեւը, իսկ արթնութեան ատեն վերստին դառնութիւն, դարձեալ կսկիծ, դարձեալ մտածութիւն:

Նարեխնամ տերութեան անցազրով մտաւ Ռուսաց շօգենաւր, նաւապետներուն նաւուն մէջ պարտած ատեն՝ Պանդուխտի սիրտը կը բաբախէր: Պաշտօնեայ մը բազմութեան դիմած ատեն եթէ ինքն ալ կայնած ըլլար՝ անանկ կը կարծէր թէ եկող տոմսակ պիտի պահանջէ, տոմսակ որուն կարօտ էր երիտասարդ Պանդուխտը: Նարեբաղդաբար շօգենաւր իւր անխնորր դարձուցած ատեն գոնէ ազատուեցայ ըսելով՝ կ' Պօլսոյ ամենազմայլելի տեսարանէն, ինքզինքը յանձնեց ճիրով խնամքին:

Հարուստ մեծատուն, կարդանայն ամենապարզ գրութիւնը, որուն մէջ կը տեսնաս թշուառ մը՝ որ բուպատկերդ ունի, կ'տեսնաս այն, բայց

կ'զգան արդէ օր փորձու թիւնները, որոնք, ասանկ տառապանաց թագաւորներ մինչև անգամ ենթարկեր են : Ասալ կ'զգաս միայն ընթերցանութեան զբաղած ատենդ, հասցա վերջը, դարձեալ այն սրտին տէրը, որ իրեն անհունութեանը մէջ դատարկութիւն միայն կը գտնուի : Շոգենաւին մէջ տիկին մը մէկ քանի ազնուականի հետ պարապած էր զուարճաստութեան, շրթանց վրայի նշմարուած ժպիտը, պատկերին զուարթութիւնը, նա մանաւանդ իրեն գիւցազնական շարժմանը կը վկայէին սրտին գորովը : Պանդուխտը յանգնութեամբ մը մօտենալով այս անձանօթ խմբակին, աեսաւ որ խօսակցութիւննին Առտանդնուպօլսոյ գեղեցիկ հիներուն նկատմամբ էր, Պանդուխտը ընդմիջելով պզտի համարձակութեամբ մը գիւցազանց և գիցուհւոյն խօսքը, իւր երեսը դարձուց դէպ ՚ի Արաստան, ուր հաւերթահարսանց նման խումբեր պակաս չեն, որոնք բոլոր տիեզերքին տիրութեանց կը ծառայեն : Պանդուխտին հանդերձը և գրէխարիւր ըստ Արիական սովորութեան ըրալուն՝ Արաստանին վայցօք տեղեկութիւն տալը քիչ զարմանք չի պետի բլար նոյն խմբակին, անտարակոյս պիտի կարծէին թէ աշխարհատես է, և իրենց հայրենեաց տիկնանց գեղեցիկութեան նկարը օտար մը պերճաստութեամբ գոված ատեն կը յուսացուէր վասակիլ խմբակին համակրութիւնը, և յիշուի, քառորդէ մը ետքը տիկինը բաժնուելով գիւցազներէն՝ հրաւիրեց զպանդուխտ առ ինքը, որն որ իւր սովորական քաղաքավարութեամբը կուզէր տեղե.

կանալ անոր վիճակին վրայօք, որովհետև լեզուն ու զգեստը իրարու չի յարմարելոյն համար քիչ զայրցեթ չէր պատճառէր Տիկինը :

Ինչո՞՞ մարդ \*, կրնա՞ր իրեն վիճակը յայանել Ռուսաց շոգենաւին մէջ, երեսը դէպ ՚ի Ռուսաստան . . . . ստիպեալ համարձակեցաւ պատմելութէ Վ. Պօլսեցի եմ, միանգամայն անտերունջ, բայց որովհետև կրթութիւն առեր եմ Մոսքուայի արքունական ճեմարանին մէջ՝ չեմ կրնար զատուիլ Ռուսաց գիրիկէն, որոնք իրենց առաքինութեամբը ու մարդասիրութեամբը ընդհանրապէս իբրև հոգատար ամենուն ալ սիրելի են :

Տիկինը գրաւ վերլով այս խօսքերէն, խոստացաւ ()տեսայի մէջ իր օգնութիւնը չի խնայել, և ՚ի նշան իւր խոստման հրաւիրեց զՊանդուխտ երկրորդ նաւախաղը վճարելով տամակագինը :

Եթէ ըսեր բաղդին դուռը բացուելու վրայ էր՝ ասանկ գիպուածներու շատ հանդիպած էր, գիտէր որ սա ալ սուժամանակեայ մխիթարութիւն մըն է իրեն. տասն և ութ ժամ ծովին երեսը խնամուելէն ետքը հոտաւ ()տեսայի նաւահանգիտար :

Տիկինը իւր խոստմունքը կատարեց. — ()տեսային մէջ ալ որ լջեր էր հիւրատուն մը՝ կը խնամէր մայրական սրտով մը : Պանդուխտը կըրնար իրեն համար գործ ունենալ այս քաղքին մէջ, բայց վախնալով որ օր առաջ կը մտնուի, կ'ուզէր առանձնանալ անանկ նահանգ մը՝ ուր զինքը ճանցող չը գտնուէր : Կը մտածէր իր

\* Արեւեկան պատերազմին Ռուսաստանէն էլած Օսմանեան հպատակեր էր :

*զանգարայի ինչ հանգիստը որ քաղքին մէջ*

անդրանց դեմ ու Հայաստանի գիրկէն  
հեռանալը թէ և քիչ ցաւ չէր պատճառ  
ու էր իրեն՝ սահայն պէտք էր խոնար  
հիւ թշուառութեան առաջնորդաց  
հետոյը, սրան դեմ չէր կրնար յան  
ցանք մը գործել, կամ էթէ ունենար  
բարի նպատակ մ'նալ իրեն վիճակը  
արդէլք էր ձեռնարկութեան, կուզէր  
իրեն գաղտնիքը յայտնել Տիկին՝  
բայց հետեւութեան սոցաւնախիքները  
կենային զինքը նեղել խորհելով, - մի  
այն այդչափս ըսաւ թէ միտք ու  
նիմ ֆեդրատուրի երթալու :

Տիկինը որ Վանդուխտին բարո  
բութիւնը ցանկացողներէն էր՝ դեմ  
կեցաւ քանի մը օր անար կամայք՝  
Վանդուխտը չի պիտի համոզուէր ե  
թէ օգնութիւն մ'ալ չ'ստացուէր,  
գարձեալ պիտի մեկնէր, թէպէտ սու  
քով, թէպէտ միայնակ :

Տիկինը թող չի պիտի տար որ  
Վանդուխտը իւր նպատակին հասնե  
լու կարող ըլլայ՝ հացկերայթի երբեմն  
զինուորական սրաչածեաններ կը հրա  
ւիրէին, ու երբ կ'սկսէին մանրա  
մասն անդեկութիւններ ժողովել Ա.  
Պօլայ նկատմամբ՝ կ'ստատարանէր,  
թէ Տեսարանը զմայելի, օղը մոքուր,  
աւառութիւն, ըստ Աւրապայական  
դրութեան, բայց չ'տեսայ մարդ մը  
կ'ըսէր, որ սիրար նմանէր այս Վան  
դուխտին վառվառն զգայմանց .  
խեղճ Տիկին \* , կարելի է գերութե  
նէդ մինչև աղատութեան վայրկեանդ  
չ'ունեցար միջոյ՝ որ Պօլայ արժանա  
ւոր խուճիքին հետ անձնուէիր : Յի  
բաւի, Տիկինը թէ և բնակէր էր շորս  
տարի ի Ա. Պօլիս, սահայն իրեն բաղ

\* Տիկինը Տարիական պատերազմին էր Պա  
լակալային տիրոջին Յնդրայիք, գերի ինկած էր

դին անիւններ կոտորած քիչ թշուա  
ռութիւն չէր ունեցեր Վանդուխտի  
նման, և ան էր պատճառը, որ կը  
խնամէր թշուառ մը՝ որուն սիրտը  
ճիշդ նման էր իւր սրտին Վանդուխ  
տը չի պիտի խաբուէր Տիկինին առ  
ինքը ունեցած համակրութենէն, վա  
սին զի հետեւութիւնը մտածած ու  
տեն մահուան հանգէս մը կը տեսնէր,  
հանգէս մը՝ որ պիտի կատարուէր ա  
ռանց երկնայինն վիայութեան, հան  
գէս մը՝ որ պիտի կորսնցնէր իւր փա  
ռաւոր պատիւը . մահը Վանդուխտին  
սրանչելի չէր : Վանդուխտը իւր կեն  
դանութեան ատեն քանիցս անգամ  
փոքեր էր անձամբ իւր գերեզմանը,  
Վանդուխտը զինքը կ'տեսնէր բաժ  
նուած իւր հայրենեաց գիրկէն, Վան  
դուխտը մերժուած էր արդէն Սիրայ  
բոցէն ու իրեն առանձնութիւնը մի  
այն կ'անուանէր մահուան դատակ  
նիք : Այս էր Վանդուխտին վիճակը  
Վիշեր մը Տիկինին առանձնաբանեա  
կը դատուած ատեն՝ Վանդուխտը իւր  
վերջին սղջնը տալով պահանջեց Տիկ  
նոջ կամքը, պիտի մեկնիմ ասկէց ըսե  
լով : Տիկինին դոյնը այլափոխեցաւ,  
ցաւով մը յայտնեց Վանդուխտին թէ  
թող չի պիտի սայ : Ահա քեզի վճիտ՝  
որուն ենթախու էր Ահարոյնեմ քեզի  
ընթեքոյնը, ինչ ընթացք կրնայիր  
բանել Տիկինոջ դեմ, քանի որ վայելած  
խնամքը ու նկարագրուած մահը եղ  
բայրայեր էին իրարու հետ . մահէն  
աղատելու միջոյ մը պիտի փնտաւիր .  
և ասանկ ալ Վանդուխտը իւր բաղ  
դէն հարստուելով հողիւ թէ գրպա  
նը քսան և հինգ զիջ կ'գանուէր,  
բաժնուեցաւ (Ստեղծեան : Ահա քեզի  
գուարձալիք մը, էթէ հարցնես թէ

ինչպէս բաժնուեցաւ . կառքով, ոչ :  
Սուրհանդակով, ոչ : Չիւրով, ոչ :  
Հագաս ինչով : Ինուծիւնը իրեն  
բաշխեր էր սոքեր, որոնց ապաւինե-  
լով կրնար իւր նպատակին հասնիլ :  
Ինծերցոյն մի հարցնէր թէ ընկեր  
ունէր . քանզի չունէր, իրեն ծառա-  
յողը մախաղ մ'ներ, որուն մէջը չոր-  
ցած հաճարահացի բեկորներ և գա-  
ւազան մը՝ որ վայրենի գազաններուն  
ձեռքէն կրնար զինքը ազատել :

Մեր կ'երթար . միջին Ռուսաս-  
տանի ճամբաներէն մէկը ու ճամբու-  
վոյց անկուած մընապափերը ուղե-  
ցոյց էին իրեն, որոնք կ'բաշխէին գաղա-  
նի զօրութեամբ մը դէպ ի անկիւն  
մը՝ ուր Պանդուխտը չի պիտի կրնար  
իւր կեանքը հանգստութեան փոխել :  
Վիւզ մը գիմած ատեն հազիւ հազ  
կրնար կէս ժամ գիմանալ, քանզի ի-  
րեն յարմար գործ չէր տեսնուէր և  
իրեն ասիական հագուստը իր վրայ  
կարծիքներ կ'բերէր, առմիկ հասարա-  
կութիւնը խել մը անհաճոյ ամական-  
ներով լատեսէ, թէ ինչ է բսելով,  
կը ներկէր :

Ոմանք՝ երբ բազմութեան մէջ  
կը գիմէր, ծռռ նայուածք մը կը նե-  
տէին վրան, մերթ դաշտերը կանաչ  
ներուն վրայ նստելով, մերթ անառ-  
նեւուն մէջ գիշերներ անցնելով, ա-  
ռաւօտեան զեփուռը դարձեալ իւր  
սրտին բոցը սակաւ ինչ կ'մարէր : Վի-  
չերները գիւղերը չէր կրնար ժամա-  
նակ անցնել, վասն զի վարձու հիւ-  
րատուններ ըլլալուն համար ուրիշ  
տեղ չէր ընդունուէր, իսկ ընդու-  
նուած տեղը ստակ պէտք էր . գիւ-  
ղերը հացի ու կերակուրի առատու-  
թիւնն էր, որ Ռուսացիք ցորեկ ա-

տեն սիրով կ'ընդունին ու կը կերա-  
րեն, ուստի ճամբորդութիւնը զՊա-  
դուխտ չէր նեղէր սաստիկ, միւ-  
թէ ոտքերը կը գանգատէին ու մա-  
մինը կուլար կ'արտասուէր : Իսկ  
վիճակ, երբեմն իրեն կը պատահէ  
ճամբորդներ, մշակաց խումբեր,  
րոնք քաղքէ ՚ի քաղաք գիւղէ ՚ի գիւ-  
ղաբուստ ճարելու կ'երթային, չ-  
ին ընկերանար գտնէ ժամ մը, պա-  
դուխտը օտարական կը նշմարուէր  
րենց, չէին ուղեր կարեկցիլ . .

Երբեմն ճամբուն վրայ բազմաթի-  
կանանց ուխտաւոր խումբեր կ'տե-  
նէր, տեսակ տեսակ մախազներու  
վտառութեամբ մը — կը ցաւակցի,  
խորհելով, — քաղցը բարե մը կու-  
տար, բայց չէր լսուէր պատասխա-  
տերբեմն աս տեսակ խումբերու  
պատահէր անառնեւուն մէջ, որ  
տեղ տեղ բազմած կը հանդէհին,  
ահա ասոնք զինքը կը մխիթարե-  
թէ և կը մտածէր, բայց խումբ  
մէջ մտած ատեն հոգնութենէն  
նիրհէր, իսկարթնցած ատեն անհ-  
մը չէր տեսնար, որոնք չը գիտայ  
Պանդուխտը կամ առանձնութե-  
կը յանձնէին, կամ ծառերուն տե-  
ւելուն, կամ թռչուններուն ձայն-  
կ'արթննար Պանդուխտը, առտ-  
նութեան հետ կը պատերազմէր, և  
աշանքը իւր սիրտը կը հալէր, կը-  
չէր, ահաւասիկ վիճակ մը՝ որուն  
թախաց եղած էր :

Վիխաւեաղորդ քաղքին ու Պ  
տաղայի մէջ անդուանքը իրեն ճա-  
բորդ մը պատահեցաւ . կին մը էր ա-  
կայ, ինչպէս կը նշմարուէր իր պա-  
կերէն քսան կամ քսան երկուս  
ւայ, անորով գեղեցիկ, զգեստ

որը, ծառի մը սաղնիստած կը հուսալէր :

Պանդուխտին սիրտը վիպեց թէ : կինն ալ իրեն վիճակին յարմարներէն մէկն է . չ'սխալեցաւ իւր արձեացը վրայ : Աստեղով կնոջ բով յրկեան մը՝ ու չ'հանդուրժելով, սրցուց անոր վիճակը, խեղճ կինը ստասուելով պատասխանեց, թէ խտուար եմ, Սիբերիացէն Վիկով երթամ Ս. Արիզայոսին վանքը համարելու :

Անկան արտասանութիւնը մառուր, շարժմունքը քաղաքակրթական, հառաչանքը յաղթուած գիւտիկ մը չէր տարբերիր, Պանդուխտը համարձակութեամբ մը հարցուց չ'ցեղէ ըլլաք . կինը պատասխալով թէ Աստիճանաւորի մը ամուսինն է, երկու օր առաջ ըստ աւազուց անդութ խումբ մը վրաս յարելով՝ զիս այս վիճակին հասայց, և ալ կրկնեց, - տեսնելով ինծի օր առաջ մը՝ որ չ'եմ կրնար պաշտան մը գանել՝ Աստուծոյ ապաւինած անօրեայ դժուարութիւնն ալ պիտրաչեմ մուրալով : Մի ցաւիր Տիւ, ես կարեկից եմ քեզի . պատասխանեց Պանդուխտը : Տիկնոջ սիրտը խօսքերէն կրնար մխթարուէր, ց Պանդուխտը կրնար կարեկիցի, մի որ իրեն վիճակն ալ կնոջ վիկինն յարմար էր կամ աւելի գեշ : Իէ կինը իւր կոհարարաօին յանձնէր և աւազակներուն, խկ պանդուխտը քսան օր էր որ ստակի մը ին ահասած չունէր :

Արիւթ թշուառ սիրտ, չորս դառն արտասուակից աչքեր, իրենց սուրբուն կէս զորութեանը վրայ վտա.

հայած մեկնեցան անկէց դէպ ՚ի Պօլտավ քաղաքը :

Յաւալի է նկարագրել կնոջ անօրուան անօթութիւնը, ինքը հաց չ'ունէր, Պանդուխտին ալ մախաղին մէջն չ'որցած հացի կտորները կերուէր էին : Վիւզ մը պիտի հանդիպէին, ան ալ իրենց դրանուած տեղէն չորս ժամ հեռու էր :

Տիկինը երբեմն կը մտար, կիննար, Պանդուխտը անտառը վտղելով վայրենի մրբեղներ կը բերէր ու ասանկով շունչ կ'ուտար Տիկնոջ :

Տասն ու թը ժամ կ'ուզէր Պօլտավայ քաղաք հասնելուն, վերը յիշած գիւղը երեկոցեան ժամ տասն և երկուքն էր որ հասան, կինը այնչափ կ'զգար վեհանձնութիւնը, որ իրեն ամօթը չ'էր ուզէր որ արձանանոց յաչս ամենեցուն, աւելի աղէկ է կըսէր անտառի մը մէջ հանգստանալը, քանզի գիշերը իրեն խտարային ստուերալը կը գոցէ մեր ապերտիտ վիճակը . Պանդուխտն ալ ստիպեալ չէր կրնար գիւղէ մէջ հանգստանալ, վասն զի նիւթական օյժը կորսնցուցած՝ հարասութեան երեթէն հալուծուած էր : Չունէին անունդ, - մը տածել ալ այս մասին չ'էր ուզէր : Պանդուխտը իւր սովորական քաղաքավարութեամբը կրնար գիմել գիւղացւոյ մը տուն հաց ձարելու : Պանդուխտին ցաւը կրկնապատկեցաւ . իրեն վիճակը թէ և իրիսա ու տարտամ էր, բայց մարդկութեան վեհանձն ու գոսոզ բնաւորութիւնը չ'էր ուզէր որ արտասուարի . ուտախ իւր խօսաման վրայ կայեղելով՝ պատարասէր Տիկնոջ օղներու :

Տիկինը սպասեց գիւղին վերի ծոց.

րը . Պանդուխտը մտաւ շինականի մը  
խուցը , ուր տանտէրը իւր ընտանեօ-  
քը հանդերձ սեղանին վրայ բազմը-  
ուած ընթրիք կրնէին : Բարբ՝ մարդ .  
Տանտէրը սկսեց ազազակ բառնալ  
թէ հիւր եկաւ մեզ , հիւրը ինքզին-  
քը մօտեցնելով սեղանին՝ այն , հիւր  
եմ՝ ըսաւ , բայց վայրկեանահան , գի-  
տեմ՝ որ զիս կը պատուէք . պատուե-  
ցէք տիկին մը՝ գիւղին ծայրը կեցած՝  
որ այս տան անտառ ողորմութեանը  
կը կարօտի , մութ ըլլալուն համար  
Պանդուխտը չէր կրնար մանրամասն  
տեղեկութիւն տալ իրենց վրայօք ,  
և Տանտէրն ալ այս մասին հարցմուն-  
քը չ'կրկնեց , միայն թէ իւր կնոջը  
հրամայեց որ օգնէ ողորմելիներուն :  
Վիշերուան պաշար մը տուին Պան-  
դուխտին , որն որ իւր խորին շնորհա-  
կարութիւնը յայտնելով մեկնեցաւ  
անկէց :

Եւսնաւ որ գիշեր մըն էր անկիայ .  
2 Մայիս 1859 թուական . ընտանիներ  
լուն սիրտը հանգիստ՝ իրենց հան-  
գրասարաններուն մէջ կ'զբոսնուէն ,  
զբօսանաց մաս մ'ալ իրեն համար  
պանդուխտն էր ընտրեր : Շինականին  
տնէն ելած ատեն սիրտը կը բաբա-  
խէր , թէ արդեօք Տիկինը հաստա-  
տուն է իւր խօստման վրայ . կը վախ-  
նար որ գիւղացի մը պատահելով չի  
հրաւիրէ իւր տունը , քանզի կանայք  
գիւրահաւան ըլլալուն համար դրժ-  
ուար է անոնց վրայ վատահանալ . ե-  
թէ Տիկինը գիւղին ծայրը կեցած ըլ-  
լար՝ անտարակոյս , իւր ներքին տրտի-  
մունքը պիտի սաստկանար : Պանդուխ-  
տը մտածութեան հետ ընկերականով  
կը գիմէր գէպ ՚ի գիւղին ծայրը , ուր  
պիտի իւր կարեկիցը գտնէր , ուր պի-

տի տեսնուէր թշուառ հիւ մը հետ ,  
որուն ընկերակցութեամբը գիշեր-  
ուան խաւարը իւր աչաց առջեւէն  
պիտի մերժէր . Տիկինը շնչուէն մը լը-  
սելով ձայն տուաւ թէ ո՛վ ես . Պան-  
դուխտը ձայնը ճանչնալով վազեց մօ-  
տեցաւ :

Գարձեալ երկու թշուառ միա-  
տեղ . . . որովհետեւ Տիկինը շատ ա-  
նօթեցած էր՝ կեցած տեղերնին փրու-  
ուեցան գետինը ու գեղացւոյն բաշ-  
խած հացին վրայ սկսան վիճակ ձգել .  
կերան այս , կերակրուեցան , Արկնա-  
յին լուսովը կը լուսաւորուէին ու գի-  
շերային հովովը կը զովանային : Աչ-  
քերնին երկինք դարձուցած՝ իրենց  
գոհունակութիւնը կը յայտնէին , և  
այս նեղութեան փոխարէն երկինց մէջ  
վարձատրութիւն կը խնդրէին :

Բառորդէ մը ետքը երկու սիրտ  
ալ խորհեցաւ առանձնանալ անտա-  
ռի մը մէջ՝ ուր յանձնելով զիրենք  
սողարգախիտ ծառերուն հովանոյն՝  
կրնային հանգիստ ընել :

Մեկնեցան թե թի ի տուած սըր-  
տերնին իրարու մերձ : Գտան իրենց  
հանգստութեանը յարմար գալարիկ  
տեղ մը . եթէ քնանային , գիշերուան  
հովը չէր կրնար վերմակի տեղ ծա-  
ռայել ու առաւօտեան ցօղը պիտի  
թանար իրենց արդէն ընկձեալ մար-  
մինը :

Եւսնաւ որ համարացած՝ չունէին նիւթ  
զոր հալորդէին գիրարու . Տիկինաջ հա-  
ռաչանքը կրնար խօսակցութեան ա-  
ռիթ տալ . Պանդուխտը հառաչանաց  
մէջ գաղտնիք մը նշմարելով՝ ստիպեց  
որ յայտնէ իրեն : Տիկինը չէր կրնար  
թագուցանել իւր սրտին վրայ ծան-  
րացած գաղտնիքը որ սենէր : Աննէ

գիւցաղուն մը ըսաւ, որ քեզ նման  
իմ ցաւերուս մասնակից էր: Ա՛հ...

Հայրդ էր արդեօք, կամ աղգա-  
կաններէդ մէկը, հարցուց Պանդուխ-  
տը:

Տիկ. Ա՛հ. հօրս կենդանութիւնը իմ  
աչքերս տեսած չունի, հայրս կոր-  
սնցուցեր եմ ասանամեայ ատենս:

Պան. Հապա ս՛կ էր:

Տիկ. Յաւակից մը. բայց բազոր,  
բազոր ժպիտով. ս՛հ...

Պան. Միթէ կրնայի՞ր ինձմէ աւելի  
ցաւակից ունենալ:

Տիկ. Ա՛հ, ան ալ կը գթար, ան ալ  
կ'ողորմէր:

Պան. Ուրեմն ամուսինդ է, որուն  
գիրկէն հարձուերովդ վիճակիդ  
վրայ կ'աղբաս:

Տիկ. Ընուսին. ոչ, չ'աջողեցաւ...  
Ա՛հ...

Պանդուխտը այս հաւաչանքէն պի-  
տի հասկնար որ Տիկինը կորսնցուցեր  
է իրեն սրտին բոցը վառ պահող ե-  
րիտասարդ մը. զՏիկին կուտէր սիրոյ  
հուրը, և այս նշանն ալ կ'երեւնար  
իւր լեզուին վրայ, Պանդուխտը կ'ու-  
զէր որ այս գաղանիքը բացատրէ Տի-  
կինը, ուստի սխաւ հարցնել նախ  
թէ ս՛կ էր զքեզ գթացողը:

Տիկ. Ա՛հ, սիրտս կը վրդովես:

Պան. Ուրեմն իմ ներկայութիւնս քե-  
զի ծանրութիւնն է:

Տիկ. Քան լիցի:

Պան. Հատրտ ինչո՛ւ կը թաքուցանես  
գաղանիքդ:

Տիկ. Վաղանիք չ'է:

Պան. Հապա ի՛նչ է:

Տիկ. Մերական մը՝ որ քու սրտիդ նը-  
ման սիրտ ունէր, սիրական մը՝ որ  
իմ երջանիւթիւնս էր, սիրական

մը՝ որ իմ կեանքս իր անձէն վեր  
սեպած էր, կորսնցուցի... ս՛հ...

Պան. Ի՞նչ պատճառէ դրդուած զը-  
կուեցար անանկ անձէ մը, որ քու  
սրտիդ մխիթարութիւնն էր:

Տիկ. Ոստիկանութիւնը...

Պան. Ոստիկանութիւնը. Ոստիկան մը  
կրնայ երկու միացեալ սրտեր բաժ-  
նել:

Պան. Չ'կրնար, այո՛, չ'կրնար, բայց  
չքեզ կ'պատրէ ու սիրականդ կը  
բանտարկէ, ի՛նչ կրնաս ընել:

Պան. Ա՛հ, այն սիրտը միայն չ'ար-  
գիլէր, այն սիրտը չ'մարէր սիրոյ բոցը  
որ ինքն ալ կ'զգայ: Հապա ոստիկա՛-  
նը... բարացեալ սիրտ...  
Տիկին, պատմէ ինծի եղելութիւնը,  
բազոր է ինծի լսել անանկ առար-  
կայ մը՝ որուն մէջ իմ ոգիս ալ ըն-  
կրղմած է: Տիկինը այս խօսքերէն  
ոյժ առնելով սկսեց պատմել յե-  
տագան, թէ բազոր ինծի յանձ-  
ներ էր բռնաւորի մը ձեռք. օրերս  
միշտ տխուր, վիճակս աննկարագրելի,  
հինգ ամիս առաջ յարգանքը կ'տես-  
նուէի երիտասարդի մը հետ, այս  
յարգանքը բարեկամութեան փոխ-  
ուեցաւ, բարեկամութիւնը սիրոյ,  
խկ սէրը շափաղանցութեան...  
Կրկու նորահաս սրտերու հուրերը  
միացան որ աղէկէզ մեր ոգիները կը  
խրովէին: Վարժես թունաւորեալ  
վիշապ մը կը բնակէր մեր սիրտը որ  
երբեմն սաստիկ կը վիրաւորէր, եր-  
բեմն կը խայթէր ու միանգամայն  
յուշաթափ կընէր, տիեզերազուն  
դին վրայ անկարելի էր դանել բժիշկ  
մը՝ որ փրկէր մեզի այս ցաւէն, մեր  
ոյցելութիւնը միայն զմեզ կը դար-  
մանէր մեր համբոյրները մեր ցաւոց

սպեղանի էին : Սեր այս տեսութենէն իմ ծնողքս դժգոհ էին , քանիցս անգամ պատմեցի իրենց սրտիս վրան տիրած սէրը որ իրաւունք տան ա մուսնանալու դեռափթիթ երիտասարդի մը հետ որ իմ երջանկութիւնս էր , դժկամակեցան . շատ չ'անցաւ բողբոջին մերժեցին որ մէյ մ'ալ այց չ'առնէ մեր տունը : Այս բռնի շարժումը աւելի ուժ կուտար մեր փափաքին , քանզի մարդ մը միշտ բռնաւորի ձեռքէն ազատելու կ'աշխատի : Հայրս և մայրս կ'ստիպէին ձգել երիտասարդը , սիրտս չ'էր ընդունէր անանկ առաջարկութիւն մը որ իրեն վնասակար էր , բայց որդիական պարտաւորութեամբ մը առ երեսս կը հընազանդէի : Արբեմն սիրականիս գաղտնի լուր կը խրկէի թէ իմ սիրտս չի քակէր այն կողմը , սրն որ սիրոյ արդիւնքն է : Սիրականս ալ չ'էր զանար ինձի յայտնելու իրեն հաստատուն միտքը : Արեւակայութիւնը առ տեն մը եղաւ իմ սիրտանքս , գիշերները սրտիս կրակը անկողինը կ'այրէր , իսկ ցորեկները նշմարս դէպ 'ի երկինք գարձուցած հրեղէններ կը հրաւիրէի օգնութեան : Բազդս ինձի հակառակ էր . ես սիրոյ արեան մէջ կը լողայի , անիկայ կը բաղձար որ թշուառութիւնը վրաս թագաւորէ : Գիշեր մը այց առին մեր տունը քանի մը ան ձինք , որոնց մէջը տերութեան պաշտօնեայ մը կար , հասակը երկայն , յիսուն ամաց , բաւական ազեղ . հայրս մտակցաւ ինձի առաջարկութեամբ մը թէ այս հիւրը քո բազդդ է : Այս դէմ կեցայ ըսելով թէ իմ բազդս երիտասարդն է , որուն հետ իմ սերս անհրաժեշտ է : Հետեւեալ օրը հայրս

բռնանալով կուզէր որ կտակաւ մը զրկէ ինձի ժառանգութենէ իրեն չի հնազանդելու համար . կտարեց իրեն կամբը , ես դարձեալ չի հնազանդեցայ , բանտարկեց որ երկիւղը քակել տոյ սրտիս կապը , սեւաւ որ անկարելի է . ճարը հատած զիմեց թէ մի առաջնորդին՝ որ զիս համոզէ , և յիրուի , կղերի միանգամայն ողաւնալիքը որ կ'ըսէր թէ միայնակեցութեան վիճակին մէջ կ'որոշեմ որ յաւիտեան մնաս , ինձի կրնար զրկել իմ սիրականէս , սրուն հետ որ առաջ առաւ թիւն ընէլ կ'ուզէի , ուստի համոզուեցայ որ հօրս կամբը կատարեմ : Սիրականս եթէ իմ գաղտնի նամակս չի հասնէր իրեն , ինքզինքը պիտի վնասէր , լսելով որ հնազանդեր եմ :

Պանդուխտը ընդմիջելով Տիկինին խօսքը հարցուց թէ ի՞նչ էր նամակին միտքը :

Տիկինը նամակին պատճէնը հանելով իւր ծոցէն ցոյց տուաւ , որ յետագան է :

### ԱՅՆԻՒ ՎԻՒՆՍԿԵՅ

Սիրտ մը եթէ կը բարտնէ՝ սիրոյ արդիւնքն է , սիրտ մը՝ եթէ կը կորէ՝ սրնցունէ իւր կարեկիցը՝ բռնութիւնն է , բռնութիւնը՝ որ իմ կամացս միշտ ծառայ պիտի ըլլայ : Ար սիրեմ զքեզ սիրելիդ իմ Վիլինսկի , դու ես իմ երջանկութիւնս , քու սէրդ է իմ միւթարութիւնս : Շրթունքներդ երբ իմ այսերուս վրայ կը վազեն , կը զգամ զովութիւն մը , որ կարևոր է հիւանդի : Յուսով եմ որ դուն ալ իմ սրտիս բոց մարդն ես , դու կատարեալ բժիշկ մը ես իմ ցաւերուս

դարման տուող, կամ ոսկեզօծ խոյր մը՝ որ իմ գլխուս զարդարանքն է : Վրտեմ Վիլինսկիյ որ Վլերին խօսքերը լեցիր, անանկ խօսքեր՝ որ միշտ կրնային արգելք ըլլալ մեր գգուանաց մեր համբոյրներուն, եթէ չհամոզուէի՝ գէշ, եթէ համոզուիմ երեսիս քօղը անզգայ մը պիտի պատրուէ :

Բնորեցի վերջինը. խօսք տուի ա մուսնանալու տգեղի մը հետ՝ որ քեզ ալ ծանօթ է : Արյուսամ արգելք չըլլաս այս ընթացքիս՝ որ փոփոք չէ, վասն զի ան ատեն ես եմ միայն իմ գլխուս տէրը, ան ատեն աւելի զօրութիւն կունենայ մեր յարաբերութիւնը : Այս բուհիգ եմ Վիլինսկիյ, սիրտս քեզի համար կը հառաչէ, և մինչև ՚ի գերեզման բաժնուելիք չունիմ :

Բնդունէ նամակս ու մի արտասուէր .

Սրբ. Արքեպիսկոպ Սերգեյս :

Պանդուխտը լուր ակորժանօք լսելով Տիկինին խօսքերը, խնդրեց որ շարունակէ :

Արկորդ օրը—ըսաւ Տիկինը—հարսնիքը պիտի կատարուէր, ուրիշներուն համար խնդակցութիւն, ծնողացս համար զուարճութիւն, բայց իմ վրաս պիտի աղէր տխրագին և անախորժ զագակցութիւն մը . նամակը թէ և խրկեցի սիրականիս, գուշակեցի որ սիրաը կրնայի վրդովել, ուստի երկրորդը ուղղեցի, որուն միտքը սա էր :

Վիլինսկիյ .

Գրած նամակս բանի մը տեղ մի գնէր . եթէ երկինքը այսօրս իրեն առջեցութիւնը յցունէ՝ գարձեալ չի

պիտի հնազանդիմ : Պատրաստուէ Վիլինսկիյ, եթէ զիս կը սիրես, երեկոյեան ժամը տասն և մեկին սպասէ Ս. Արկորդայսին փողօցը՝ ուր կը աես նուիս սիրականիդ հետը :

Սրբ. Արքեպիսկոպ :

Ուրիշ ընթացք չի պիտի կրնայի բռնել՝ միայն թէ մեկնիլ Պոտոլսկիյէն . եթէ սա սոսկալի բեռան տակ կը սիրականս ալ մանեկ յանձն տանէր, երեկոյեան ատեն կէս վասա հուժեամբ մը՝ գիմեցի որոշեալ անղը, ուր սիրելիս պատրաստ ինձի կը սպասէր : Վերսիւր գեւ շուկան էր, բայց հոգ չէի ընէր . քանզի ինձի ճանչցող չկար և մեր սիրոյն վրայօք ոչ որ անղեկութիւն ունէր : Տեսնողը կամ քոյրը կը կարծէր ինձի և կամ կինը, ուստի այս մասին երկիւղ չէի ընէր : Վիլինսկիյ կատր ունէր այս բանս վարձով բըռնած, հետոյ ին զիս անանկով գիմաւորեց, ու ձեռքէս բռնած գոցինք բազմեցանք կառքը : Արկու հակասութիւն իրարու հետ կը պատերազմէին, մէյմը որ բռնաւորնեցու ձեռքէն ազատուելով սիրականիս գիրկը կը տեսնէի զիս, մէյմե ալ որ ոչ ես և ոչ Վիլինսկին ստակի պատրաստութիւն չէինք տեսէր, ուստի ապագային թշուառութիւնը ինձի մը ատճութեան նիւթեր գէր : Այս պէս Պոտոլսկիէն մեկնելով երեք ամիս միատեղ ճամբորդութիւն ըրինք : Նորոտցս զեկուցմամբը կառավարութիւնը մեզի կը փնտռէ եզեր, մեք անուննիս փոխեր էինք ու կեղծ արձակուրդ Վիլինսկին իրեն վարպետութեամբը մեզի համար հնարեր էր :

Աւրեմն երկիւղը մեզի համար չ'էր :  
Սակայն ութ օր առաջ Ման գետին  
վրայ Սոտիկան մը հասարակ մարդու  
ձև առած մեզի հրաւիրեց զըստարան  
մը , որն օր երկու Սիբերիացիք կը  
փնտռէ եղեր . . . . :

Սեզի բաւական պատուելէն ետ.  
քը , իրեն խոստովանելովը Վ իլինսկայն  
վրայ քաղաքակրթութուն նշմարելով՝  
հուղէր հետը մտերմութիւն հաստա  
տել , իմ բնակարանս ըստ նոր Չեր.  
քաս քաղաքն է որ ասկէց տասն և  
ութ ժամ հեռու է , ուստի կ'հրա  
ւիրեմ որ բարեհաճիք ինծի հիւր ըւ  
լալու : Վ իլինսկին չ'էր խաբուէր վար.  
պետորդիներու , վասն զի ինքն ալ ու  
տիկանութեան փափուկ պաշտօնը վա  
րեր էր . բայց կարծեաց տեղի չ'ուա  
լու համար յանձն առաւ որ անձանօթ  
Պարոնը առաջնորդ ըլլայ մեզի :

Վ իլինսկին չ'էր համար չորս շիշ օղի  
գտեց , անձանօթ ալ մեզի հետ մի  
ասեղ մինչև ի վիւջ որ չորս ժամ  
հեռու էր իւր ոտքերուն ապաւինե  
ցաւ : Շիտակ կէս ձամբան էինք ,  
Վ իլինսկին ընտրելով դալարիկ տեղ  
մը՝ հրաւիրեց որ քիչ մը հանգստանա  
լու բարեհաճի . անձանօթ Պարոնը  
յանձն առաւ . իսկ ետ եթէ չըսէին  
ալ պարտաւոր էի նստելու : Վտեն մը  
ըստ իրարու վրայ իրենց նշմարը նե  
տելէն ետքը Վ իլինսկին հրաւիրեց  
ըմպակ մը օղի խմենք . գէշ առաջար  
կութիւն չ'էր , վասն զի գլուխնիս  
պիտի տաքնար և այս ըմպակին մէկ  
քանի հատին արդիւնքը ան պիտի ըւ  
լար՝ որ պիտի զրկուէինք անձանօթէ  
մը՝ որ մեզի զգուելի էր : Օղին ա  
ռաջին գաւաթը կարծեմ շատ քաղցր  
բրեցաւ որ անձանօթը երկրորդն ալ

պահանջեց , Վ իլինսկին երրորդը ո  
չորրորդն ալ կ'պարտաւորուէր տալու  
և այսպէս ժամ մը չ'անցաւ չորս շիշ  
պարոզցին : Մնձանօթը նստած տեղ  
պառկեցաւ առանց մտածելու իրե  
հիւրերը , որ ստիպեալ պիտի մեկնէին  
զՎ իլինսկից թէ և ազգեր էր օղի  
բայց շատ քիչ , որովհետև իրեն մամ  
ալ անձանօթին կ'բաշխէր : Մնձան  
թը պառկած ատեն Վ իլինսկին ծոգ  
փնտռելու համարձակեցաւ , շալ  
թղթերու մէջ թուղթ մը գտաւ Վ  
վո Չերքասքէն ուղղուած առ Պ . Տե  
լալց , որուն մէջ հետևեալը կար  
դայինք :

« Վ հետևումն գրութեան նախա  
րարին ներքին գործոց ունիմ՝ պատու  
խոնարհաբար խնդրել Չերդ մեծու  
թիւն որ բարեհաճիք Ման գետի  
եղերքները պտտելու , երբեմն Չե  
հրամանատարներովը հանդերձ . իս  
երբեմն միայնակ լրտեսի ձև առած  
ու եթէ արձակուրդ չունեցող մէկ  
պատահելու ըլլայ , իսկայն մեծ զգու  
շութեամբ մեզի պիտի խրկէք , վաս  
ն զի կ'փնտռուին Պոտոլկուց Արքու  
նական գանձապետին աղջիկը Լիւ  
տերինայ և շարագործ մը Մնդր  
Վ իլինսկից , որ նոյն աղջիկը իրեն հե  
փախցնելու յանդգներ է : »

Սպորագրութիւն .

Ինչ շարժման մէջ կրնար ինալ  
մարդ մը՝ երբ իրեն վրայօք Տերու  
թեան ազդ մը իւր ձեռքը ինկաւ  
Բանդ . բանդ , պռապ Վ իլինսկին  
Քաջալերուէ կ'կրկնէր ինծի դիմելով  
երկնային ձեռք մը մեզի հետ կ'պտը  
տի , երկնային զօրութիւն մը մեզ  
օգնական է , ուստի կառավարու

Քան վարպետութիւնները չեն ազ  
 էր, չէ, կ'ստար ինքը զինքը մտի  
 թարեւով: Աւ յիշուի, երեք ամիս  
 ամբարդ մը, ամբարդներուն մէջէն  
 նցնելով՝ ոչ որ չ'յանգվնի՝ բան մը  
 արցնելու, կայ մնայ դաշտի մը վրայ,  
 ւր հաղարներով՝ Վաղարներու ձայն  
 լսուի, և հոն տեղը լստեցի մը ձեռք  
 անտուելէն ետքը աղատուի, միտն  
 ամայն իրեն նկատմամբ գրութիւն  
 տնէրով: Վիլինսկին կ'ըսէր թէ մեր  
 անգտութիւնը մերձ է, ես հա  
 ստը չէի ընծայեր, անանկ կ'երևա  
 ցէի թէ միշտ դաշտէ ի դաշտ պի  
 տի պտտիք առանց հանգստութեան  
 ձեզի ապաւինելու:

Ա՛հ, չարազէտ դիպումս:

Տիկինը այս վերջի տառերը բա  
 չի մ'անգամ կրկնէն ետքը մարե  
 դու: Պանդուխտը ձայն կուտար ի  
 ին, ձայնը լող չը կար, արդեօք առ  
 ստուած փոխեցաւ, չէր կարծուէր,  
 լսան զի մարմինը տաք էր, արդեօք  
 իւանդութիւն ունէր որ բռնեց վե  
 րտին, չէր յուսացուէր, վասն զի  
 ւանդի մը վրայ չէն ցցունէր այն  
 որ՝ որուն հետեւութիւնը ու ար  
 էրքը թշուառութիւնն է, որուն  
 թակայ էր Տիկինին ըսելովը իւր  
 բական Վիլինսկին: Պանդուխտը  
 պիտի սքանչանար, Պանդուխտը պի  
 տի տրամէր այս դիպումսին վրայօք,  
 եթէ այս յանկարծ տկարութեան հե  
 տեանքը մահ ըլլար՝ քանի քանի ցա  
 րեր պիտի ուտէին զինքը, չի պիտի  
 գտնէր կարեկից մը որ Տիկինին նման  
 եւր ազէտից պատասխանէր, չի պի  
 տի գտնէր անանկ ճարտասան լեզու  
 մը՝ որ պատմէր անցք, պանդուխտի  
 անցից նմանութեամբ, գիշերը չէր

կրնար Տիկինին մարմինը ձգել անտա  
 ռի մը մէջ որ ճարակ բոց պատանայ,  
 հասար եթէ առտուն ձգէր ու եր  
 թար, կառավարութիւնը մարմինը կը  
 գտնէր ու ան օրուան ճամբորդները  
 կ'բանտարկէր, ու մինչև որ զՏիկինը  
 ձանցող չ'ըլլար քննութիւնը կ'ստա  
 կանար, բանար դժոխային հուր կը  
 ձեւանար Պանդուխտին, հասար եթէ  
 լուր տար գիւղըրեկց կառավարու  
 թեան, Տիկինին վրայօք տեղեկու  
 թիւն ալ պիտի պատրաստէր, Տիկին  
 նին տրծակարգը մնացեր էր Վիլինս  
 կայն քովը: Տիկինը ինքը զինքը Վա  
 տուծոյ միայն յանձնելով՝ ճամբորդու  
 թիւնը յանձն էր առեր: Վերջապէս  
 որ կողմը որ մտածուէր թշուառու  
 թեան վրայ սպառնալիքներ կը գիշ  
 ուէին: Պանդուխտը երեւակայու  
 թեան վճին մէջ ընկղմած՝ մերթ կ'ար  
 տասուէր, մերթ իւր շրթանքները  
 գարձնելով Տիկինին ճակտին վրայ  
 գանգատ կ'ընէր իւր և անոր վիճա  
 կին վրայօք: Տիկինին երեսէն քրտու  
 քք աղբերանման կ'վազէին, թէ և ա  
 սիկայ յոյս կուտար Պանդուխտին որ  
 կ'արթննայ, սակայն գիշերուան հովը  
 ու խոնու հողը կրնային մահուան  
 դատաւնիքը պատրաստել: Արդեօք  
 առ գառն վայրկեանը պիտի լուծէ իմ  
 վիճակս կ'ըսէր Պանդուխտը, բայց էր  
 ըսածը ինքը կ'ըսէր: Եթէ Տիկինին  
 արագավախձան օր հասնէ, Պան  
 դուխտը պզտիկ սուր մնալ իւր սիր  
 տը պիտի մզէր, խորհելով՝ աչքերէն  
 արիւն կ'վազէր, Գոնէ կ'ըսէր երկու  
 անտերունջ մարմիններ իրարու գիւղը  
 ինկած, երկու ողիներ թե թեի  
 տուած, իրենց թշուառութեան  
 թարգմանը կ'ըլլան առ Վստուած:

Դամեր անցան, Տիկինը չարթըն  
 ցաւ, կարելի է ոգին իւր սիրակա  
 նին այցելու թեանը գացեր էր, իսկ  
 մարմինը թշուառի մը յանձնուելով  
 Լըկինըրը գտած էր Պանդուխանին :  
 Լըրը այս մտածութեան մէջն էր Պան  
 դուխար՝ Տիկինը շարժելով կիսածայն  
 « Ալիկնակի » պոռայ : Իտեղճ կոյս :  
 քանի տասնամեակներ սիրոյ հոս ըլ  
 կ'աղ գէին վրագ սր յու շաճմարիառութեա  
 նըրդ ատենն ալ սիրակաւոր շրթանցըրդ  
 մէջ կ'իտալար : Պանդուխար սկսեց  
 ծայն տալ Տիկինին, ու քանիցս ան  
 գամ կրկնելէն ետքը Տիկինը արթըն  
 ցաւ : Մէ, դեռ հոս ես . մէ գուն  
 ալ մասնակից եղար վշտերուս, ո՞ր մե  
 կուն երախտապարտ ըլլամ . . . Մէ  
 Լ'բառու ամ . . . կ'կրկնէր այս խոսքերը  
 Տիկինը, մերթ մարեղով, մերթ իւր  
 արձամտագոծ աչքերը Պանդուխանի  
 դարձնելով : Լ'րեգակնատեննիկ Տիկի  
 նին վրայ իստարային քոզ մը պատած  
 ինքը զինքը յու երժական մթութեան  
 մէջ կ'տեսնէր, ինչպէս ե էր : Լ'ըշա  
 ւուսեան ատենն էր, գիշերը իւր վա  
 րողայրը կ'բանար, նոր տեսարան մը  
 կ'նշմարտէր, սր իր պայծառու  
 թեամբը չէր կրնար ո՞չ Տիկնոջ ե ո՞չ  
 պանդուխանին լոյս տալ : Լ'ըրեթոք այս  
 գիշերուան ծածկոցին պէս իմ ցա  
 ւերս ալ պիտի անհետանան, կ'սէր  
 Տիկինը : Պանդուխար զանի կ'սփոփէր  
 սրտառու չխօսքերով, ու Տիկինը՝ այ  
 աւհեան դու ես իմ երանութիւնս  
 ինքը զինքը կ'յանձնէր Պանդուխանին  
 խնամոյր :

Պանդուխար ընդմիջելով Տիկինին  
 րտաշարժ ողբը, հարցուց, թէ ան  
 ծանօթին ձեռքէն ազատուելէդ ետ  
 քը, ինչպէս եղաւ որ բաժնուեցար  
 երարմէ :

Հա, կրկնեց Տիկինը, Լ'նծանօթ  
 դաշտը ձգեցինք ու մենք նոր Չէր  
 քառու ճակեան առած հան կու գա  
 յինք : Պանդուխ վրայ մարդ մը տե  
 սած ատեննիս սրտերնիս կ'բարախէր,  
 երկիւղը չի պիտի փարատուէր, բայց  
 երբ հասանք նոր Չէրքասին արևել  
 եան դուռը՝ Ալիկնակին երկու ճամ  
 բայ ընտրեց, որոնց երկուքն ալ գէպ  
 ի մեծ փողոցը կ'աննէին :

Աէկէն ըսաւ ինծի, դու անցիր  
 ու շտապ քաղքին արև մտնան ծայրը  
 գնա սպասէ, իսկ միւսէն ես երթա  
 լով շուկան հայ կը գնեմ ու անան՝  
 կու գամ քեզի :

Արտեալ տեղը թէ ե երկու երեք  
 ժամ սպասեցի աչքերս գէպի քաղաք  
 դարձուցած՝ Ալիկնակին շերեցաւ,  
 ինչ եղաւ արդեօք, բանտարկուե  
 ցաւ . . . կր խորհէի, ու խորհելէս  
 վրաս մաղճառութիւն կու գար : Կա  
 բելի է ինձմէ առաջ վաղեց, մտածե  
 լով հանդարտարայլ ճամբուն աստ  
 ւինեցայ : Երթալով հեռացայ Կաթ  
 Չէրքասէն, ճամբուն վրան կայնած՝  
 երբեմն ժամերով կ'սպասէի չէր ե  
 րնար, իսկ երբեմն յառաջ կը վա  
 ղէի՝ դարձեալ չէի գտներ :

Կս էր պատճառը որ կորսնցուցի  
 ոգուս սպիւր, կորսնցուցի կենդանու  
 թիւնս : Իւր սրտիս տոբնայրը շըր  
 թուներնիս կ'ընկարտարէին, ու այն  
 անտառը որոնք մէջ երկու թշուառք  
 բազմուած էին, Աթոզի կենդանանայ  
 ու իր յիշատակարանին մէջ յիշէ գի  
 շեր մը՝ որ իւր վարագոյրը արկածնե  
 րով կ'անհետանար :

Լ'րեգակնան ծագման ատենն Պան  
 դուխար իւր սովորական պերճախօ  
 թեամբը մտիմարելով Տիկինը հը  
 2



բաւ իրեց որ մեկնինք դէպի Պրլաւ-  
Տիկինք խնդրեց որ ժամ մ'ալ անտա-  
ռին վրան սպասուի անողորբելի գի-  
շերուան դառնութեան փոխարինու-  
թիւն մը ըլլալու համար :

Պանդուխտը Տիկինին ձեռքերը  
սեղմելով մօտեցուց իրեն սրտին՝ ըսե-  
լով թէ այսուհետեւ դու իմ բաղդս  
ես : Տիկինը մի և նոյնը պատասխա-  
նեց : Պանդուխտը 'ի նշան յաւեր-  
ժական սիրոյ թէ և իւր շրթունքնե-  
րը պիտի մածոնցանէր Տիկինոջ թուխ  
աչքերուն՝ ճամբուն վրայ - իրենց ե-  
ղած տեղէն քսան և հինգ ոտնա-  
չափ հեռու - երիտասարդ մը կ'եր-  
թար , աչքերը գետնինը դարձուցած ,  
կարծես երևակայութեան մայրն էր :  
Պանդուխտը Տիկինոջ դառնալով ըսաւ .  
թէ « սա մարդու կեանքն ալ մեր կե-  
նաց նմանութիւն ունի » Տիկինը  
նոյն վայրկենին դողդաղով արձանա-  
ցաւ : Արիտասարդը գլուխը վեր  
բարձրացուցած ատեն իւր նայուած-  
քը դէպ 'ի մեզ ուղղելով կը վազէր .  
Տիկինը գիճաւորեց հետեւեալ բառը  
միայն արտասանելով . Վ ի ի նսկի . . .  
ալ լեղուն յառաջ չը գնաց :

Արիտասարդը ինչպիսի Տիկինոջ գիր-  
կը Ակատերինն , Ակատերինն , պո-  
ռաց , սրբեցիր , ըսաւ , իմ արցունք-  
ներս . բայց ցամամբ մը պանդուխտը  
ցցունելով - յառաջ ասորաւ խօսքե-  
րը ըսելով թէ ինձի ձգեցիր կարելի  
է աս պարտնին համար :

Ակատերինն մինչև այն աստիճան  
երիտասարդին տեսութեամբը իրն  
դակցութիւն կ'ըզար՝ որ չը կրցաւ  
ինքըզինքը արդարացնել : Արիտասար-  
դը Պանդուխտին վրան վազելով՝  
« պատրաստուէ , պոռաց , ես եմ քոյ

հրեշտակդ , մահդ իմ ձեռքս է , »

Պանդուխտը նոյն խոյր թէպէտ  
կրնար պատասխանել Արիտասարդին ,  
սակայն աշխատեցաւ որ հանդարտե-  
ցնէ անոր սիրտը : Ակատերինն և  
երիտասարդին ձեռքերը համբուրելով՝  
աս մարդը մեղք չ'ունի կը սէր , կու-  
լար ու կարտասուէր :

Արիտասարդը իբրև ոստի չկախի  
հաւատար , Պանդուխտը յարձկնելով  
վրան հասկցուց թէ « ես երբեք քու-  
կին իրաւանց տէրը չ'եմ , եթէ բնու-  
թիւնը ըսաւ կը ներէ որ վարմուն-  
քիդ մէջ սխալմունք ունենաս որ յար-  
գանք չ'է , գիտցիր որ այս ձեռքերէս  
որ դէպ ի քեզ ուղղուած է կը դա-  
տապարտուի » : Արիտասարդը աւե-  
լքք չը խօսելով՝ բռնեց Տիկինոջ ձեռ-  
քերէն - մեկնինք , ըսաւ , թող ան-  
տառները - որոնց տէրն է - աս պա-  
րտնին մնայ :

Արիտասարդը կարելի է անանկ կը  
կարծէր թէ Պանդուխտը անտառա-  
պահ է , ինչպէս որ թողով Պան-  
դուխտը միայնակեցութեան մէջ՝  
մեկնեցան :

Ակատերինն կէս նայուածքով մը  
մնաս բարեաւ ըսաւ Պանդուխտին :  
Արիտասարդը անոր նայուածքին վրան  
սպասնացաւ :

Ինճ Պանդուխտ , գիշերուան  
գգուանաց արդիւնքը դեռ ատիթիթ  
օրիորդին սէրը պիտի ըլլար , ինչպէս  
որ ծլեր էր իւր սրտին մէջ առաւօտե-  
եան վարդին պէս , բայց Տէրը , զին-  
քը ինամուղը , որ իւր իրաւունքն էր ,  
եկաւ բաժնեց Տիկինը Պանդուխտի  
դրկէն՝ խղճալցն սիրտը խորովելով :



Մինչ ցերբ որևոյս փափաքը  
Կրժմ խեղճ սիրտըս վշտալի  
Պիտի այրի կրակալը  
Ցաւեր կրեմ գգալի :

Երբ քոյ ուրախ ժպիտդ  
Պիտի տեսնէ իմ աչքեր ,  
Դու թշնամի իմ բաղդիս -  
Դու սխերիմ Մեր դու Մեր :

Բուրաստանի վարդի պէս  
Ըրշալուսեան տուններ ,  
Սրտիս մէջը կը ծլիս ,  
Երբէք չ'ես խղճմտեր :

Եւ իմ ոգիս աղէկէ  
Միշտ կը ջանաս խորովել ,  
Մրածներդ չի բաւէր  
Տիւ և դիշեր կը տանջես :

Կարծես հուրն ես գեհեհայն  
Եւ ես դքեզ միշտ գերի ,  
Սաստիկ սրտիս իմ բորբոք  
Չիք ինձ քեհէ փրկութիւն :

Ըսպարեզդ թէ և լայն  
Թէ և դու Տեր մեր կամայ  
Չունիս , չունիս յիշատակ ,  
Երբէք արժան չ'ես փառայ :

Կըպարանքդ միշտ խրոխտ  
Չարքարանքդ մտքէ դուրս . . . .  
Չունիմ վայելք , կ'զրկես ,  
Կ'մարես աչտոցս լոյս :

Եթէ հասուն պատանի  
Բու կրակէդ մերժուած  
Ըչքիս առջևը կայնի  
Կուտամ հազար երանի :

Բանդի դու սէր փրկարար  
Չունիս երբէք բընութիւն  
Եթէ հրգօր ձևանաս  
Պիտի յաղթեմ չարաչար :

Մեր , քու գիրկըդ թունաւոր ,  
Չես խղճմտիր , չես ցաւող ,  
Դու լայն սրտանց մեծաւոր ,  
Դու միշտ տանջող սպանող :

Պանդուխտը դարձեալ միայնակ ,  
Ուր երթայ , որո՞ւ դիմէ , ի՞նչպէս  
մարդկութեան կարևոր անդորրու-  
թիւնը գտնէ . Տիկիմին ետեւէն եթէ  
վաղէր խղճի դէմ մեղանչած պիտի  
ըլլար , վասն զի նա ունէր անանկ կա-  
րեկից մը՝ որուն կրած վիշտերը աւե-  
լի գերազանց էր : Ար դիմեմ՝ ըսաւ  
Փեթրասյուրկ , ուր շատ կարելի է  
կերպով մը կամ աղատութիւն կը  
գտնեմ կամ հանգրստութիւն , և այս  
պէս իւր ոտքերուն ապստինելով  
դարձաւ վերը յիշած դիւղը ան չի-  
նականին քով , որ երեկոցեան պաշար  
մը իրմէն չի խնայէցին :

Շինականին ընտանեացը վրայ կը  
նշմարուէր չափազանց սէր առ հիւրս ,  
ուստի չի դանդաղեցաւ , երբ Պան-  
դուխտը իւր վիճակը յայտնեց . Տան-  
տերոջ կինը ցաւակցելով՝ Պանդուխ-  
տին մախտը ձեռքէն առաւ ու հա-  
ձարահացիով լեցուց : Եւ հաւատիկ ե-  
րեքօրեայ պաշար . . . Եւ հաւատիկ քե-  
զի ընտանի մը՝ որ թշուառի պիտայքը  
հոգաց :

Երջի տկարութիւնը չի կրնար Պու-  
տավային նկարագրութիւնը ընել , մի-  
այն թէ բլուրներու վրայ հաստատու-  
ած քաղաք մըն է իւր զմայլելի տե-  
սարանավը : Բաղքին մտքութիւնը  
կրնայ օրտերու սիրտանացը ծառա-  
յել . Բաղաքը ունի իւր բաղմամբիւ  
պարտեզները , որոնց մէջ կ'արծես  
Իտալիոյ հարտերը կը բնակին :

Պանդուխտը պիտի դիմէր այս քա-

զարբ, առջի օրը պատուպարուեցաւ տեղ մը՝ որ Պոլսավայէն չորս ժամ միայն հեռաւորութիւն ունէր. իսկ երկրորդ օրը նախաձաշիատեհներ թէ և մօտեցաւ քաղաքին, սակայն խոնջ նստեցաւ պարտէզի մը առջև ու չի կրցաւ շերտել, անանկ խաղ մը՝ որ սրտի մը սիտփանացը կրնար ծառայել:

Պոլսովայ քաղաքը հաղիւ կէս ժամ մնաց, ուսկից յառաջ վազելով ապաւինեցաւ իւր քայլերուն, որոնց աբազութիւնը զինքը որոշեալ տեղը պիտի հասցնէր: Կերթար Պանդուխտը մերթ վազելով, մերթ հանգչելով, մերթ գանգատելով իւր տարտամ վիճակին վրայօք: Երեսէն հեղեղի նրման քրտինքը կը սահէր, բայց սիրտը զովացնող նիւթ մը չի կար:

Չորս օրուան մէջ գիշերները մերթ անտառները, մերթ հովիտներուն մէջ պառկելով, իսկ երբեմն գիշերներն ալ քայլ առնելով՝ հասաւ խարքով քաղաքը:

Եթէ խօսինք քաղաքին մաքրութեանը, ճարտարապետութեանը, փողոցներուն սալաքարութեանը վրայօք՝ որ կ'արծես երիտասարդներուն պիտոյիցը ծառայող մարգարտազարդ ճերմակ սիրտ մըն է. դարձեալ դարման չէ Պանդուխտին անօթութեանը, միայն թէ բարեսիրտ Լետարանական մը (Ունկարիացի) նշմարելով օտար մը՝ որ Պանդուխտն էր. հրաւիրեց իւր սենեակը. Պանդուխտը որ Լետարանականին հետաքրքրութեանը պիտի ծառայէր՝ պատմեց իրեն թշուառութիւնը: Լետարանականը իրեն դրացիները ժողովի հրաւիրելով՝ յայտնեց անոնց Պանդուխտին տարաբաղդ վիճակը. որոնք գը-

թալով զՊանդուխտ, յանձնեցին սուրհանգակի մը որ առնէ մինչև Սոքա քաղաքը: Կարձեալ Պանդուխտը վստահ չ'էր քաղդին վրայ. ասիկայ ալ դիպուած մըն էր, որ զինքը նեղութենէ առ ժամ ազատելով՝ Տէրութեան սուրհանգակին յանձնեց:

Ըրդեօք հեռացաւ թշուառութիւնը: Երկ, կառքին մէջ հանգիստ էր, բայց մինչև Սոքային դուռը... Սոքան, Պանդարթեան յիշատակը հիւրընկալ չ'է, գիտէ ժպտիլ Պանդուխտներուն վրայ և ոչ մտիթարել, իւր աննուէր ոգին կարծես իւր գրունի բուն վրայ նկարագրուած՝ յառել գիտէ միայն, մշակէ ու կեր, բառերը արտասանելով:

Սուրհանդակարանը մտաւ կառքը, ելաւ վերտփին սուրհանգակարան մը՝ թէ և իրարմէ հեռու: Ըսկեց որուն գիտէ, բազմաթիւ և տեսակ տեսակ մարդկանց ոչ մէկն ալ իրեն ծանօթ չ'են:

Ինչևանաստեղծներ շատ... բայց սասնկ, մի հարցնէր:

- Հայոց Կեղեցիքն.
- Սենեակ շուտի:
- Կազարեանց Նեմարանը
- Սասնիչներ կը գտնուին:

Հապա ուր երթայ Պանդուխտը որու ապա ինի: Իւր գանձին, շլէլար, վստի զի ժլատ է...

Սոքային սուրհանգակարանը քանի մը ժամ խորհելէն ետքը՝ պատրաստուեցաւ Բուզնիցկի Սաստը (հաճախ մըն է որով փոշոյը կը հասնոտի) երթալու. Պանդուխտը գիտէր որ իւր մտածութիւնները անշահ գաղափարներ յղացընելէ ՚ի զատ կարեւորութեան կամ պիտոյից չի պիտի կրնայ

ճաս պիւլ . րայց ի՛նչ օգուտ , որ Սուրբան չէր նմանէր անտառներուն . ուր Պանդուխտը երբեմն կը ննջէր , երբեմն կը հանգստանար , բնութեան ամենազմայելի տեսարանը ակներև կրնար զանի խորել . Սոսքան բանտ մըն էր Պանդուխտի աչքին առջեւ , որուն մէջ ամփոփուած՝ ինքզինքը բաղդին պիտի յանձնէր . բաղդը՝ որ ըստ ինքեան նշանաւորութեան արժանի չէ . թէև իւր սնափառ սնունդը հռչակուած երկրագունտին տէրը կոչուած է , Պանդուխտին համար անջրպետ բան մըն է , ուստի իւր ձեռքը երկինք բարձրացուցած ճարտարապետին գութը դէպ ՚ի իրեն պիտի սլացնէր . Լմենակարողին գորովը թռչնանման պիտի ձեւէր Պանդուխտին վրայ , որով կարող ըլլար իւր սև օրերը ուրախութեան փոխել : Լրեկոյեան ժամը հասաւ , րայց Պանդուխտը դեռ շուկան , դեռ փողոցները կը պրտրտի , իւր սնցազիրը որուն ապոււինսած էր՝ պատրաստուեցաւ աւանդապահներու յանձնել , գիշերուայ մը հանգստութեան համար : Եւս անյուսալի դէպքը յաջողեցաւ . Պանդուխտը գտաւ հանգստանալու սենեակ մը՝ որ տաժամանակեայ պատըսպարան մ'էր :

Քաղաքացւոյ մը տան՝ որուն առջև իրիկուն հիւր էր Պանդուխտը , — հարկը կը պահանջէր որ իւր տաղանդը ներգործէ . . կ'ուզէր որ նմարուի վրան իմացականութիւն մը , եւ այս վարպետութեամբ կը յուսացուէր որ գրաւէ ճանուարիով սիրտը : Լրեւելեան պատերազմը իրենց աւարկայ ըրին , Սուսայիք պատերազմին շարունակութիւնը կուզէին եղեր ,

ինչպէս կը պատմէր ճանուարիք . ինքնահաճոյ գոսպութիւն . իբր թէ պատրաստ էին զահուելու հայրենեաց համար . Պանդուխտը ընդմիջելով քաղաքացւոյն խօսքը , ըսաւ . թէ « Հայրենիքը ամէնուն համար քաղցր է , րայց հաշտութիւնը որ եղև՝ ինչպէս մարդկային սեռին , անանկ ալ քաղաքականութեան օգուտն էր : Լթէ պատերազմը շարունակէր տարի մ'ալ շատ կարելի է որ բոլոր Լըրոպան զէնք առնէր , ան ատեն հեղափոխութեանց առջեւը դժուարութեամբ կ'առնուէր ու դարերէ առաջ զիրենք ապահովցնող աղդերը վերստին հարրատահարութեան ենթակայ կ'ըլլային : Պանդուխտը այս խօսքերէն ետքը բացատրեց Քրիստոնէութեան արգիւնքը , որ պատերազմի միջոցաւ ձեռք եկաւ , Պանդուխտին միանգամայն ազդու խօսքերը համակրութեան արժանի էին . ու այսպէս շատերուն գութը շարժելով՝ տանուտէրը հարցուց թշուառութեան պատճառը , որով հասեր էր Պանդուխտը : Չէր կրնար ձգելու պատտախան տալ իրենց , այդչափ միայն պատմեց թէ իմ բուրբ կեանքս Սուսատան սնցուցեր՝ հոս եմ առած ուսման ճաշակը , միայն թէ հեղափոխութեան ստանտիպուէցոյ երթալ իմ հայրենիքս որ կոտանդնուպոլիսն է , ուր չգտայ իմ ծնողքս , որտեք առ Լոստուած փոխուէր էին : Աերջապէս չի կրնալով ձգել Սուսատանը , որուն շատ բարիքները վայելած եմ , պարտանձին համարեցոյ վերադառնալ . ինչպէս որ այս երեկոյ ձեր տունը հիւր եմ , եւ ձեր խնամքը որուն յանձնէր եմ ինքզինքս , նոր աւետիս մըն է իմ եր-

Զանկու թեանս : Քաղաքացին խոստա-  
ցաւ թէ ձեռքէն եկած բարութիւնը  
ընելու չի զանար , հասցա Պանդուխ-  
տին հարցուր տեսնենք , կրնա՞ր կե-  
նալ Մոսքայի մէջ եթէ գործ մը ալ  
գտնուէր իրեն համար : Հաղարնե-  
բով մարդիկը կը ճանչնային զինքը ու-  
իւր Ռուսաստանին մէջ հռչակուած  
անունը շատերուն հետաքրքրութեան  
արժանի առիթ մըն էր . կը յուսաց-  
ուէր որ չարասիրտներ գտնուէին  
մատնելու պատրաստ : Հետեւեալ առ-  
տուն իւր արձակուողը , որ աւանդն  
էր , ինդրեց որ տան իրեն ոտակա-  
նութեան ներկայացնելու համար .  
Քաղաքացին առանց յետաձգութեան  
առաւ իրեն ըսելով՝ թէ դու ես իմ  
աւանդս որ պիտի պաշտպանեմ՝ զքեզ :

Մոսքային մէջ հարիւր ոգիի չափ  
Մշտանցիներ կային փոճառական ,  
ազգաւ թէ և Մահմետական , բայց  
զՊանդուխտ իրենց մտերիմ ճանչնա-  
լովին՝ ամէն նպատտ կը յուսացուէր  
անոնցմէ , լսոնցմէ մէկը Մշտ – Մշտ-  
տիւլա Մշտարովը որ Պանդուխտին  
հօր տան մերձաւոր բարեկամներէն  
մէկն էր , լսելով Պանդուխտին գա-  
լուտը , կերպով մը հրաւիրեց առ-  
ինքը ու իւր օգնութիւնը չը զայցաւ :

Պանդուխտը կրնար ինքը զինքը  
քանի մը ամիս յիշեալ մարդասեր  
Մշտարովին ինամոցը յանձնել . հա-  
պսի վերջը , դարձեալ թշուառութիւն :  
Վճռեց որ օր առաջ մեկնի Փեդրս-  
պուրկ , ուր պիտի որոշուէր իւր վե-  
ճակը , ուր թաղ մը առանձնանալով  
գործի մը ձեռնամուխ պիտի ըլլար :  
Եւայց պիտի երևնար հանրութեան ,  
չէրբէք , վասն զի երկնից մէջ ստո-  
բագրուած վճիռ մը կ'արգիլէր անանկ

փափաքէ մը , որուն մէջ անձ մը իւր  
զուարճութիւնը ունի : Մշտ – Մշտ-  
տիւլա – Մշտարովը զՊանդուխտ կը  
խրատէր որ վերագառնայ ( օման-  
եան բարեխնամ Տէրութեան գիրկը ,  
սակայն Պանդուխտը իւր մասց խոր-  
հրդովը , կ'ուզէր որ վերջին անգամ  
գտնէ բաղդին հետ պատերազմի :

Մշտարովը իրեն խնայուն և իւ-  
մասատից ճարտարութեամբը երկու-  
մեծաշէն քաղաքները իրեն թուերուն  
վրան առած կը ժպտէր անոնց երե-  
սին՝ որոնք Փեթրսպուրկին տեսու-  
թեանը կը ծարաւէին :

Մշտարովին պատրաստութիւն ալ  
չէին ինայեր Պանդուխտէն իւր հայ-  
րենակիցները : Յունիս 10 . 1857 թը-  
ւականին , և ոչ մէկէն խուրհուրդ իւր  
մասին չը պահանջելով՝ այլ միայն իւր  
հանձարին ապաւինելով՝ զնոց փոռ-  
տատուներ , ուր հարիւրներով մարդիկ  
ութեանը ժամը կ'սպասէին :

Քաղցր էր Պանդուխտին համար  
այն վայրիկեանը , որ պիտի հասցնէր  
ժամերուն զօտանայ . ժամերուն՝ որ  
հազուադիւրս է ուրիշներուն հա-  
մար : Վակոնին մէջ բազմուած պրճ-  
նասիրաց խումբը – , որ իրենց սրտի  
առատութիւնը այլոց աչքին հաճելի  
տեսարան մը կը ձևացնեն – փառասի-  
րութեան ամենավեհ անունովը դե-  
պի մայրաքաղաքը կ'ընթանային . Պան-  
դուխտին համար յիրաւի զմայլելի  
էր այն տեսարանը , որուն ճնաշխար-  
հիկ պատկերը մարդկային ազգին պի-  
տի նուիրէր . մարդկային ազգին՝ որ  
Մոսքա – Փեթրսպուրկին ճամբորդու-  
թեան վայրք դադափար ունենան ,  
հասցա ինքը գտեր էր անոնց մէջը  
դիւցազնական կամ շարժական . . .

պաշտօն մը, ոչ, միայն իւր պարանոցը  
 թիւրած, նստարանը, որուն վրայ  
 անշարժ բաղմեր էր՝ կ'արդիւէր յա-  
 բաբերութիւնը այն խմբակին հետ,  
 որ ժամանակին նկատմամբ Պանդուխ-  
 տը արժանաւորութիւն չ'ունէր ա-  
 նոր յարեւոյն։

Իսան և վեց ժամ տեւեց մինչև  
 Փեթրոսպուրիկին դըռները, Փեթրոս-  
 պուրիկին կախարդական զօրութիւնը  
 չէր կրնար զՊանդուխտ խաբել, վասն  
 զի զիրար կը ճանչնային, զիրար գը-  
 գուած էին ատենօք։

Ըստ օտեան ժամը վեցին Պան-  
 դուխտը դիմեց դէպ ՚ի կանխ շէննի  
 Սոստ, (տէրութեան ձիանոցներուն  
 քով կամուրջ մըն է), ուր պիտի գըտ-  
 նէր վաթսուհամեայ կին մը՝ որ նախ  
 քան ծանօթ էր Պանդուխտին։ Ուս-  
 միկ կնիկը չի պիտի Պանդուխտին նոր  
 վեճակին վրայօք տեղեկութիւն ու-  
 նենար, ուստի կրնար ըսել թէ պաշ-  
 տօն վարելու համար եմ՝ յանձն առեր  
 մեծ ճամբարգութիւնը։

Պանդուխտը սրասպարուեցաւ հոն  
 տեղ, ուր կը բաղձար։ Վիշերը անցուց  
 առանց խորհուրդ մը իրեն նկատմամբ  
 յղացելու։ քանզի սաստիկ խոնջեալ  
 իրեն հանդատութիւնը չի վրդովեց։

Շեռեւեալ առտուն դեռ անկող-  
 նի մէջ իրեն համար յատակադիմ կը  
 պատրաստէր, կը պատերազմէր մտա-  
 ծութեան հետ, կը մտնէր մտաց ան-  
 հունութեանը մէջ, բայց բոլոր աշ-  
 խատութիւնը ՚ի թերև . . . Պաաւ  
 կնիկը անմտկ կը կարծէր թէ իւր նախ-  
 կին երջանիկ հիւրն է. այն, նոյն իսկ  
 պատկերը ունէր, սակայն թշուառ  
 ու յետին թշուառ։

Նկողմնը ձգելու ստիպուեցաւ։

զգեցաւ իւր հանգերձը, ու միայն  
 փողոցներուն դարձնելով կ'ուզէր քիչ  
 մը շրջագայել. Ըրդեօք իւր շարժման  
 ատեն պիտի գտնէր յարմար գործ մը՝  
 որ կարող ըլլար առանձնութեան մէջ  
 հանգստութիւն մ'ալ ձեռք բերել,  
 առ ալ ապագային մէջ եղած ժամերը  
 պիտի որոշէին։

Պանդուխտը տէրութեան պալա-  
 տին առջևէն անցած ատեն, երեսուն  
 հոգիէ բաղկացեալ խումբ մը հան-  
 դիպեցաւ իրեն, ասոնք կրփկասու-  
 ազնուականներն էին, կայսեր միան-  
 գամայն հեծելազօրը, որոնց մեծագոյն  
 մասը Պանդուխտին ծանօթ էր։ Աե-  
 վային փողոցէն անցած ատեն տեսաւ  
 Պոտպոլկոյնիք (միրալայ) Չերնօվը,  
 Պորուչիկ (քօլ-աղաթը) Սլավինսկին,  
 Լըկու Ըրուանից Տաճիկ վաճառ-  
 կանք, որոնք Պանդուխտին հին թըշ-  
 նամիներն էին, Վաճառականի մը  
 խանութ մտած ատեն, գտաւ Վար-  
 դան Ըրչակունին և քանի մը Տփիսի-  
 սեցիք, որոնք իրենց կոյր մտօքը կրնա-  
 լին մտնել Պանդուխտը։

Որ կողմը որ կը պարտէր, կարծես  
 հրեշներ բազմուած՝ պիտի խորտակե-  
 լին Պանդուխտին վերջին զօրութիւնը։  
 Խեղճը Փեթրոսպուրկ մտաւ առանձ-  
 նանալու մտօք, որ զինքը ձանջող չի  
 գտնուի, ընդ հակառակը ծանօթներէն  
 շատերը հոն են եղեր . . . Պանդուխ-  
 տը վիրաւորուած՝ կը մտածէր նոր  
 դարման մը, նոր դարմանը յերկնից  
 հրեշտակ մը իրեն պիտի պարզուէր,  
 մահուան տեսիլներ տալով, Պանդուխ-  
 տը իւր կենդանութենէն ձանձրացած՝  
 կ'ուզէր օր առօջ յերկնից մէջ իւր  
 թշուառութեան փոխարինութիւնը  
 վաստակիլ, կամ զէրեզմանին մէջ ուր

զինքը վզովոզ չի պիտի ըլլար :

Օր մը ազերսագիր մը պատրաստելով առ Ահհափառ Այստեր, թէ և կ'ուզէր ինքզինքը ենթարկել նորին Ահծու թեան տոբերը, բայց առ ալ դժուար ինքիր մըն էր Պանդուխտին համար, վասն զի ՚ի բնէ անտի զինուորական գոռոզ յատկութիւնը՝ որ ունէր, խոնարհութեան մեծ արգելք էր, եթէ ազերսագիրը մատուցանէր նորին Այստերական Ահծութեան գաստղութեանը՝ ազտութեան դարձեալ չ'էր յուսացուէր, վասն զի օրէնքը արդէն դատապարտէր էր, կամ ազերսագիրը ըստ կարգի կ'ուզէին ՚ի անօրինութիւն Փախաբային Արվիասու, որուն ինքն ալ պիտի դիմէր, բայց կրնար երեւնալ Արվիասու մէջ՝ երբէք՝ ուրեմն դէպքը կը պահանջէր որ բանի մ'ալ ձեռնարկութիւն չ'ընէ :

Արիտասարգ մը՝ որ Պանդուխտի մտերիմներէն մէկն էր, յարաբերութիւն ունէր Տէրութեան գիւտնատան Տիրէքթօր Պ. Ռաշէթին հետ. Պանդուխտը իրեն նկատմամբ խորհուրդ հարցնելու համար մեծ համարձակութեամբ դիշեր մը դիմեց անոր, նախ Պանդուխտը տեսած ատեն զայրացաւ, բայց քիչ մը ետքը նախկին մտերիմութեան սերը ցրցնելով՝ ընկալաւ յարգանք : Արիտասարգը, յանձն առաւ Պ. Ռաշէթէն դարման մը հարցնելու, երկրորդ օրը որ վերստին տեսնուեցան՝ պատասխանեց հետեւեալ խօսքերը : Թէ Քեզի համար փրկութիւն է մի միայն ուրիշ տէրութեան դիմելը . . . . Աէրջնն յուսահատութիւն, ապերախտ վեճակ . . . . Պանդուխտը իւր վերջին

օղջնը ապով Արիտասարգին՝ մեկնեցաւ իւր սենեակը, ուր վիշտերով զբաղեալ իւր կեանքը կ'ողբար :

Արրորդ օրը աւելի դառն էր Պանդուխտին, վասն զի շուարեալ ինչ ընելքը չը գիտէր, միայն գիւցազնական ինքնահաճոյութիւնը զանի կ'սփոփէր երբ կը խորհէր վերագարծը ՚ի Ա. Պօլիս, երկայն ճամբորդութիւնը առջևը կ'արձանանար, որու ատեն քիչ նեղութիւն չ'էր կրէր, որ դարձեալ պիտի նորոգուէին : Այնչև չորրորդ օրը իւր մտածութիւնը առ զաւ միայն, որ ինքզինքը պատրաստ է ՚ի վերագարծ և ասոր համար չ'էր ցաւիր երբէք, որովհետև դեռ Ողջ էր Ափրեմ վարդապետին՝ որուն միջնորդութեամբը Տէրութեան Արխանները զՊանդուխտ կրնային միտնարել նամակով մը իրեն գիտաւորութիւնը յայտնելն ետքը անմիջապէս ձանապարհային ծախքը հագացին :

Կը բաւէր երեք օրն ալ Պանդուխտին, վասն զի իրեն թշուառութիւնը երբէք ծարուած չ'էր Փեթրուպուրկայ մեծակառոյց պալատներուն, և չէր կրնար ծարաւել, քանզի իրրե թշուառ չքաւորութեան հետ միայն կրնար մրցիլ :

Հուելիս 11 ին Փեթրուպուրկէն հըրածարելու դիտմամբ մօտեցաւ վերրոտին երկաթուղայն, որուն թեւերուն վրան նստած ինքզինքը Մուքային մէջ պիտի տեսնէր, ինչպէս որ հետեւեալ օրը ժամը 6 ին հասաւ :

Մուքային մէջ իրեն համար նոր վեճակ մը պիտի սրոշէր, նորէն խորհրդոյ առատութիւնը զբաղմունք եղած էր Պանդուխտին, որուն վերջին սրոշումը ան եղաւ որ Ա. Պօլիս

վերագտանայ Ասիական մէջէն ժա-  
մանելով, կամ Իմերեթից և կամ  
Քաղսիասացի մէջ եթէ յարմար գործ  
գտնելու կարող ըլլայ՝ մնայ յաւի-  
տեան : Գունիս 21 . Կորնայէն դար-  
ձեալ ստրկրուն զօրութեանը սպառի-  
նելով մեկնէցաւ միայնակ երեսը դէպ  
ի Արեւելք գործուցած , ուրիւր նա  
խահարց սակերքը կ'ամփոփեն :

Պանդուխտը երկու օր բաւական  
տրագ քաղելովը հասաւ Աէրբուխով  
քաղաքը որ Ռուսաստանի երեւելի  
գործատանց և գործարաններուն տեղն  
է . հաս , զինքը հանգստացնելու հա-  
մար իջաւ Թէյարան մը , ուր շատերը  
բազմուած կ'ըբօնուէին :

Օրօտարանին մէջ սպահ մը մօ-  
տենալով Պանդուխտին , իրեն բարե-  
ւր չ'ըստացաւ տալու ու քովը բազմե-  
ցաւ : Վայրկեան մը իրարու երես  
նայելէ ետքը , սպահը ըսաւ թէ « բա-  
րի եկրի » . Պանդուխտը սովորական  
քաղաքովարութեամբ իւր շնորհա-  
կալութիւնը յայտնեց :

Կերևայ որ ճամբորդ էք , հար-  
ցուց սպահը :

Ես , բայց ոչ փառասոր . . .  
ըսաւ Պանդուխտը :

Սպ. Կարելի է հարցմունքներս Ձեր  
սրտին նեղութիւն պատճառի :

Պան. Ըմնեկին , Պանդուխտի մը հա-  
մար միթիթարութիւն է երբ զանի  
այց առնելու պատիւը կ'ունենան :

Սպահին զգեստը թէ և ըստ տե-  
ղւոյն սովորութեան էր , սակայն ար-  
տասանութիւնը յայտնի կը ցցունէր ,  
որ ինքն ալ օտարահայն է : Ռուսի  
Պանդուխտը համարձակեցաւ տեղե-  
կանալ անոր վրայօք : Սպահը պատաս-  
խանեց թէ Կ. Պօլսեցի եմ , անունս  
Սահմէտ Ըմին պէս :

Ուրի մտ իմ հայրենակիցս ես , ը-  
սաւ Պանդուխտը , քաղաք ժպիտ վ մը :  
Հարենակիցդ , մ՛ն զարմանք . ես չ'եմ  
կարծեր ըսաւ որ Արիսոցի մը այս կող-  
մերը պատելու յանդգնի :

Հրամանքնիդ Արիսոցի չ'էք : Եթէ  
ձեզի համար ճամբաները բաց էին  
ուրիշներուն համար ինչու պիտի  
գոցուէին որ անցնիրը գժուար ըլլար :

Սպահը չ'էր կրնար փստահ ըլլալ  
Պանդուխտին իօսքերուն , վասն զի  
զգեստը ու տրտասանութեան մտք-  
րութիւնը հաւատա ընծայելու ար-  
գելք էին :

Պանդուխտը սկսեց Կ. Պօլսոյ նը-  
կատմամբ տեղեկութիւններ տալ ա-  
նոր ի Տաճիկ բարբառ , իսկ վերջը  
կամենալով տեղեկանալ Սպահին վե-  
ճակին վրայօք՝ հարցուց առաձնու-  
թեան պատճառը :

Արեւելեան պատերազմին , ըսաւ ,  
մասնուած եմ ի գերութիւն Ռու-  
սաց ձեռքը , երբ ինքըզինքս տեսայ  
հեռաւորութեան մէջ , ստիպուեցայ  
ընդունելով ճշմարիտ Վրիստոնէ ու-  
թիւնը՝ կենալ հաս տեղ , և յիրաւի ,  
արդի վիճակս՝ որ շատ երջանիկ եմ-  
կը գերազանցէ Տաճկաստանի մէջ ու-  
նեցած վիճակս , որ մչ պատիւ ունէի  
և ոչ յարգանք : Վրիստոնէութեան  
ճշմարտութիւնը ստիպեց հաս մտազ-  
թէ շահախնդրութիւնը : Արն է ար-  
դեօք . հարցուց Պանդուխտը : Եր-  
կուրն ալ պատասխանեց Սպահը :

Տաճկաստանի մէջ ինչ պաշտօն կը  
վարէիք :

Հարիւրապետ էի Բեռիքներուն :  
Հոս , նոյն իսկ պաշտօնին յարմար  
դատեցին :

Այս մասին կառավարութիւնը բան մը ինձի ըսած չ'ունի, մի միայն զօշակ կուտան, որով կ'ապրիմ:

Արեմն կեանքդ երջանիկ չէ, հարցուց Պանդուխտը:

Ղօշակը ինձի չի բաւեր, որ ութ հարիւր գահեկանի մօտ ամսական կուտանամ:

Աս դոշակը որ ձեր ապահովութեանը կը ծառայէ, առժամանակեայ է, ըսաւ Պանդուխտը, որովհետեւ պատերազմի մը ձայն ելած ատեն՝ ոչ թէ քեզ նմաններուն դօշակը, այլ մինչև անգամ կուտարութեան խորհրդականներուն ամսականները Տէրութեան մտածելու նիւթ կ'ըլլայ, նա մանաւանդ ձեր ստացածը, որ Վրիստոնէութեան աղանգը ընդունելու համար է, և ասիկայ մշտնջենաւ որ սնունդ չ'է ձեզի:

Վրիստոնէութեան համար չ'է, այլ գերութեան համար, ըսաւ Սպահը:

Մի հաւատար, գերիները աղատ են վերագառնալու իրենց հայրենիքը, հապա եթէ միան, իրենց գանդաղութիւնն է, և աս դօշակը որ դուք կ'ստանաք, կը կրկնեմ որ առժամանակեայ է: Ընկէց կտքն ալ ժամանակը թող հոգայ:

Ճամանակը, իրաւունք ունիս այս խօսքերը արտասանելու, միայն թէ ժամանակին ապահովութեանը համար նախապատրաստութիւն մը պէտք է, և ասիկայ կը պահանջուի մարդիկներուն կատարելութենէն. և այս տեղը — որ քու բողբոխքդ հայրենակից մը չ'ունիս, — իրաւ է որ ժամանակը զքեզ թշուառութեան դռնէն ներս կը խոթէ:

Աս ալ երկմիտ եմ, պատասխանեց Սպահը, և չը գիտեմ ինչ ընելիք:

Ինչ ընելիքը չը գիտէ, զարմանք. դարձիր հայրենիքդ. որուն քաղցր և փափուկ զգացմունքը զքեզ կ'ընդունի. ուրիշները մերկ աշխարհը ծայրէ ՚ի ծայր կը չափեն. իրենց համար հայրենիք պատրաստելու մտք. դուք որ հայրենիք ունիք, և ան ալ (ու մանեան բարեխնամ Տէրութիւնը, ամօթ չ'է որ անոր գիրկը կը ձգէք): Աս ալ նոյն միտքը ունիմ պատասխանեց Սպահը:

Բայց . . . . .

Այս բայցը ինձի չը բացատրեն:

Այդ չափ միայն որ եթէ վերագառնամ, Վրէական օրինօք կը պատժուիմ:

Գարձեալ հոգ չ'է, չը գիտե՞ս պարոն, որ Վրիստոնէ սիրաբ ունի իւր գորակը, հո՛ւ կամ ուրիշ Տէրութեանց ատեանները յանցանք մը չ'են կրնար ներել, օրէնքը կը պատժէ, օրինաց ամենքն ալ պտտասխամատու են. Հապա բարեխնամ (Օսմանեան Տէրութիւնը իւր Վրենակալները ունի, որոնք խղճասիրտ են, նա մանաւանդ որ օրէնքները խիստ չ'են. Համազուէ պարոն. միատեղ գիտենք Օսմանեան գիրկը որ միշտ որբերու հայր կոչուած է Վրից մէջ:

Հագո՛ կիմա ու հարստութիւնս. Սիթէ ամուսնացեր էք հոս:

Այո՛, Ռուսացուց մը աղջիկ առեր եմ հարիւր հազար գահեկան հարստութեամբ:

Չ'ես կրնար համոզել որ կինդ ալ միատեղ մեկնի:

Ճամանակի կարօս է:

Այո՛, ժամանակի կարօս է:

Սպահը Պանդուխտին եւստնդուն

խօսքերէն գրաւուելով, քաղաքավա-  
րութեամբ խնդրեց որ Պանդուխտը  
սրտով իւր վիճակը :

Կարծեմ մարդ մը չը մտանէր իւր  
հայրենակիցը, անտնի չէ. հարցուց  
Պանդուխտը :

Չեմ գործէր մարդկութեան դէմ,  
ըսաւ, Սպահը, նա մանաւանդ եթէ  
գաղանիք մը ունիս՝ խիղճս չի ներէր  
ուրիշներուն յայտնելու :

Աւրեմն լու : Օւաւակ մըն եմ իմ  
հայրենեացս գիրկէն բաժնուած, իմ  
ճնողքս՝ որ ինձի հայրական գորովով  
կը խնամէին. այսօրս արտասուածարմ,  
միշտ իրենց որդին կերազեն : Արդին՝  
որ Ռուսաց արքունական դպրոցը  
ուսման ճաշակը առած՝ իրեն հանձա-  
րովը ու պաշտօնովը պատանեկու-  
թեան ատենը մինչև անգամ շատ յա-  
ռաջ գացեր էր :

Արեւելեան պատերազմին հարիւ-  
րապետութեան պաշտօնը կը վարէր,  
բայց երբ կը տեսնէր որ իւր քաջած  
սուրը օտարի մը համար է, օտարի  
մը՝ որ իրեն սրտին զովութիւն չէ,  
նա մանաւանդ երբ կը տեսնէր որ  
իւր հայրենեացը մէջ յեղափոխու-  
թիւններ պահաս չ'են, իւր հօր փա-  
ռաւոր տունը՝ որ քսան տարի է ՚ի  
վեր է իւր զօրութիւնը կորսնցուցեր  
էր՝ միտք բերելով, մտաւ քաղաքա-  
կան խնդրոց մէջ : Աս էր, որ մեղան-  
չելով Ռուսաց դէմ, չէր կրնար կե-  
նալ իր տանը մէջ որ հիւրերը տիրեր  
էին. ձգելով Ռուսաստանը, և իւր  
փառաւորութիւնը սանակոխ ընելով՝  
ինկաւ Օսմանեան բարեխնամ Տէ-  
րութեան գիրկը :

Սպահը ընդ միջելով Պանդուխտին  
խօսքերը հարցուց թէ ի՞նչ ազգ էք :

Պատասխանեց Պանդուխտը թէ  
Հայ եմ :

Աւրեմն քու հայրենակիցներդ ալ  
Հայեր էին :

Այ, իմ հայրենակիցներս Տաղտա-  
նու Տաճիկներէն են, որոնք միշտ ի-  
րենց իրաւանցը համար կը մորթուին :  
Այ. Տաճիկ մը կրնայ Հայու մը հայ-  
րենակից ըլլալ :

Պան. Այո, վասն զի հայրենիքը կրօնք  
չէ, և մեր մէջը խարու թիւն չ'կայ.  
մեք ղերար կը սիրեմք հասարակաց  
օգտին համար :

Այ. Հապա ի՞նչպէս եղև որ վերստին  
դարձար այս կողմերը :

Պան. Դէպքը պահանջեց :

Այ. Ահ, ես կը խղճամ ձեզի, երբ  
կը տեսնամ որ բարեկիրթ ուսում  
նական մը թշուառութեան ենթա-  
կայ է :

Այո ձեր վեհանձնութիւնն է,  
պատասխանեց Պանդուխտը :

Պարոն, ըսաւ Սպահը, եթէ կա-  
րելի է, ընդունեցէք աս երկու Ռու-  
սաց սովին, թէև ձեզի մեծ օգնու-  
թիւն չէ, ու ետքը ասկէց մեկնեցէք :

Միտք բարեաւ :

Սպահը գնաց, իսկ Պանդուխտը  
սովիններուն վրան նայելով՝ կը գովէր  
ան ասիական գորովը որ Տաճիկները  
ունին : Արկու սովին յիբաւ ի մխիթա-  
րութիւն էր Պանդուխտին, բայց  
պիտի ունենանք անանկ վիճակ մը՝ որ  
ժամանակէ մը ետքը կարող ըլլար ինքի  
ալ այսպիսի բարերարութեանց փո-  
խարինութիւն ընելու համար ուրիշ  
ներուն օգնելու :

Այնուսով մտածութիւն :

Պանդուխտը պատրաստուեցաւ իւր

ազէ տալի ճամբորդութիւնը շարու-  
նակելու, երեք օր բաւական արագ  
քալելէն ետքը հասաւ թուրք քա-  
ղաքը որ Ռուսաց զինարանատեղին է  
Ռուսաստանի մէջ:

Թուրան մեծաշէն քաղաք մըն է,  
բաւական մաքուր և գեղեցկահառայ,  
եթէ Պանդուխտը սկսի այս քաղաքին  
նկարագրութիւնը ընել՝ իրեն մտի  
թարութիւն չէ, ուրեմն թող իր  
մտխաղը հաճարացիով՝ - որուն սոր-  
ված էր՝ - լեցունէ ու մեկնի անկէջ:

Թուրքիին մէջ չի գտնուեցաւ ի-  
րեն ընկեր, և ոչ դրսերը, մտածու-  
թիւնը իրեն ընկեր ընելով արագ ա-  
րագ կը քալէր:

( ) Գոտոս ամիսը մերձ էր, ցուր-  
տերը իրենց մրկացոյց եղանակը կը  
ցուցնէին. Պանդուխտը չէր կրնար  
անտառներուն մէջ պատապարտել,  
հազար պիտի իջևանատեղիները հան-  
գրտամար: Ըն ճամբուն փոցի եղած  
հիւրանոցները շատ սուղ չէին, գէ-  
շերուայ մը համար կը բաւէ մեկ գա-  
հեկանն ալ, ինչպէս որ աս ամենու  
փոքրիկ գումարը վճարելէն ետքը Տա-  
նուաէրները իրենց շնորհակալութիւ-  
նը կը յայտնէին:

Ահ, ինչ դառն արցունքներ կը  
տահէ մարդ մը, երբ իրեն նկատմամբ  
ունեցած խորհուրդը օտար երկրի  
մէջ կը յղանայ, օտար երկրին մէջ՝ որ  
չունէր իւր կարեկիցը: Ըրգեօք կը  
յաջողի խորհրդածութիւնս. արդ-  
եօք կրնամ կրկնաւ մէջէն անցնիլ,  
արդեօք բանտերը իրենց գըւները  
բացեր են ինձի համար, կ'երեւախ-  
յէր, և երևակայութեան ատեն սա-  
տուհասը կը կենդանանար իւր առջև:

Վորսնէժ քաղաքը, որ թուրքէն

տանն օր ճամբորդութիւնն ընելէ ետ-  
քը հասաւ. Պանդուխտը միայնքա-  
մայն յուսահատած կուզէր ինքըզին-  
քը մասնել Ռուսաց ձեռքը որ օր  
առաջ - թէ և դառնութեամբ - լու-  
ծուի իւր վիճակը: Գոտոսացորտու-  
թիւնը սքանչելի չէր Պանդուխտին,  
գտն զի անոր համար փոխարինու-  
թիւն՝ երկնից մէջ կրնար պատրաս-  
տուիլ: Ի՛նչ իրեն գոտուրութիւնը  
զինքը կ'ստիպէր որ անշուշտ հասնի  
իւր նպատակին: Կեղեցի մը՝ որուն  
մէջ ամփոխուած է Սրբոյն Ատրու-  
ֆանայ ոսկերքը, անուանի է իւր հը-  
րաշաղործութեամբը. Պանդուխտը  
ինքզինքը ներկայացնելով Սուրբ շիր-  
մին առջև իւր դառն կաթմիւնները կը  
նային Սրբոյն զգացմունքը արժեցը-  
նել, իւր գառն արտասուքը կրնար  
Լոտուածութեան գորովը վատը-  
կիլ. ուր ժամ մը ազօթելէն ետքը՝  
մեկնեց Վորսնէժ քաղաքէն, երկու  
ժամ հազիւ հազ այս քաղաքին մէջը  
հանգստանալով: Յաւալի է երկրորդ  
օրը, այն է Յուլիս 16, որ Պանդուխ-  
տը Կրտոսայսք քաղաքին ու Վորս-  
նէժին կեդրոնը եղած գիւղի մը մէջ  
սատարի հարուածներ կերաւ:

Գիւղի մ.ջէն անցած ատեն տե-  
սաւ որ գինետան մը առջև հարիւր  
ոչի շտի Ռուսացիք խարու փայ  
գիւղուած օղոյն շէշերը իրենց փորը  
կը պարպեն: Սմանք քստի մը սնձանց  
փայ իրրև կատակ յարձկելով հայ-  
հոյութիւններ կ'ընէին, միւսները  
Վեհափառ Կոյսեր կենացը կը պօսու-  
ին: Շատերը ձայներ կը բարձրա-  
ցընէին անտեղի և անտահման, սմանց  
աղաղակը օղը կը թնդացներ, զՎան-  
դուխտ տեսած առնանին, որ իրենց

տըքին օտար մ'եր, հրամայական ու ճով մը կըչեցին որ մօտենայ իրենց, Պանդուխտը իրեն սովորական համեստութեամբը թէև կրնար չի մօտենալ նոյն խումբին, սակայն մօտեցելով որ օղջոյն դրդամբը իրեն վրան կը բռնանան՝ ստիպեալ յանձն առաւ խոնարհիլը :

Եւ Պարոն . անոնց մէջէն մէկը գործաւ Պանդուխտին ըսելով . Թէ քնչ գործ ունիս հոս :

Օտար մ'եմ, ձեր մարդասիրութենէն քաջալերուած այց առի ձեր գիւղը, Պատասխանեց Պաղուխտը :

Սէկ կողմէն անտաշ գլուխները, միւս կողմէն արջային յատկութիւնը, մէկ կողմէն ալ իրենց կազմը, որ օղջներու շիշէր էին եղեր, կրնային Պանդուխտին քաղաքավարութեանը պատասխանել . Եւ յզափս միայն ըսին միաձայն . Թէ անցափր ունիս :

Եւ յո ունիմ, պատասխանեց Պանդուխտը :

Հայց տուր : Պանդուխտը իւր ծոցէն հանեց անցափրը ու ցոյց տուաւ անոնց :

Եւ Սուսոց անցափր չէ, ըսին : Եւ յո, չէ, Օսմանեան հզօր պետութեանն է, որուն հպատակ եմ եւ ձեզի հիւր :

Թիւրք է, թիւրք է, պօսացին, մեր թշնամին է, մեր սխերիմն է, զարկէք, զարկէք, վրէժինդիր եմք : Պանդուխտին վրայ յիսուն տեղէ ձեռք բարձրացաւ, անոնք իրենց հարուածները կը շնորհէին, Պանդուխտը իւր պզտիկ սրով զինքը կը պաշտպանէր : Չայները սաստկացան, մինչև որ գեղջոյն քահանան մօտեցաւ : Եւ էր ուրեմն Ս . Սարափանին առ Եստուած

ըրած միջնորդութիւնը որ Պանդուխտը իրեն նկատմամբ զանի կ'ազազակէր :

Շնորհք, շնորհք, Պանդուխտը կը պօսար, բայց լսող չըկար, հասնողը իւր ձեռքը կ'երկնցնէր :

Քահանան նշմարելով գիւղացուց կատաղութիւնը . երբ կը տեսներ որ օտարական մ'է հարուածներով բռնուորուած՝ գաւազանը ձեռքին հասաւ ամբոխին վրայ . գինեմոլները աւմեքն ալ հնազանդեցան — իրենց հասարակապետէն ՚ի զատ — որ կարծես Երեւելեան պատերազմին վրէժը Պանդուխտէն պիտի առնէր : Քահանային վերջապէս ազգամայրը Պանդուխտը ազատեցաւ :

Վիւղացի մը որ ան խումբէն չէր, հեռուէն մօտենալով Պանդուխտին, հրաւիրեց ՚ի հանգիստ իւր տունը : Պանդուխտին երեսը գոցեր էին քանի մը ուռոյցներ, բայց երբ տեսաւ որ իւր բնական ցաւին վրայ ցաւ մ'ալ աւելցաւ, որ ան ժամանակին մէջ աւելել սոսկալի էր, ընդունեց յիշեալ շինականին առաջարկութիւնը :

Սիասեղ իջան անոր օթեակը, ուր կրնար հանգիստ ընել, բայց կրնային դարմանուիլ հարուածներէ յառաջ եկած նշանները, բժիշկ մը պէտք էր, որուն երեսը կարելի է գիւղացիք երբէք տեսած չունէին :

Եւ հո քեզի նոր արկած մը, բայց միւս կողմէն զովութիւն Պանդուխտի սրտին իւր հին ցաւը փարատելուն համար, որ այն վայրկեանին միաքը չէր ինար :

Վիշերը անցուց մեծ տրամութեամբ, առաւօտը հասաւ : Պանդուխտը կը մատձէր նոր անպատու

Թեան փոխարէն վրէժինդու թիւն :

Հինականը, որուն հիւր էր, կը խրզձար Պանդուխտին վրայօք, և երբ այս վերջինը հարցուց թէ ուր է ձեր գաւառապետին իջևանը, պատասխանեցին թէ այս ինչ գիւղն է երկու ժամ ասկէջ հեռու :

Ինկոզինէն ելած ատեն Պանդուխտին համար պատրաստեցին թէյ, բայց երբ միայնգամայն անկէջ մեկ ներս պատրաստ էր, չըղըտցան մախաղն ալ հաճարացիով լեցնել :

Պանդուխտը ապահովուած ճամբայ ելաւ, գէպի ան կողմը ուր կը գտնուէր գաւառապետը :

Վիւ զայցիները Պանդուխտին դիտաւ որու թիւնը ՚ի թիւն հանելու մտօք կամ բողբոջի զՊանդուխտ գաւառապետեւ տարւ զխամամբ հասան ետեւէն, որ գիւղէն շատ չէր հեռուցեր, ու կապանօք կապելով ձեռքերը, ներկայացուցին գաւառապետին :

Վաւառապետը որ ծերունի պաշտօնեայ մներ, հարցուց պատճառը, միաբերան պատասխանեցին թէ «աս մարդուն վրայ կարծիք ունինք, լրտես է, լրտես է՝ ու պօռային :

Պանդուխտը երբ տեսաւ որ ամբաստանութիւնը, իւր խորամանկ յատակագիծը չունի, մխիթարեց վերջապէս ինքզինքը, վճռելով որ անմիջապէս պիտի յաղթէ գիւղացիները :

Վաւառապետը հրամայեց որ զՊանդուխտ բանտարկեն ու գիւղացիները հանգստանան :

Պանդուխտը բանտին մէջ գարձեալ կը մտածէր իւր թշուառութեանը վրայօք, նոր ամբաստանութիւնը մտածութեան նիւթ չէր ըներ, ու

բովհետեւ գիտէր որ ըստ օրինի պիտի վարձատրուի հարուածներուն փոխարէն :

Կեսօրեայ հացկերոյթէն ետքը, գաւառապետը պահանջելով զՊանդուխտ առ ինքը, ՚ի ներկայութեան երկու գիւղօրէից հասարակապետաց հրամայեց որ Պանդուխտը իրեն վրայօք պատասխան տայ :

Պատասխանը իւր ծոցն էր, այն է անցագիրը, ուստի հարցուց թէ ինչ իրաւամբ դեռ ամբաստանութիւնը չը քննած զինքը բանտարկեցիք :

Օրինաց պահանջմամբը պէտք եղած անօրինութիւնը ըրի, ըսաւ գաւառապետը :

Օրինաց պահանջմամբը, ուրեմն հրամանքնիդ քրէական օրինաց սեղեկութիւն չունիք, նա մանաւանդ օտարականի նկատմամբ, ըսաւ Պանդուխտը :

Ինզճ գաւառապետը իւր կենացը մէջ կարելի է տեսած չունէր անանկ յանդգնութիւն մը՝ որ իրեն գիտողութիւն էր և գիտողութիւն ընողն ալ գաւառապետին չափ օրէնոգէտ ըլլալուն համար անվեհէր մըրցելու պատրաստ էր :

Վաւառապետը կատգելով Պանդուխտին ազատ խօսքերուն վրայ, հրամայեց որ բերանացի զինքը արդարացնէ : Պանդուխտը ըսաւ թէ եթէ ներելի է գրով կը պատասխանեմ :

Վաւառապետը ընդունելով Պանդուխտին առաջարկութիւնը, հրամայեց իւր գիւանապետին, որ թուղթ մելան ու գրիչ տան բանտարկելոյն :

Պանդուխտը բազմելով սեղանին վրայ, գրեց հետեւեալ պատասխանը :

Պ. Մաւառապետ .

« Գիւղացւոց ամբատանու թիւ .  
 « նը ըստ ինքեան անտեղի ըլլալուն  
 « համար , չեմ ուզեր ինքրդինքս ար-  
 « դարացնելու գիտամբ՝ լրտեսու-  
 « թեան նկատամբ՝ պատասխան մը  
 « գրել ձեզի . որ պէտք չէ և միայն  
 « գամայն ապօրէն պահանջ մը » :

« Երես մը կը փնտռուի ան ա.  
 « տեն , երբ Տէրութիւնները սուրե-  
 « ըր ձեռքերնին բռնած իրարու վրայ  
 « կը յարձակին , բայց քանի որ երկու  
 « հզօր պետութեանց մէջ անդորրու-  
 « թիւն տիրած է , ոչ որ իրաւունք  
 « ունի լրտես անուանելու աշխարհա-  
 « տես մը , եթէ մինչև անգամ զա-  
 « նազան գաւառներու վրայօք տեղե-  
 « կու թիւններ ալ ձեռքը գտնուած  
 « ըլլայ , որոնք աշխարհագրութեան  
 « նիւթ են :

« Իւր ձեռք պտշտօնին մէջ տնօ-  
 « րինութեան մասին սխալմունք ու-  
 « նենալով՝ պատիւ ունիմ հետեւեալ  
 « գիտողութիւնները ընելու :

« Ա . Լ՛նջի բերան ձեռք պարտա-  
 « լորութիւնն էր ինծմէ անցագիր  
 « հարցնելու : Չ՛րիք . . . . :

« Բ . Իմ երեսիս վրայ հարուածոց  
 « նշաններ նշմարելով՝ պարտ էիք  
 « հարցնել պատճառը և նոյն վայրիկե-  
 « նին առանց յետաձգութեան բժիշկ  
 « մը հրաւիրել : Ար չ՛րիք . . . . :

« Գ . Ներկայ բանտարկութիւնը  
 « ըստ բրէական օրինի օտար ազգաց  
 « համար չէ՛ , որոնք յանցաւոր դա-  
 « տուած ատեննին մինչև անգամ  
 « կրնան մնալ սաստիկ տեսչութեան  
 « ներքոյ և ոչ բանտը . որ ապօրինա-  
 « լոր է :

« Դ . Սերժապէս կրնայիք բան

« տարիկ իմ անցագիրս և ոչ զիս :

« Լ՛յս պատասխանը որ օրինա-  
 « լոր հարցմանը վրայ հիմնեալ չէ՛ ,  
 « խանարհաբար կը խնդրեմ առաջի  
 « առնել առ նահանգապետն . և այս  
 « նամակն ալ որ ընդ սմին առաջի  
 « կ'առնեմ , ուզղել առ Պ . նահան-  
 « գական Փրոքուրօրն՝ որոնց օրինա-  
 « լոր ընթացքը ՚ի շուտափոյթ ժա-  
 « մանակի գոհ կ'ընէ զիս , զձեզ և  
 « զգիւղացիս » :

Պանդուխտը գրու թեան զբաղած  
 « ատեն ոչ ոք իր քովը չըկար , գաւա-  
 « ռապետին պղտիկ օրիորդը ժամէ մը  
 « ետքը Պանդուխտին մօտենալով հար-  
 « ցուց պատասխանոյն նկատամբ .  
 « Պանդուխտը ահաւասիկ պատրաստ  
 « է , ըսաւ , յանձնեց աղջկան որ տայ  
 « իւր հօրը :

Մաւառապետին համար բանտար-  
 « կութեան դուռ կը բացուէր Պան-  
 « դուխտին կողմէն , և վճիռն ալ անոր  
 « ձեռքը կը յանձնէր , արդեօք ինչ  
 « կրնար խորհիլ գաւառապետը Պան-  
 « դուխտին նկատամբ : Գրութիւնը  
 « ընթերցած ատեն իւր առջև պիտի  
 « տեսնէր գրագէտ մը իր նման կամ ա-  
 « ւելի ևս հանձարեղ , արդեօք պիտի  
 « մտածէր առջև վայրիկենին վրայօք որ  
 « Պանդուխտ բանտարկեց . այո՛ , պե-  
 « տի մտածէր , վասն զի գրութիւնն  
 « ալ անոր վրան հիմնուած էր :

Լ՛րկու ժամու չափ դիւանատու-  
 « նը կեցաւ Պանդուխտը , սակայն Պ .  
 « գաւառապետին կողմէն և ոչ ձայն  
 « մը , և ոչ տոփիւն մը , արդեօք շատ  
 « պիտի նստիմ հոս , երբ Պանդուխտը  
 « կը մտածէր ասոր վրայօք դիւանապե-  
 « տը գաւառապետին սենեակէն մտաւ  
 « Պանդուխտին բազմած սենեակը :

Ներս մտաւ, ոչ թէ առաջուան  
պէս գոռոզագէժ՝ այլ փայլուն աչքե-  
բով, բազոր ժպիտով տ չըզոցաւ փա-  
փուկիկ բարե ժ՝ ալ տալու Պանդուխ-  
տին, բազմեցաւ տին յանդիման սե-  
զանի մը վրայ ու հառաչեց հետե-  
կալ խորերը թէ « մեք զձեզ վիրաւո-  
րեցիք » :

Պանդուխտը պատասխանեց թէ  
ինքը բան ժ՝ ալ չըզգար, բայց կը  
խրըձայ օրինաց վրայօք, որոնք սու-  
տիկ հարուած կերան :

Ո՛հ, առ ինչ երկմտի խօսք, ձգե-  
ցէք մեկդի, կարելի է անօթեցած էք  
հրամանքնիդ, հարցուց զիւանապե-  
տը :

Եւ յո՛ւ, ամենայն սիրով կընդունիմ  
ինչպէրը եթէ կը բազմաք զիս պատ-  
ուելու :

Նայն բոպէին զիւանապետը առ  
գին անդին վազելով կը պօտար. է՛յ,  
է՛յ, Պետրոս շիայ, շուտով հասիր հաս :  
Երիտասարդ մը մտաւ ՚ի ներքս, շատ  
կարելի է որ գաւ առ ցոզետին ծոռան  
էր, որովհետեւ զիւանապետը ըստ  
անոր, թէ՛ գնն՝ պարանիդ ըսէ որ  
հիւրը անօթի է. թող պատուեն :

Օտաան ճարպիկու թեամբ առ  
ուանց հրաման սպասելու, — կարելի է  
պատուելած էին իրեն — սեզանը պատ-  
բատեց :

Գիւանապետը ինքը բազմեցաւ և  
խանարհարար զՊանդուխտ հրաւիրեց  
՚ի սեզան :

Պանդուխտը ամենայն սիրով ըն-  
գունեց զիւանապետին առաջարկու-  
թիւնը :

Ընթի տիսէն մատուցած ատեն  
գիւանապետը կուզէր տեղեկանալ  
փեթըսպուրիկն վիճակին վրայօք :

Պանդուխտը՝ որուն հարուածնե-  
րէ յառաջ եկած երեսի ցաւը սաս-  
տիկ էր, չէր կրնար պատասխանել :

Երկրորդ անգահն մատուցին որուն  
ետեկն տասնեւօթնամեայ յաւեր-  
ժահարս մը մտաւ ներս, երեսը փայ-  
լուն. հասակը երկայն. վարները սու-  
կեզայն, աչքերը կապուտիկ, մտան-  
նալով Պանդուխտին, ներեցէք, ը-  
սաւ, որ ձեզի յարմար չէ այս պա-  
տիւր :

Իբրև է, թշուառի մը յարմար  
չէ անանկ պատիւ մը՝ որուն գիւցա-  
զուիք աշտանաւոր են :

Մենեկին, ըստ օրհորդը, շար-  
ժելով, պատիւը՝ ձեզի միայն արժան  
է. վասն զի առջևս, կրկնեց, գիւ-  
ցան մը կը տեսնեմ քաղաքսկրթի :

Ի՞նչ ձեր վեհանձնու թիւնն է պա-  
տասխանեց Պանդուխտը :

Երրորդ անգահն մատուցին, որուն  
ետեկն երեսուն և հինգ ամեայ կին  
մը ներս մտաւ :

Ո՛հ, ըսաւ, ինչու գինի չէնս պատ-  
բատելը մեր մանրիմ բարեկամին հա-  
մար :

Նստեցաւ տեղ մը, ուսկից իւր  
նշմարը Պանդուխտին վրայ կը նեւեր :

Բանի մը վայրկենէն ետքը կինը  
ժպիտով մը հրաւիրեց որ Պանդուխ-  
տը բանի մը շարաթ իրենց հիւր ը-  
լալու պատիւը ընէ, որով կը մխիթա-  
րէ նայն ընտանիքը :

Չորրորդ անգահն մատուցին որ  
շաբարեղէն էր :

Ո՛հ, ինչու համար շատ ջըբերիք,  
ըսաւ կինը ծոռային :

Պանդուխտը քաղաքավարութեամբ  
մը իրեն գոհուեալու թիւնը ցցուց,  
— ինչ երրորդ անգահն բերինար մըր :

քեղէն էր, որուն ետեւէն գաւառաւ պետր մտաւ ներս արասանելով, թէ արդեօք պատուեցիք իմ մտերիմս, որուն սիրտը վիրաւորեր էի :

Ընաստիճան չէր պատիւը, որ չտի որ արժան էր մեր բարեկամին : Պատասխանեց Աինը :

Քաւ լիցի, առաջին անգամն է որ Սուսաստանի մէջ աղնիւ ընտանիքէ մը — որ դուք էք — պատիւ տեսայ . պատասխանեց Պանդուխտը :

Գաւառապետը բազմելով ՚ի սեղան գինի խմենք, ըսաւ, մեր բարեկամին կենացը : Այ, Պարսն, ( ծառային դառնալով ) Մեր պատրաստ է սուրջ եփէ :

Չեր կենացը՝ ( Պանդուխտին ուղղելով ), կը յուսամ որ մեր յանցանքը ներուի :

Ըմենն ին, դուք յանցանք գործած չունիք աս ընկերութեան մէջ, եթէ մեր գործոյն նկատմամբ է ձեր խօսքն ան ալ օրէնքը պիտի վճնէ :

Գաւառապետը ստիտօշերէն կրնոր հասկնալ թէ Պանդուխտը չէր խարուած այն պատիւէն զոր վայելել կուտային : Իւ Պանդուխտն ալ քաջ գիտէր որ իրեն գրաւոր պատասխանը՝ Գաւառապետին որտին՝ սաստիկ ցաւ մը պատճառեր էր :

Սեղանէն էտքը Գաւառապետը զՊանդուխտ հրաւիրեց առ իւրք ու համարձակօրէն առաջարկեց որ հինգ հազոր դահեկան բնդուսի ու իւր պատասխանը յետո գոչէ :

Պանդուխտը լսեց, սակայն Գաւառապետը լսելի մը մէջ ծրարած յիտն սկիտաւ : Պանդուխտին, բռնելով, թէ Ըսկայ հարստման բուն համար փոքրիկ փորձաւորութիւն մ'է,

և կը ինդրեմ որ մէկ երկու շաբաթ հոս հանգստանաք, մինչև որ ձեր վրայ եղած նշաններն ալ անհետանան :

Պանդուխտը սիրով բնդուսեց Գաւառապետին առաջարկութիւնը, վասն զի ինքն ալ ստակի պէտք ունէր :

Իւ այսպէս սոյուսալի մտերմութիւն հաստատուեցաւ իրենց մէջը : Պանդուխտը քաջ գիտէր որ ստակները գիւղացիներէն պիտի առնէ, ինչպէս որ երկկայեան տան հան գրտնուող գիւղացիները բանտարկեց :

Գաւառապետը իւր ապօրէն ընթացքին համար զգայուեց, և սասանկ ալ պիտի իրեն առջև փխտէին գիւղացիները :

Պանդուխտը հանգստութիւնը գրտաւ, որուն համար Պ. Գաւառապետը աճապարեց բժիշկ մ'ալ հրաւիրելու :

ԶՊանդուխտ ամենայն յարգանք կը պատուէին, ընտանեաց մէջ ընդունուած էր իւրեւ անգամ և իրեն վերքերը ձրիապէս բուժեցան :

Պանդուխտին սիրտը հանգիստ էր, որովհետև ՚ի պատրաստի ստակ ունէր, որով կրնար շուտով տեսնել իւր երեւտրայած տեղը :

Եթէ բարգ օրը Սուրհանդակարանէն Պանդուխտին համար կտար եկաւ, իւր վերջի ողջելը տուած տանն Գաւառապետը հարկաւ պիտի մտածէր թէ ասանկ մարդ մը — որ զիս վրնասեց — տեսած չունէի : Պանդուխտն ալ կրնար գտնուիլով թէ սպօրինաւորութիւնը անձուեցաւ : Իւ այսպէս իրենց հաւատարմքը զիրար հազարդ եղէն ետքը՝ կասքերուն գլորիւնը հրամարեց զՊանդուխտ ձերուսի Գաւառապետին ընտանիքէն :

ՉՊանդուխտս կրնար խաբել կառքին փառաւորութիւնը, որուն մէջը բաղմամբ՝ առժամանակեայ վայելք մը պիտի զգար, Սուրհանդակարաններ իջած ատեն տեսուչներէն կը դիմաւորուէր, ծառաները կը խնամուէին Պանդուխտին առատաձեռնութենէն, իրեն բնական շարժմունքները մեծարանք կ'ուռային իրեն, երբեմն փոստատուն մը իջած ատեն կը հրամայէր, կը պահանջէր, շատերուն հետ սիրով կը բարեէր և շատերն ալ զանի կը յարգէին, ինչպէս կը յարգուին երջանիկ Պարոնները: Չէ, չէր խաբուէր Պանդուխտը, քանզի եթէ չի մատուէր՝ իրեն առջևը յարատուութիւն մը կար, այն էր Օսմանեան Սուրբ հոլը. բայց պիտի գանա՞ր իրեն քովը ունեցած դրամին պատասխանող մը . . . ունեցածը ճամբան պիտի վատնուէր, իսկ ետքը ո՞վ գիտէ:

Չորս օր չի անեց մինչև նոր Չէրքաք գալը, Բընատեան սերունդին հայրենիքը, ուր հսկայազունք միշտ պատրաստ են իրենց նախահարց կրած վիշտերը փառաւորութեան փոխել:

Իսն գետին եզերքները կ'ովհասու հսկայաձև լեբանց նախավկան է: Իոնը լեբանց յաղթանգամ կազմութեան ականատես ըլլալով՝ սուգ զգեցած իւր զաւակներուն արտասուք կը բաշխէ, որոնց այտերը թողմամբ կարծես յաւերժական գերութեան մատնը ուած են:

Պանդուխտն ալ նոյն իսկ սրտի Տէրն էր, իսկ զինքը գթացողը Լսիական գործը . . .

Իսնը իր զաւակները ամփոփ պահէր է մինչ ցարգ իւր եզերքներուն վրայ, սակայն պանդխտանմաններուն

յոյսը առատագութ Օսմանեան ինքնակալութիւնը: Եթէ Օսմանեան հզօր պետութիւնը Լսիոյ մէջ չ'երեւար, Հայերը մինչ ցարգ Փիւնիկեցւոց կամ ուրիշ աղբաց նման իրենց յիշատակը պիտի կորսնցնէին:

Իաղմաթիւ ժողովուրդը գետնորու կատաղի հօսանաց, գերութեանց և ուրիշ առնոց նման զանազան վըշտերու ենթակայելով՝ ճարակ եղանխու մը մը միայն — սր երևելի չէ — մանալով Օսմանեան հզօր պետութեան թևերուն տակ՝ խնամուեցաւ հայրական սիրով մը, իւր անունը յիշատակարաններու մէջ արձանագրուեցաւ և եթէ Հայը այսօրս կենդանի է, անուրանալի առ ինքը ունեցած Օսմանեան գործին է, որուն զգալուն սրտերը միշտ երախտապարտ են:

Հայ, որ Տէրութիւնը քեզի ուրիշներուն ծոցէն հանելով իւր աթոռանիստ քաղաքը ցցուց, և հոն, երեսիդ ժպտելով զաւակներէդ շատերուն համար բարձրագոյն դռները բացուեցան, ուր կը մանէն աղատ, կը յարգուին իբրև զաւակ, նա մանաւանդ անանկ ստեն մը՝ որ դեռ քաղաքակրթութիւնը իւր ընդարձակութիւնը չ'ունէր. Տելեմաքներ — աշխարհի պայծառութեան ատեն իրենց դրացիներէն հալածուեցան. Պոնափառութներ քաղաքազիտաց ձեռքէն առ Լստուած աղերս մատուցին, բայց Հայերուն վրայ, որ ժամանակին նկատմամբ իրենց նուաստութիւնը ունէին, հայրական փետուրներ սփռեցան, հայրական շուքը պակաս չ'եղաւ:

Պանդուխտը Իսնին եզերքներէն բաժնուեցաւ դէպի Աթալուրդը քա-

զարք, կառքը երեք օրուան մէջ հասցնի հոն տեղ ուր Հայոց բազմաթիւ ժողովուրդը Ռուսաց ճամբորդներուն կը վկայէ իրեն ոգին, թէ դեռ ողջ է :

Մթափրոսպը ունի իւր սրբունական ճեմարանը, որուն մէջ ամեն ազգի զաւակներ կը կրթուին, Հայր հոս զուրկ է սեպհական դպրոց է. ունի մատուռ մը՝ որուն ծառայող երկու երեցները զիրար ոչնչացնելու թշնամի են : Ատելու թիւն աս միւսը յարուցանողը աւագերէց Տ. Պետրոս Պատկանեանն է, յայտնի տղամիտ Հայոց իրեն պակաս յատկութիւններով :

Մթափրոսպոյցի մեծարանօք յարգեցին զՊանդուխտ կարծելով թէ Վ. Պօլսեցի մը իրենց բաղարը հիւր է : Ամեն ժամ այցելուներ կը գտնուէին, որոնց դռներն ալ Պանդուխտին համար բաց էր :

Մթափրոսպոյէն կ'սկսի Կովխասու սահմանը, ուր Պանդուխտը աասն և հինգ օր մնաց իրեն նկատմամբ նոր խորհուրդ յղացնելու համար :

Եթէ ուղղակի Տիֆլիս երթար Հայաստանին մէջէն ՚ի Տաճկաստան անցնելու նպատակաւ, ճամբորդութիւնը կ'երկարէր, ինքը թէ և ամուրի էր, բայց իւր ծնողաց, հարազատ եղբարց, քերց, ազգականներուն և վերջապէս շատ բարեկամներու անսու թեանը ՚ի վաղաջ անտի կարօսըրալուն համար՝ կը բաղձար անոնց տեսութեանը. միւս կողմէն բաղմութիւ թշնամիներէ ՚ի զատ ինքը շատերուն ծանօթ բլրալուն համար ամեն գաւառի մէջ կ'երկնէր հարւումուել :

Պանդուխտը երկնից մէջ ալ կրնար մխիթարուիլ իրեն սիրականներու անսու թեամբը, որոնք օր մը խուճբ մը կազմած Աստուածութեան գիրկը դիմելու պիտի պատրաստուին : Ռուստի պատշաճ գատեց որ Վրաստանի և Իմերէթիոյ մէջէն ժամանէ, որոնց ծայրը Սեաւ ծովը ըլլալուն համար կրնար շուտով Վ. Պօլիս վերադառնալ :

Վ. Պօլիս պիտի վերադառնար յապամայս. գարծեալ այն թշուառութեան օթեանը . . . որ տարի մ'առաջ հոն էր, հոն տեղ, ուր հազարներով դռներ Պանդուխտին երեսին գոցուեցան :

Այս վերջի խորհուրդը անբակտելի յատակապիճ ընելով պիտի մեկնէր Մթափրոսպոյէն. Պանդուխտը երկահաղար հինգ հարիւր գահականի ժողովուրդ ունէր, բայց սրովհետեւ զիմաճ կողմերը օտար երկիրներ էին, ուստի չէր կրնար սուրհանդակարաններու վտանել իւր շնին հարտութիւնը. պատշաճ գատեց ճամբորդութիւնը հասարակ սայլով մը շարունակել : Սայլը իւր նպատակին կրնար ծառայել մինչև Վրաստանի ժողովուրդը, որ Կովխասու վերանց աստրոն է. անկէց պիտի մեկնէր գարծեալ ոտքով, բայց մեծաւ զգուշութեամբ որ գիւղերու մէջ զինքը ճանչցող չը գտնուէր :

Մթափրոսպոյէն մեկնած ատեն սեղտեմբերի մէջն էր. երկուսը բառտեղւոյն սովորութեան բառականցութեամբ հողերը վկայէր կը զարդարէին ծիւններուն յաճախ տեղալովը, բայց ճամբորդի մը աստղութիւնը կրնար հիւանդութեան հետեւալը

ունենալ, նա մահաւանդ եթէ Պանդուխտը Պ. գաւառապետէն նպաստուած չըլլար ճամբունն ցուրտը զանի շուտով կը ճարակէր :

Վրասիկովիսար Աթաբեկընէն երբ օր հեռաւորութիւն ունի Պանդուխտին հեծած սոյլը տրագ չըլլալուն համար հինգ օր ըստ իւր ճամբորդութիւնը :

Վրասիկովիսար շորս օր միայն զՊանդուխտ հիւրընկալէց ուր նորէն իրեն համար մտաւ մը պատրաստելով լեցուց ճանապարհային պոչարով ու երեկոյեան ժամը ութին երեք գարձուց Վովիասու ապառաժ և միանգամայն գահավէժ լերանց : Այս իրիկուն հանգստացաւ գիւղի մը մէջ այրի կնոջ տան, ուր խնամուելով կնոջ ամենասիրելի օրիորդին քաղցր ժպիտէն հեռուեալ առտուն արշալուստան ծագման ատեն քարծրացաւ դէպի լերան գագաթը :

Վովիասու, Տփլիսոյ ու Աթաբեկընի լեռը իրեն մշտաբարբոք բնութեամբը զմարդ կը կլէ, շատերը այս լեռան վրայ իրենց սգին աւանդէր են, շատերը ցրտերուն, իսկ շատերը մրկայայլ փոթորկաց ճարակ եղած են, չ'ըսենք հողմոյ շառաչիւնը որ կարծես դժոխային նուագ մըն է որ կը կոչէ զմարդ սառնամանեաց անդունդը : նոյն վիճակին Պանդուխտն ալ պիտի ենթարկուէր, որովհետեւ միայնակ էր ու միանգամայն անօգնական, նոյն օրը կարծես թէ լեռան հարսնիքը սգոյ փոխուէր էր, որ տըրտում կեցած իւր գաղանաբարոյ վարման ցոյցը չըկար, ասոր պատճառը արեգակն էր : Արեկոյեան ատեն Պանդուխտը հասաւ գինեատուն մը՝ որ

կառուցուած էր լերան հարաւային ստորտը, ուր հանգչելով կրնար գուռնալ թէ փրկուեցոյ : Վինեան մէջ ուրիշ ճամբորդներ ալ կային, ուրնք նորէն պիտի այց առնէին լերան գագաթը, Պանդուխտը չէր ուզեր մտնել նոյն խմբակին, վասն զի գինեպանը և իւր հիւրերը Վրացերէն լեզուէն 'ի դատ ուրիշ լեզուի տեղեկութիւն չ'ուներին :

Պանդուխտը թէ և քաջամասօթ էր ան լեզուին, բայց սրովհետեւ իւր անցագիրը (Սամնեան կառավարութեան կողմէն էր, ուստի հաւանական էր որ կասկած ունենային իրեն վրայ, ստիպեալ առանձնացեր անկիւնի մը առջև բազմեր էր : Հիւրերը գիշերուեայ ընթրիք պահանջեցին, գինեպանը ամեն բան 'ի պատրաստի ունէր : Ահաւոր վրայ Վրացի մը չը կրնար կերակուր ճաշակել մինչև որ զինքը կենդանացուցիչ մարուր գինին չը գըտնուի, վեց սգոյ համար քանի մը հօխոյ պատրաստուած էր : Այս բերան իրենց մէջէն թամատայ (կառավարիչ) ընտրեցին, որուն ըստ սովորութեան պիտի հնազանդէին : թամատայ կը կարգուի հացակերներուն ընտրութեամբ անոնց մէջէն մէկը, անձ մը գաւաթը կ'առնէ իւր ձեռքը, ու կը շնորհաւորէ մէկուն կառավարութիւնը, եթէ միւսներն ալ հաճին, նոյն օրինակ կը շնորհաւորեն թամատայութիւնը, ընդհակառակը ուրիշ ընտրութիւն կ'ըլլայ ձայնոյ առաւելութեամբ : թամատան կարգուեցաւ, խեղճ մարդը կարելի է քանի մը անգամ անցեր էր Վովիասու լեռներէն, որ հառաչելով գինին առաւ ձեռքը ու ըսաւ թէ « լեռներուն փոթոր

կայ կենացը՝ խնայեք, ու մաղթեցեք որ երկնային ձեռք մը մեզի երկրնայ :

Վինեզանը ընդմիջելով (Թամատային խոսքը ըսաւ թէ հոս Պանդուխտ մը կայ որ լեբանց վրայ անզեկու թիւն ունի :

Վձե՛րն ալ միաբերան պոռացին թէ, « Բոմբի է, Բոմբի է. այսինքն որն է, որն է : »

Վհաւասիկ սա մարդն է, ըսաւ գինեզանը Պանդուխտին համար :

Սէկը անոնց մէջէն վաղեց Պանդուխտին. Ս՛հ. « Ե՛նի ճիրի մէ \* » , ըսաւ, հրամմե՛ մեզի հետ մասնակցէ :

Կ՛ընդունիմ սիրով, բայց ընթրեաց ծախուց մասնակցիլը իմ կորոզութենէս վեր է. պատասխանեց Պանդուխտը :

Ս՛հ, հիւր ես, հիւր ես, պոռացին, կ՛ընդունիմք սիրով :

Պանդուխտը թէպէտև յանձն առաւ, բայց անոնց կատաղութենէն կ՛երրուէր, որքա՛ն գիտեն գինեց հետ միցիլ. հապս ի՛նքը. հաղիւ հաղ կրնար վեց գաւաթ խմել. Պանդուխտը գիտէր անոնց ստիպութիւնը, որ գլուխնին սաքցած ատեն իրենց պիտի յարմարցնեն չի խմնղ մ՛ալ, հոգ չընաւ, գոնէ՛ ժառմանցս գոները սաժամանակեաց կը գոցուի խորհելով բաղմեցու անոնց բով :

Թամատան գաւաթը առաւ ձեռքը, խմեց, ըսաւ, Պարսնին կենացը, Վձե՛րն ալ միտակզ պարպեցին գաւաթները իրենց փորը :

Պանդուխտը իրեն շնորհակալու

\* Արցաքաց մէջ սա բառերը միշտ կը գործածուին, այս բառերուն ամեն մեկ մտրդ կը դիմարկող ըսել է՝ « ցուգ ընդունիմ » :

թիւնը յայտնեց, ու հասկցուց իրենց եղանակին բարեխառնութիւնը՝ լեբանց վրայ :

Իմ հոյրս մեռեր է կրկնեց Թամատան. մաղթեց Վստուած արքայու թեան արժանի ընէ :

Վռանց գինեց կարելի է անգամ մըն ալ մաղթած չըլլային, գաւաթները նորէն լեցուեցան ու պարզուեցան :

Վննցմէ մէկը Թամատային դիմելով խնդրեց որ իւր քրոջ ալ յաւիտենականութիւն մաղթեն, որ երեք ծր է հոգը իջեցուցինք, ըսաւ :

Գաւաթները դարձեալ պարզուեցան :

Վեռ հացկերոյթի չի սկսած՝ գաւաթը քանի մը շքան առաւ, եթէ ձկեկին, խեղճ Պանդուխտը ողջ ողջ պիտի մոնէր գերեզման :

Թամատան երկու գաւաթ առաւ ձեռքը ու խմեցեք ըսաւ, Պ. Բազբեկին կենացը որ այս երկրիս Տէրն է :

Վձե՛րն ալ երկերկու գաւաթ պարպեցին :

Պանդուխտը խնդրեց որ գաւաթին մէկը ներուի, բաճութեամբ խմցուցին :

Վանի մը անգամ ալ տոոր կամ անոր կենացը խմեցին ետքը, Թամատան իւր ծառային դարձաւ ու ըսաւ որ եղջիւրները պատրաստուին :

Օտուան վայրիեանէ մը ետքը երեք եղջիւր առաւ իւր պարսնին, եղջիւրներուն ամէն մէկը հոխայեն աւելի գինի կ՛առնէր :

Կղջիւրները լեցուեցան. Վեհա՛ փառ Վոյսեր կենացը, պոռաց Թամատան :

Պանդուխտը տեսնելով որ իրեն

կարգն ալ պիտի հասնի, կերպով մը հրաժարեցաւ :

Աւր կրնար երթալ, եթէ գինեւան մէջ հանգստանար, թող չէին տար, ելաւ դուրս ու բացօդեայ տեղ մը գլուխը դրաւ գետինը :

Պանդուխտը մեռելանման կը նիրհէր, իսկ Վրացիները կենացներով օտը կը թնտայնէին. ժամ մը միայն ամբոխին ձայնը իրեն լսելի եղաւ, իսկ վերջը մրտիկելով մահուան քնով առաւօտուն արթնցաւ. բայց հիւրերը մեկներ էին :

Արեւն ըմպածին ջուր էր կրտէր ինք իրեն Պանդուխտը, և ինքն ալ գինեւանին գիշերավարձ մը տալով մեկնեցաւ անկէջ գեղ ՚ի Տուչեդ գաւառը :

Մտավթաղեան ցուրոր երթալով կ'անհետանար. Տուչեդ գաւառը կոփասու հիւսիսային կողմանց եղաւ նազին չէր յարմարի՝ հաս դեռ ան ձրև անդամ չէր, աշունը կը նմանէր գարնան և ծաղիկները անտառներուն մէջ իրենց փայլուն ու միանգամայն գեղեցիկ զարդը պահէր էին :

Արեկայեան ատեն Պանդուխտը մտաւ Փանանտուր գիւղը, ուր հան գրաստանարով գինեւան մը մէջ, առտուն մեկնեց ՚ի Տուչեդ :

Աթէ երթն եկու թեան ատեն պառահած բոլոր անցքերը պատմելու սիսի, սիրտերու մեծ ցաւ կրնայ հազորդ ու իջ. սիրտերու՝ սրտից կ'զգան թէ ինչ պատիւ կամ յարգանք ունի հաւատարութիւնը, կամ ի՞նչ աստիճան ամարդութեան ձևեր են, երբ մարդը մարդու վրայ կ'իշխէ հոն տեղ, ուր պէտտութիւնը և օրէնք կան, Արեւիցէ, հազար կեցցէ այս մասին ( )

մանեան Բարեխնամ Տէրութիւնը, որ իւր հպատակաց հետ կը վարուի անխտիր, իւր հպատակաց բաշխեր է հաւատար արտօնութիւն մը, որով մարդիկ օր 'օրի վրայ կրնան բարգաւաճիլ, կրնան իրենց արժէքը ճանչնալ, կրնան զգալ թէ իրենց աս պարգևը ընողը Տէրութիւնն է, որուն ամենահպատակօրէն ծառայելով իրենց ճիգը, իրենց արիւնը չի պիտի խնայեն անկէջ :

Տուչեդ գաւառին մէջ հաղիւ կըրնաս գտնել մարդ մը որ գերի չըլլայ, նա մանաւանդ երկրագործները Պարսներու սեփականութիւնն է, ասոնց սնունդը գերիներն են :

Վեհափառ Աղէքսանդր Ապարը իւր հպատակաց լուծը զգաց, ամէն կերպ միջոց ՚ի դորձ դրաւ սր հարուտահարութեանց վերջ դրուի : Սակայն մարդկութեան թշնամիները դեռ չ'դադցին, դեռ կերպովն արգելք բլլալու բարենպասակ Տէրութեան խորին զգացմանց :

Այն երեկոյ մտաւ Տուչեդ քաղաքը. գինեւան մը գնաց ( Պանդուխտները գինեւան մէջ կը հանգչին ուրիշ իջեանասեղի չըլլալուն համար ) ուր քանի մը սգի ալ բազմուած էին ճանացան Պանդուխտը ու բարի եկիլը ըսին :

Բարև ձեզ Միխայիլ . . . ինչպէս էք, աղէկ էք. Ա՛հ, ազատուեցայ վերջապէս, արատանեց Պանդուխտը :

Մի՞թէ :

Այո՛, չէք հարցնէր թէ ուսկից կուգաս, վեց ամիս էր որ Փեթրոպոլին էի, բարեբարաց միջնորդութեամբը Վեհափառ Ապարը ազատութիւն շնորհեց ինձի :

Մէջ, ուրախանանք, ուրախանանք պօռային — խմենք . Սիբայիլը ըսաւ, մեր անգին բարեկամին կենացը որ տարիներէ առաջ իրարմէ բաժնուած՝ այսօրս ազատուած կը տեսնենք, թող ուրախանան իւր ծնողքը, որոնք իրենց զաւկին տեսութեանը կը կարօտին :

Վինին եկաւ, խնջոյքը պատրաստուեցաւ, քանի մը ըմպակ խմելէ ետքը . Պանդուխտը ելաւ դուրս :

Ուր, ուր . հարցուցին :  
Հինգ վայրկեան... հիմայ կուգամ :  
Պանդուխտը իւր մախաղը կերպով մը առաւ ձեռքը ալ չի վերադառնալու յոյսով, բռնեց Սցխէթ գիւղին ճամբան ու վայրկեան մը Տուշէգ չի կենալով մեկնեցաւ անկէց :

Ընթերցողը կը զայրանայ և կարելի է հարցմունք մ'ալ ընէ . թէ ինչ՞ու բարեկամները ձգեց :

Պանդուխտը հիմակուանէ թող լուծէ այս խնդիրը . խնջոյքը անանկ քան մին է, նա մանաւանդ գինետան մէջ, որուն գուները ամենուն համար ալ բայ են :

Եթէ Տէրութեան պաշտօնեայ մը ընկերակցէր, Պանդուխտը կրնար անոր պատասխանել իրեն վրայօք, « թէ ազատեցայ » :

Եհա աս էր պատճառը որ ստիպուեցաւ մեկնիլ, որ անհրաժեշտ էր :

Պանդուխտը ամբողջ գիշերը քալեց . իսկ առաւօտուն իրեն՝ նորածիլ արեգակն ճառագայթը վերմակ ըրաւ ու անտառի մը մէջ հանգըստացաւ :

Նոյն օրը ժամ տասնեակուրսին, հասաւ Սցխէթ գիւղը, ուր աչքեբու սիտիանք կ'ըլան լերանց վրայ

կառուցած մատուռները, որոնք յաւերժահարսն Սուրբ Թամար թաղուհւոյն յիշատակներն են :

Սցխէթը իւր մէջը ունի մեծակառոյց Լիկեղեցի մը (Վրացն է), ասոր մէջ կը գտնաս մատուռ մը, ուր ամփոփուած է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի պատմուճանը :

Հոս Հայոց խումբ մ'ալ կը տեսնես, որոնք իրենց մայրենի լեզուն կորսնցուցած՝ Վրացերէն կը խօսին : Սենին պղտիկ եկեղեցի մը նորակառոյց և երիտասարդ ուսումնասէր Քահանայ մը, որուն արդեամբը կը յուսացուի որ Սցխէթու մէջ տարածուի Հայ գրականութիւնը :

Եյս գիւղին մէջ որ Տփխիս քաղաքին հիւսիսային կողմը կ'ընայ վեց ժամ հեռաւորութեամբ, Պանդուխտը գնաց Սուրհանդակարանը, իւր անցագիրը ցոյց տուաւ տեսին, ու պահանջեց սուրհանդակ մը . Պանդուխտը պիտի Տփխիսը ձգէր ու մեկնէր Երևմտեան կողմը գէպ 'ի Սեաւ ծով :

Պանդուխտին համար պատրաստուեցաւ սուրհանդակ, սրով 'ի շուտափոյթ ժամանակի հասաւ 'ի Քուծայիս, այն է Իմէրէթոյ ակթուանիստ քաղաքը :

Քուծայիսը երկու մասի կը բաժնէ Իրն գետը . Երևմտեան կողմը ունի գիւղ մը որ Տէրութեան քաղաքապահ զօրաց բնակարանն է : Պանդուխտը արաշած դատեց պատասպարուիլ հան տեղ :

Օգրական մը՝ որ աղքատ էր, ինչ պէս վրայեցին, կրնար սիրով ընդունիլ զՊանդուխտ, և յիրաւի Պանդուխտին առ ամարիս թիւնը որ խու-

չի մը նկատմամբ էր՝ ընդունուեցաւ :  
Պանդուխար գաւառի քաղաքացի  
նր, բայց պիտի կրնայ հաս կենալ : Ըս  
ալ ատրագան պիտի վճուէ :

(Օր մը մտաւ քաղաքը ու գնաց  
գինեատուն, ուր բազմեալ՝ դարձեալ  
նոր ուրուագիծ մը կը պատրաստէր  
իւր վիճակին յարմար . . .

Վարդիննէ մը ետքը մարդ մը՝ որ  
ինչպէս կը նշմարուէր հիւրասէր մէկն  
էր, մտտեցաւ Պանդուխտին ու հար  
ցուց թէ ինչ կը խորհիս :

Պանդուխար սրտասխանեց թէ  
հիւր եմ, միանգամայն թշուառ :

Ըրհետող ինչ է, հարցուց ան  
ծանօթը :

Վրացի և Ռուսաց լեզուներուն  
հմուտ եմ, կրնամ գրադրութեան  
պաշտօն մը վարել :

Ո՞ր է իջիանդ :

Վիւզն է :

Ուրեմն կրնամ գանալ պէտք ե  
ղած ասան :

Ըս գինեատունը օրը երկու ժամ  
ձաշէն ետքը կրնամ սպասել, ըսաւ  
Պանդուխար :

Հետեւեալ օրը երկայնահասակ  
մարդ մը մտաւ գինեատուն, որուն  
հետ կը գտնուէր առջի օրուան ան  
ծանօթն ալ :

Ըս է իմ միջնորդած անձը, Ը  
սաւ անծանօթը :

Հատ բարի, պատասխանեց եր  
կայնահասակը, որ ստիկանի ձեռներ :

Ո՞նձ յարգանք է ինձի, եթէ բա  
րեհաձիք միատեղ իմ սենեակս :

Պանդուխար ստիկանին շուքէն  
վսինալով՝ ինքզինքը կը անտէր մտա  
նութեան ձեռքը, բայց անտէրէր,  
թէ և կարելի չէր հրաւերը մերժել  
— յանձն առաւ :

Ստիկանին տունը կառուցած էր  
լեբան վրայ, ուր Պանդուխար մեծ  
ընդունելութիւն գտաւ ստիկանէն :

Ըսք ըսաւ թէ գրագիրք զուրկ  
եմ՝ ու գծեց հրատարակելու ուրիշ բան  
չէ, միայն թէ իմ գիւնատան գոր  
ծառնու թիւնը պիտի յանձնեմ ձեզի :  
Պանդուխտին սիրտը քիչ մը հանդար  
տեցաւ, ուրեմն դեռ մասնուած չեմ  
ինքզինքը կը սխալէր :

1858 թուականն էր. Պանդուխ  
ար քանի մը ամիս շարունակեց այս  
նոր պաշտօնը և Ստիկանին ընտան  
եաց համակրութիւնն ալ ստացաւ :

Անեալ Ըրմասխան Ախթարապէն  
էր ստիկանը, որ զՊանդուխտ կը  
յարգէր և Պանդուխտն ալ իրեն պար  
տաւորութիւնը ամենայն ջերմեան  
գութեամբ կը կատարէր :

Երկու ամիս շարունակեց իւր պաշ  
տօնը յիշեալ ստիկանին բով, բայց  
կրք լսեց որ իշխանուհի Մաշտիսի  
ին պրի կինը իւր մէկ հասիկ զուկին  
համար գատախարակ կը փնտռէ՝ անոր  
բարեկամներէն մէկուն Պանդուխտը  
իմացուց թէ ես պատրաստ եմ եթէ  
բարեհաձին ընդունելու :

Իշխանուհեւ այն իմացուցին. նա մա  
նաւանդ խօսքը Պանդուխտին նկատ  
մամբ ըլլալուն համար որ շատերը քիչ  
ժամանակուան փորձառութեամբ գի  
տէին անոր տաղանդը, ամենայն սիրով  
հաճեցաւ ընդունել :

Ըրմասխան Ախթարապէնին հետ  
բաժնուիր շատ դժուար պիտի ըլլար  
եթէ Պանդուխտը իրեն նման գրա  
գիր մը անոր չը գտնէր :

Փետրուար 13, 1859 թուականին  
իշխանուհեւ այն հետ որ Պանդուխտին  
համար ուղղակի Քութայիս եկած

էր, մեկնեցան զիւղ մը՝ որ Մաշա-  
բելիներուն սեպհահանու թիւնն էր:

Վրաստանին մէջ դաստիարակնե-  
րը կ'ընդունուին մեծ յարգանքով, ու  
րոնց պատիւը կը պաշտպանուի իբրև  
ընտանեկան անհատ մը:

Արկիրորդ իրիկունը 'ի պատիւ-  
Պանդուխտի իշխանուհին խնջոյք մը  
տուաւ, հանդիսականները հրաւիր-  
ուած էին այլև այլ գիւղերէ, մեծաւ  
մասամբ գեղեցիկ և նազելի օրիորդ-  
ներ: Տիկնայք և օրիորդք ընկերու-  
թեան մէջ ամենուէն հետ կը տես-  
նուին ամենապորզ, նախանձախնդ-  
րութիւն և ս'չ մեկուէն վրայ ալ կը  
նըշմարուի:

Արկիրորդ օրը հիւրերը բաժնուե-  
ցան. Պանդուխտն ալ իւր օրդեգիրը  
առաւ իւր գիրկը ու սկսեց դաստի-  
արակելու:

Իարեկենդանին իշխանուհին (տես  
առն ընդ առաջ) այց առաւ Պան-  
դուխտին սենեակը, բազմեցաւ ակն-  
շանդիման, ու հարցուց թէ ի՞նչ  
հայրենիքէ ես:

Վ. Պօլսեցի եմ. արաստիսանեց  
Պանդուխտը:

Ո՛հ երջանիկ ես, հառաչեց իշխա-  
նուհին, երջանիկ ես, վասն զի հայ-  
րենեացդ վսեմութիւնը սուրբուած  
է սրտերնուս մէջ, մանաւանդ Վ.  
Պօլսոյ օրիորդաց խումբը երիտասար-  
դաց սիրտանայր կը ծառայեն, Մ-  
նանկ չէ:

Հայրենեաց վսեմութիւնը սրտե-  
րու գոռոզութեան միայն կրնայ ծա-  
ռայել, պէտք է անձնասիրութիւն,  
տուն աղբիւրէն շատ առաքինու-  
թիւններ կրնան բղխիլ, ես իմ անձս  
դեռ սիրած չ'ունիմ Տիկն, վասն զի

բարբ կեանքս թշուառութեամբ ան-  
ցուցեր եմ, ինչպէս կրնամ հայրե-  
նիքս երազել, երբ ես ինձի աւելի  
մօտ եմ ու ինձի նկատմամբ միանգա-  
մայն անկարող, ըսաւ Պանդուխտը:

Ո՛չ, դու թշուառ չ'ես, դու եր-  
ջանիկ ես, շատ սրտեր կը ծառայեն  
քեզի որ դուն չը գիտես. սրտեր՝ ու  
րոնց խորհուրդները կը լողան բնու-  
թեանդ մէջ, կենդանութիւնդ եր-  
բեմն զանոնք այց կ'առնէ, երևակա-  
յութիւններու նիւթ ես եղեր, բայց  
ս'չ շառաչուն, ս'չ գոփիւն, ս'չ զան-  
գակներու ձայն չ'ես լսեր, զքեզ  
խուլ կը ձեացնես, Մանկ չէ: Ո՛հ...  
երջանիկ ես... երջանիկ...:

Իշխանուհին յիշեալ խօսքերը կ'ար-  
տասանէր ու կը հառաչէր, իր վրան  
սիրած էր ջերմութիւն մը, որով կը  
հասկցուէր իւր սրտին մէջ նոր ծրած  
սերը: Բայց որովհետեւ շարունակ ե-  
կեղեցի երթալ ազօթելը իրեն սով-  
րութիւն էր ըրեր, Պանդուխտը կրու-  
նար երկրայիլ թէ կարելի է ըրածը  
փորձէ, փորձ՝ որով վարպետորդի  
Տիկնայք իրենց բարոյականը շատ ան-  
գամ պաշտպանէր են:

Մտքեօք կենդանի մը կը հաճի՞ ըն-  
կերակցիլ մեռեալ զիակի մը հետ.  
հարցուց Պանդուխտը:

Թշուառ մը մեռեալ չ'է այլ կը  
կենդանանայ, նա մանաւանդ սերը,  
ս'չ սերը ղթշուառ կը կենդանացնէ.  
հապա շարժմունքդ, կենդանի նկար  
մ'է փափուկ սրտերու առջև:

Պանդուխտը ունկնդիր էր իշխա-  
նուհւոյն ներդաշնակ խօսքերուն, ու  
րոնց մէջ կը նշմարուէր հայեզիններ,  
իշխանուհւոյն սրտին գորովը կ'անդ-  
րադառնար դէպ 'ի Պանդուխտը, որ  
Սէրը ինքն էր:

Մտաբան ներքե ի էր Պանդուխտին  
 եթէ Տիկինը սիրոյն պատասխանէր .  
 վասն զի Տիկինը այլի էր և իւր հա-  
 ըրատու թիւնը կրնար զՊանդուխտ  
 կենդանացնել եթէ հետեւութիւնը  
 ամուսնութիւն ըլլար . ապա թէ ոչ,  
 Պանդուխտը չէր մանէր անանկ Ալ  
 կիանոսի մը մէջ, ուր կրնար ընկզմիլ,  
 ուր սոսկ յարաբերութիւն միայն պի-  
 տի տեսնէր, պիտի մեղանչէր խղճի  
 և մարդկութեան գեմ, վերջապէս  
 պիտի դար երանութիւն որ յարա-  
 տե չէ ու միանգամայն վնասակար :

Վշխանուհւոյն խօսքերը կը լսուէր,  
 որոնց թէ և պատասխան ալ պէտք էր,  
 բայց երբ Պանդուխտին վրայ տեսաւ  
 յանկարծական փոփոխութիւն մը .  
 ինչով ձեր միտքը կ'ըջաղի, հարցուց .

Տիկինին արտասանութիւնը կ'ար-  
 ծես այն լեբանց գազաթններն էին,  
 սուկից գեղեցկագուարթ հովիտներ և  
 պողպետը Վիմաներ երկիրը կը տես-  
 նուի, և Պանդուխտն ալ անոր նը-  
 կատմամբ Վրլերնեանց դրոխտն էր,  
 որուն գիրկը ինչպէս մազք փափկու-  
 թիւն կ'սպասէր :

— Իմ մտոցս զբազմուհրը ձեր պեր-  
 ճախօսութիւնն է, որուն ունկնդիր  
 եմ. պատասխանեց Պանդուխտը :

Տիկինը շատ կարելի է պիտի կար-  
 ձէր թէ իւր սրտին հրաբուզը զգաց  
 Պանդուխտը . ինչպէս որ հառաչեց .  
 թէ զիս կը մեծարես :

Պանդուխտն ալ Տիկինը միանգու-  
 մայն առ ինքը ունեցած սէրը տեսնե-  
 լով կրնար երազել թէ « ( ) րէրս բար-  
 ւորելու վրայ են :

— Չեր համարութիւնը զիս կը  
 պարտաւորէ, պատասխանեց Պան-  
 դուխտը, բայց պիտի կրնամ բարոյս

պէս ազատուիլ այս բեռներուն տա-  
 կէն, որոնք իբրև ատելութեան մրրիկ  
 զիս 'ի գերութիւն մասնելու չափ  
 տքնած են :

— Վերի աղէկ կրկնց եթէ բա-  
 ցատրես խօսքդ, ըսաւ Տիկինը :

— Չեր խօսքերը կը յայտնեն ձեր  
 սրտին ջերմութիւնը . ճշմարիտ, ե-  
 րիտասարդի մը համար փառաւորու-  
 թիւն է, երբ երեւելի Տիկին մը զա-  
 նի ջատագովէ, ձեր արաստանութեան  
 մէջ կը նշմարուի գաղանկք մը որ  
 Սէրն է : Այո՛, ես կ'ընդունիմ, և  
 իմ կեանքս կրնամ զոհել ձեր գե-  
 ղեցիութեանը, բայց այս սիրոյն հե-  
 տեւութիւնը կրնայ վաստկիլ բարոյս  
 կանութիւն մը, որուն մէջ կեանք և  
 երջանկութիւն կայ :

— Սէրը ըստ ինքեան բարոյական  
 զգացման աղբիւրներուն արգիւնքը չէ՞ :

— Չէ, եթէ հետեւութիւնը ա-  
 մուսնութիւն չ'ըլլայ . պատասխանեց  
 Պանդուխտը :

— Վճանտութիւն, իշխանուհւոյ  
 մը համար նախատինք չ'է՞, երբ օ-  
 տարականի մը հետ զուգակցի օրինա-  
 ւորապէս : Այո՛ նախատինք է, և ըստ  
 տեղւոյն սովորութեան իմ մէկ հա-  
 տիկ զուտիս հոգարարձուութիւնը  
 կրնդունի իւր ինամոցը տակ : Իսկ ես  
 քեզի հետ կուենեանք ամէնախելճ  
 վիճակ մը :

— Ուրեմն ինչու համար կը վրդու-  
 վես իմ հանգստութիւնս . ըսաւ Պան-  
 դուխտը :

— Իմ ներկայութիւնս արգելք է  
 ձեր հանգստութեանը :

— Այ, արգելք չ'է, եթէ ձեր ար-  
 տասանած խօսքերուն հետ յամառու-  
 թիւն մ'ալ ըլլար :

— Յամառ մը զուրկ է պատիւէ  
և միանգամայն բնկերութեանց զըզ  
ուելի :

— Այս պարագայիս մէջ պէտք է  
ըլլալ յամառ , որով թշուառ մը վաս  
տըլած կ'ըլլաս :

— Իմ սանձս իմ ձեռքս չ'է , ըսաւ  
Տիկինը :

— Բայց իմ սանձս իմ ձեռքս է .  
եթէ սէրը չը կոչէ իւր ստպարէզ  
բարոյտանութիւնը , ես չ'եմ կրնար  
անոր հպատակիլ : Սիրոյն կարճատե-  
ւու թիւնը բազդ չ'է , և երկաստոր  
գի մը արիւնը զրգովելէ 'ի զամ բա-  
նի մ'ալ չը կրնար նպաստել :

— Այս իմ գուտիս պիտի խրկեմ  
Արքունիկան ձեմարանը :

— Իրաւունք ունիք , ըսաւ Պան  
դուխորը , և ես ալ կը հրաժարուիմ  
գէտի բնութեան տաճարը , ուր եւ  
բեկոյեան հալը իւր զով պահարանէն  
ելլելով կ'ընկերակցի իմ հետս , տերեւ  
ւաչարժ ծառերուն շնչիւնը կը ծա-  
ռայե՞ս իբրեւ քնոր իմ կամոցս , իսկ  
կամարները բնդունելով զիս իրենց  
տակ . կ'որթնցնեն իմ միտքս , ու սկից  
նոր խորհուրդներ կրնան յղանալ ա-  
ւելի օգտակար ինձի և հանրութեան :

— Կարծեմ խորհուրդներու գ և ոչ  
մէկը կրնայ գերազանցել սէրը , որուն  
մէջ անմահութիւն մ'ալ կը տեսնուի .  
ըսաւ Տիկինը :

— Սէրը ունի իւր յիշատակը ,  
կ'անմահանայ ան ստեն՝ երբ երկու  
կարեկիցներ միատեղ գերեզման կիջ  
նան . բայց ստիկ յարաբերութիւնը ,  
ո՛հ , ես չ'եմ համարուիր , միաստակարէ :

— Աւրեմ մնոր բարեաւ , ըսաւ  
Տիկինը իւր հանգստատեւեակը ա-  
ռանձնանալով :

Պանդուխորը մնաց միայնակ , բայց  
խիտ արտուժ . ստիկանին քովէն  
բաժնուեցաւ հանգստութեան ապա-  
ւիներու յուսով մը՝ ընդհակառակը  
գիշեր մնալ այս գիւղին մէջ չիպիտի  
կրնայ կենալ . իւր կեանքէն խաովե-  
լով մտաւ անկողին , պիտի սպասէր  
արեգակն ծագման . . . . Ա՛հ . . .  
վճիռ . . . վճիռ կ'երևակայէր :

Մեշո՞ւ (Պամանեան գիրկէն բաժ-  
նեցի ինքզինքս , իմ ազգակիցներս ին-  
ծի պիտի հալածեն . . . Ա՛հ . . . մինչ  
ցերբ յետագիմութեան անողքելի  
ասպարէզին մէջ պիտի մնան , որ իւր  
անհասանելուն արժանաւորութիւնը  
չը ճանչցաւի :

Անկողինը արտասուաց հեղեղներ  
ըսով կը թանար ու ինքն ալ կ'ովիաս-  
եաններուն հետեւ եալ խօսքերը երգեց :

ՎԻՇՏ ՈՐԴԵԿԻՆ

- |  |  |
|--|--|
| 1. Գարնան խիտ անոյշ<br>Գրածառ տուններ —<br>Մեկոյ ես 'ի գրիկ<br>Յոշխարչի աւեր :     | 6. Կովիտան անտէր . . .<br>Ո՛վ էր զուտի . —<br>Երթար տարածէր —<br>Լուսոյ նըշոյներ : |
| 2. Գեղեցիկ ծաղկունք<br>Բաւրիկ հոտեր ,<br>Բայց սիրտ իմ ունէր<br>Չարնջեմ արտիմուհք : | 7. Իւր օրեր նըսեմ ,<br>Մտնեալ մթութեան ,<br>Չ'ունէր իւր վտեմ<br>Որցին , — Աղւան *  |
| 3. Կանաչ գաղտնիկ<br>Չ'իւր ձե գեղեցիկ ,<br>Թեև կը նտ իրեր , —<br>Ոգիս կը մերժէր :   | 8. Մայրիկ . իմ մայրիկ .<br>Ո՛ւր է Աղւան ,<br>Ո՛ւր է իմ նախնեաց<br>Փառաւոր սուգան : |
| 4. Թեև նոր մանկիկ —<br>Իբրև գարգ ծըած ,<br>Մեկոյ ես 'ի գրիկ<br>Նոր սցի առած :      | 9. Սիրտ իմ ազգիկ<br>Կ'ընէր հարցումներ<br>Ոգիս կը տանջէր<br>Հայրենեաց աւեր :        |
| 5. Ոգիս ըզգայուն<br>Իւր մտք անհուն ,<br>Կը տանէր ցաւեր —<br>Կովիտան անտէր :        | 10. Միտն Աղւան<br>Չ'ունի իւր գորգէր ,<br>Մեան իւր օրեր<br>Լըան գեղեցուն :          |

\* Անորակովիտառ արեւելեան մասն է :

11. Անբարձր հարկերէն — 12. Աշտարակի իմ սիրտ  
 Որո՞ք կը գրթան . հարկե՛ն ապա աւճը .  
 «Ը, բար թշուա իկո» — Չարնայ իմ ժրպիտ  
 Տաւա պատասխան : Աւ շրթանցս ծիծաղ :

Հեռուեալ սուտուն Պանդուխտը  
 արթնցաւ , առէն օր իրեն համար ծա-  
 ուայ մ'ալ պտորաստ կը գտնուէր .  
 նոյն օրը և ոչ մէկն ալ մտնեցաւ ի-  
 րեն : Ըս գեղքը իւր գիշերուան ե-  
 բազը կը հաստատէր :

Եամ մը պատեց իւր սրգեգիրը  
 չեկաւ , ինքը անձամբ գնաց հրաւի-  
 բելու , մայրը պատասխանեց թէ վա-  
 չք Արքունական ձեմարանը պիտի  
 խրկուի :

Աւրեմն ես աղանա եմ , հարցուց  
 Պանդուխտը :

Ըս ալ ձեր կամքէն կախեալ է ը-  
 սաւ հաստեւոր Տիկիներ :

Իմ պաշտօնս դաստիարակութիւն  
 է կրկնեց , առանց աշակերտի չկր-  
 օք կրնամ կենալ :

Կամքը ձերն է :

Աւրեմն հրամայեցէք որ Արթուր  
 մը պատրաստեն :

Պատրաստ է , պատասխանեցին :

Եամէ մը ետքը պահանջած երի-  
 վարը բերին . Պանդուխտը իւր վեր-  
 ջի սղջոյնը տարով մեկնեցաւ անկէց 'ի  
 Քուլաշ գիւղը , որ Միքելագղէ իջ  
 խաններուն սեպհականութիւնն է :

Տիկիներ խզճի գեմ գործեց յան-  
 ցանք մը որ ներքելի չէ , Պանդուխ-  
 տը հինգ հարիւր դահեկան դօշակօ-  
 վը ադահով կեանք ունէր : Տիկիներ  
 զրկեց , միանգամայն թափառականի  
 կերպարանք տարով :

Քուլաշ գիւղին մէջ Մեքելագղէ  
 ներէն ամենագիւցայն էր Կնեազ Ա-  
 լէքսանդրը . Պանդուխտը և նա զե-

րար կը ձանձնային . ուստի համարձա-  
 կեցաւ դիմել անոր պալատը , ուր  
 պիտի ընդունելու թիւն գտնէր :

Բեղունուեցաւ ամենայն սիրով .  
 Ալէքսանդրը ինքը անձամբ ներկայա-  
 ցաւ 'ի անտութիւն ու ետքը հրա-  
 ւիրեց իւր ընտանեաց ասպարանը :

Ալէքսանդրին ամուսինը Մինդրի-  
 լից իշխանադուռն Տատեաններուն աղ-  
 ջիկներէն մէկն էր Արթուրայ ան-  
 ուամբ , իւր բերնի ժպիտը ու քա-  
 զարավարութիւնը որ սովորականէն  
 դուրս զՊանդուխտ կը պատուէր ,  
 կրնային վիայել իրեն առ նա ունե-  
 ցած գորովը , Վեզեցիկ հիւրընկալու-  
 թիւն :

— Մաշտեղիները պատուեցիր ,  
 խիզ զմեզ կարծեմ անգամ մ'ալ երե-  
 ւակայած չունիս . ըսաւ իշխանուհի  
 Արթուրան :

— Մաշտեղիները ես չք պատուե-  
 ցի , իմ պղտի հանձնարս թէ և գաւա-  
 իւր ասպարեղս , բայց զրկուեցայ . չը-  
 յաջողցաւ . . . :

Ի՞նչ կ'ըսես , ի՞նչ է պատճառը ,  
 ի՞նչու ձեռեցիր . հարցուցին :

Կ . Պօլիս պիտի երթամ , տուգ-  
 եալ պարտաւորեցայ զրկել սրգեգիրս  
 խնամքէս :

Այ , ո՛չ , իմ հայրենեացս անգամն  
 ես , պօսայ Ալէքսանդրը , ուրիշ տեղ  
 երթալիք չ'ունիս :

Օտանայ մը որ ունկնդիր էր մեր  
 խօսակցութեան , սեղանը պատրաստ  
 է , ըսաւ :

Այսօրուան խմելիքները աւատ  
 չէն , ըսէ որ Շամբանեա ալ պատ-  
 րաստեն :

Ինչպաղուն մը կը աննեսս աւ-  
 ջիդ որ քու սիրտդ ունի , ըսաւ Ա-

լէքսանդրը Պանդուխտին , Այս տու-  
նը քուկր է ու բաժնուեիք չունին :

Վայրկեանէ մը ետքը գիմեցին 'ի  
սեղան . ըստ սովորութեան թէ և  
իւր ամուսինը պիտի նստագահէր ,  
աւագ ամուսը նու իրեցին Պանդուխ-  
տին :

Այս նշանը նոյն վայրկեանին նկատ-  
մամբ իւր գաղանիքը ունէր , որով  
ըսել կուզէին թէ այսուհետեւ մեզի  
անդամակից ես :

Կնեազ Ալէքսանդրը ըմպակ մը  
լէկէօս առած ձեռքը շորհաւորեց  
Պանդուխտին գալուստը , կրկնելով  
թէ Արովասու գիւցազանց կենացը :

Ա՛հ , ս՛հ , խմենք , ըսաւ Վարվա-  
րան կը սիրեմ , ես ալ կը սիրեմ :

Այս ալ կը սիրեմ , պատասխանեց  
Ալէքսանդրը , վասն զի Պանդուխտը  
մեր սրտակիցն է :

Բնիկեաց և կերակրոց առատու-  
թիւնը կ'վկայէին Տանուտեարց գը-  
թու թիւնը . Պանդուխտին ընդունած  
պատուոյն իւր կողմէն ալ պէտք էր  
փոխարինութիւն մը , սակայն իր կա-  
րողութեանէ վեր էր , վասն զի թըշ-  
ուառութեան վերքերը գեռ չէին  
բուժեր :

Հացկերոյթէն ետքը Ալէքսանդրը  
զՊանդուխտ հրաւիրեց սենեակ մը ,  
և խնդրեց որ ընտանեանայ իրենց հետ :

Պանդուխտը սիրով ընդունեց  
Ալէքսանդրին առաջարկութիւնը և  
պատասխանեց թէ պատրաստ եմ ձե-  
զի համար չի խնայելու իմ ճիգս :

Ինչդ՞ Պանդուխտ , ընաեւացար ե-  
րեւելի գերբաստանի մը հետ , աես-  
նանք վիճակդ բարւոքեցան . թէ դեռ  
երջանկութեանդ դռները աղխափա-  
կեալ են :

( ) Ի որի վրայ տուաւ ելլու թեամբ  
չէին զըննար պատուելու զՊանդուխտ .  
Ալէքսանդրին պարտեց , որ նշանա-  
ւոր է Իմերէթիոյ մէջ իրեն գիրք-  
վը , կը ծառայէին Պանդուխտին սփու-  
փանայը :

Հայ , կրնամ պատուել քու զա-  
ւակդ , որչափ որ անոր արժանաւո-  
րութիւնը օտարազգիք կը ճանչնան :

Իշխանը ամիս մը տունը կենտրոն  
ետքը գործը ծանրացաւ , Իմերէթիոյ  
կուսակալը գաղանի պաշտօն յանձնեց  
անոր , Կնեազ Չիւխղէին նկատմամբ ,  
որուն տան կահ կարասին նոյն միջոցին  
աւաղակները յափշտակեր էին :

Չիւխղէին ամբաստանութեամբ  
ըը Արքեպագէներէն քանի մը ոգի  
բանտարկուեր էին . բանտարկեալնե-  
րէն մեկուն եղբայրը որ մը գիմելով  
Պանդուխտին խնդրեց որ իւր եղբոր  
այգօրինաւ որ բանտարկութեանը հա-  
մար Սուսերէն աղերսագիր մը շարած  
գրէ կուսակալին անուամբ . Պանդուխ-  
տը Ալէքսանդրին յօժարութիւնը առ-  
նելէն ետքը կատարեց աղերսատուին  
խնդիրը :

Կուսակալը աղերսագիրը կարգա-  
ցած ատեն , սրովհետեւ չէր հաճեր որ  
Արքեպագէները ազատուին , պահանջ-  
ըց առ ինքը աղերս գրողը որ Պան-  
դուխտն էր :

Վաւառապետին ձեռքը հրամանա-  
գիր մը հասաւ գիւղը , որուն հնա-  
զանդելով Պանդուխտը վերադարձաւ  
'ի Քութայիս :

Ըրջի օրը հանգստացաւ Կնեազ -  
Նիժարտոգէին տունը որ իւր նստակին  
բարեկամն էր , իսկ հետեւեալ օրը ներ-  
կայացաւ կուսակալին ապարանը :

Ի՞նչն էս այս աղերսագիր գրողը ,

հարցուց կուսակալը յառմամբ մը :

Մ. յ. Ես եմ, պատասխանեց Պանդուխտը խոնարհու թեամբ :

Ան էք բանոր այս անիրաւը, պ. ոսաց կուսակալը :

Բազարապետը պատրաստու եր էր կուսակալին հրամանը կատարելու ու բուն հրամանաւ զօրականներով պաշարուած կը գիւմէր ՚ի տխուր հանգէս :

Անջի օրը անցուց Պանդուխտը դուստրութեամբ. բանտարկեալները որ նոյն միջոցին նկատմամբ իրեն կարեկիցներն էին, ժողովուեցան Պանդուխտին վրայ ու պատճառը հարցուցին :

Պանդուխտը պատասխանեց թէ ինձի բանտարկողը շուտով այս վիճակին ինքն ալ պիտի ենթակայէ :

Արկարգ օրը Պանդուխտին մտածմանց դռները դարձեալ բացուեցան. արդեօք իրեն նկատմամբ մանրամասն քննութիւններ պիտի ընեն, արդեօք բանտարկութիւնը կ'երկարի՞. եթէ զինքը ձանձկող մէկը գտնուի, ի՞նչ ընթացք բռնելու է ան տան. ամենէն զիւրին ճամբան Րիօն գետն է. սրուն ճարակ կ'ընէ ինքզինքը : կը խորհէր բարձր բաց վնասակար խորհուրդներ յղացնելով :

Արրորդ օրը բանտին տեսուչը ըստ հրամանի կուսակալին յուղարկեց ըլ Պանդուխտ յատեան :

— Կուսակալը կրկնեց իւր խօսքերը աղերսագրին նկատմամբ :

— Պանդուխտը պատասխանեց թէ ձեր իրաւասութեան վեր է այս հարցմունքը :

— Այլ ի՞նչպէս :

Կրնաք մասնաժողով մը կազմել և

անոր վճռոյն վրայ յենուլ :

Մտենախալներուն մեծ մասը հաւանութիւն տուին :

Կուսակալն ալ ստիպեալ հրամանաց օր նոյն օրը գործը քննուի :

Սամէ մը ետքը զՊանդուխտ հրաւիրեցին ատեան մը՝ ուր երեք հոգի նստած զանի կ'ապուէին :

Պանդուխտը ընդունեցին քաղաքալարութեամբ, բազմեցուցին աթոռի մը վրայ ու ետքը հետեւեալ հարցմունքները ըրին :

Պարոն, ի՞նչ պատճառէ գրգեալ այս աղերսագիրը գրեցիք :

Կը գարմանամ, ըստ Պանդուխտը, որ դուք ալ Պ. Կուսակալին հարցու մեկը կը կրկնէք :

Պանդուխտը զի գործը աղերսագրին նըկատմամբ է, ըստ մէկը :

— Մարդ մը եթէ հարստահարուի կամ երբ բռնութիւնները զանի ոտնահարեն, Մարդասիրի մը պարտաւորութիւնն է ամեն ջանք ՚ի գործ դնել զանի ազատելու համար : Եթէ իմ ըսած ընթացքս բռնած ըլլայի՞ որ օրինաց դէմ չէ, կ'արձեմ բանոր ինձի համար մշանջենաւոր սենեակ մը պիտի ըլլար : Օրէնքները արգելք կը դնեն երբ անգրագէտի մը համար մէկը աղերս մը գրէ :

— Այլ, միաբերան ըօին :

— Այլ է պատասխանատուն, հարցուց Պանդուխտը :

— Աղերսատուն ստորագրութիւնը, պատասխանեցին :

— Հիմա աղերսատուն կը մերժէ իւր ինքիրը, կամ ստորագրութիւնը կ'ուրանայ :

— Չէ :

— Արեմն գործը վճուեցաւ :

Այո՛, այո՛, ըսին, մեք զձեզ յան-  
յաւ որ չենք կրնար դատել. ազատ էք  
ուր Չեր կամքը ուղէ՛ կրնաք երթալ:

Հապա՛ պատիւս ինչպէս պաշտ-  
պանեմ, զոր արատաւ որեցին, կրկնեց  
Պանդուխտը:

Այս խնդիրը նահանգական իրա-  
ւարանին կը վերաբերի, պատասխա-  
նեցին:

Պանդուխտը բանտին դառնու թե-  
նէն ազատեցին ու իրենք դիմեցին  
Պ. կուսակալին հաշիւ տալու:

Պանդուխտը իւր պատիւը պիտի  
պահանջէր, եթէ բուն Վ. Պօլսեցի  
ըլար, չէր ուղէր որ իւր դատը եր-  
կարի: Վերը յիշած պատճառներուն  
համար:

Երկրորդ օրը հանգստացաւ, գործ  
եալ Պ. Վիժարատղէին տունը, ուր  
Վըրաց երևելի տիկնայք և օրիորդ-  
ներ ժողովուեցան ու վարդի փուն-  
ջեր նետելով իրենց յարգանքը Պան-  
դուխտին կրնծայէին, փան զի իրենք  
ալ այլ և այլ պատճառներէ թեւդ-  
րեալ գոհ չէին կուսակալէն:

Երկրորդ օրը թէպէտ և պիտի  
մեկնէր ՚ի Քուլաշ, սակայն Վեհա-  
փառ հայրապետին գալստեան ձայնը  
արգելք եղև երթևեկութեան, կու-  
ղէր վիպ գտնուիլ հանդէսին՝ որ Սըբ-  
բաղնահատար Սատթեոսին համար  
կը պատրաստուէր: Իշխանաց և ագ-  
նուականաց խումբերը գիւղերէն կը  
դիմէին ՚ի քաղաք Հայոց հայրապե-  
տը տեսնելու փափաքով. կառավա-  
րութիւնը սենեակները կը զարդարէր  
և լուսավառութեան համար վարպետ  
զօրականներ պատրաստ էր:

Չորրորդ օրը ըսին թէ վեհափա-  
ւը պիտի մեկնի Սառան գիւղէն ՚ի

Քուլաջիս, որ ընդ ամենը վեց ժամ  
հեռաւորութիւն ունի:

Քուլաջիսի արեմտեան դռները  
Հայոց խումբ մը պատրաստ, իրենց  
ձեռքը բռնած դրօշներովը կը գոռո-  
զանային, ուրիշ այլ և այլ ազգերէ շատ  
խումբեր ալ վեհափառին օրհնու-  
թեանը կարօտով կ'սպասէին:

Վաւիթով հայազգի պաշտօնեայ  
մը Պանդուխտին հետ միասեղ պատ-  
րաստուեցան վեհափառը դիմաւորե-  
լու:

Վաթուղիկոսին յառաջընթաց հե-  
ծելագործները պատասխանեցին թե  
ահաւատիկ, մերձ է: Հինգ վայրկե-  
նէ ետքը կառքերուն դղրդիւնը թըն-  
դանօթանման ականջներ կը խուլա-  
ցընէին:

Վեհափառ Վաթուղիկոսին կառքը  
իւր նշանէն յայտնի էր, Պանդուխ-  
տը և Վաւիթովը մօտեցան, և կառ-  
քը՝ որուն մէջ Սորիս Սելիբեան իշ-  
խանին հետ բազմեր էին կայնեցու-  
ցին: Իմաւորողները Վեհափառին  
օրհնութիւնը վայելէլէն ետքը, իրենք  
ալ միացան հեծելագորաց խումբին  
ու մտան ՚ի Քուլաջիս:

Վեհափառ Վաթուղիկոսին ատե-  
նախօսութիւնը Հայ սրտերու փա-  
ռաւորութեան արձագանգ մ'էր, և  
Լիկեղեցին, որուն մէջ երևելի օտաւ-  
րազգիք ալ կային, իւր հնութեան  
վկան էր:

Վեհափառը մեծ հանդիսով Լիկե-  
ղեցիէն իջաւ Սղեբրով վաճառակա-  
նին տունը, իսկ հանդիսատեսները  
զերար սջուռնելէ ետքը ցրուեցան:

Հինգերորդ օրը Իմերէթից երե-  
ւելի իշխանները, և ասպետ իշխա-  
նազուհք, փափաքելով այց առնել

Հայոց հայրապետը՝ խնդրեցին որ Պանդուխտը իրենց թարգման հանդիսանայ. Պանդուխտը ամենայն սիրով ընդունեց անոնց առաջարկութիւնը :

Երկրուները կաթուղիկոսին սենեակէն հրաժարեցին ետքը, Պանդուխտը մնաց վեհախոսին քով, որն որ բաղձանօք Պանդուխտէն Հայաստանի վիճակը կը քննէր. Հայր Վաքարի էլ Երվազեանցը ունկնդիր էր Պանդուխտին արտասանութեանը, իսկ Երվազեանցը և պաշտօնեայք — իրենց համար կարելի է նոր ազատաստ մը տեսնելով, կը վազէին Արիս Սեբեբանին վրան հետևեալ հարմուկներով, թէ ՍՊԷ աս երիտասարդը :

Արիս Սեբեբանը կը պատասխանէր թէ Հայաստանի անձնուէր դասէն է, նախկին Վ. Պօլոյ սրբազան Սարգիս Պատրիարքն ալ նոյն միջոցին հանդիսատէան էր :

Կեսօրուայ հացկերայթէն ետքը վեհախոսը կաթուղիկոսը ուղղեցուց թեամբ գանազան դասուց մեկնեցաւ գէպի թիֆլիզ, իսկ Պանդուխտը դարձեալ աւանձնացաւ Աթարատը ին սենեակը ի հանգիստ :

Վեցերորդ օրը իշխանուհի Վարվարային հետ որ նոյն օրերը Վաթիս էր, մեկնեցաւ վերստին Վաթիս, ուր զանազան գիւղէ կարելիցներ ժողովուած բանաարկութեան պատճառը կը հարցնէին :

Կնեազ Ալեքսանդր Սիբեբանցէն նոյն օրը երևելի ինձոյք մը տուաւ, իսկ ինքը երեկոյան ատեն մեկնեցաւ գիւղ մը, ուր պիտի յաջողէր բազմ մը կնեազ Չիսխազէին նկատմամբ :

Հետևեալ առտուն կերպով մը

կը հրաւիրէ ու ինքը աւազակապետ մը (Կուլապոզէ անուամբ որ Վաթիս չու գաւառապետ (միւսին) Ռոտտով Սիբեբանցէին գերիներէն մեկնէր Տէրութեան բանտէն փախուստ տուած. Չիսխազէին կահարատեաց վրայօք տեղեկութիւն կը պահանջէ, ազատութիւն խոտանարով միանգամայն : Կուլապոզէն գոհ չէր իւր թափառական վիճակէն, որուն հանգըստութեան իջևանը ձմերուան ցուրտատենները սառնամանեաց լեռներն էին, սխաւ աղաչել որ Ալեքսանդրը անոր ապաւենը ըլլայ :

— Արեմն պտտմէ, ուր է Չիսխազէին կահարատին :

— Յանձնեցի Սիսկրիոյ (ըստ Հայոց Վարկիտայ) աղիւսականներէն Պ. Արարիոյ պաշտպանութեանը, և թէ անոր տան առջի սենեկին երկրորդ պատուհանին տակը գետնի մէջ պահուած է : Կուլապոզէն այս տեղեկութիւնները տալէն ետքը՝ ինքը մնաց տեսչութեան ներքո, իսկ նոյն գործոյն քննիչները հրաւիրուեցան ու երկու հարիւրի չափ հեծեցաւ յանկարծակի պաշարեցին Արարիոյ տունը և ըստ ցուցման Կուլապոզէի՝ կորուստը գտան :

Արարիոյ, Կուլապոզէն և ուրիշ քանի մը հոգի աղիւսականներէն մասն բանտը, և երբ Կուլապոզէն գիտեց որ իրբև եղեւնագործ ազատուելու յոյսը չունի, իրեն ընկերակիցներուն և ոչ մէկուն անունը յայտնեց :

Շարժէ մը ետքը Արարիոյ կինը օպերատիւր մը կը մատուցանէ կուսակալին, անոր հետը անցապիւ մնալ առաջի առնելով, որով կը պահանջէ իւր երկուն ազատութիւնը :

Այնքապարհին հետ առաջին առնուած անցագիրը գրուած էր Ապուլապոզէին անուամբ Քուլաշու նահանգական գիւանատուներ , յիշեալ գաւառապետ Ռոստոմ Սիբերապոզէին ստորագրութեամբ և վաւերացուցած արքունական կնիքով :

Կուսակալը անցագիրը տեսած առ տեն զայն կը յուզարկէ քննչաց առեանը , որոնք զՌոստոմ կը հրաւիրեն ՚ի պատասխան :

Ռոստոմէն կը յուսացուէր . . . . որովհետեւ Ապուլապոզէն իւր գերին էր :

Այն օրը ըստ օրինի և գիւանատանց առնեալ պիրիները կը հրաւիրուին , որոնք բաղդատելով Ռոստոմին գրութիւնները անցագրոյն ստորագրութեան հետ՝ կը հաւաստեն կեզծ չըլլալը , նա մանաւանդ իւր օրագրութիւնը , ու գիւանատան արքունական կնիքը ստորագրութեանը վրայելով՝ առեանը կը գոցուի , իսկ Ռոստոմը կ'ողջունէ բանալը :

Քանի մը օրէն ետքը գիւղին մէջ խօք կը տարածուի թէ Ռոստոմը նոր պատասխան մը ներկայացուցէր է Ատենին՝ ամբաստանելով Ալեքսանդր Սիբերապոզէն և Պանդուխտը , իբր թէ նիքը ապօրինաւ որ ընթացից մէջ գրուած չէ , այլ հնարուած է կնեալ Ալեքսանդրին և Պանդուխտին կողմէն :

Սիւս կողմէն ալ զՊանդուխտ նահանգապետը կը հալածէ որ Պանդուխտը ձգէ Քուլաշու նահանգը ու մեկնի :

Այս երկու տարրեր լուրերուն կայօք՝ ստոյգ տեղեկութիւն առնելու համար երկու նամակ կը յուղարկուի ՚ի Քուլաշու , մեկը Պանդուխտին կողմէն առ քննիչ Քուլաշու նահանգապետը , իսկ միւսը Ալեքսանդրին կողմէն առ գաւառապետին :

Արեւիկոյեան առնէն հեծելազօրը կը վերագաւնայ , իրեն հետը պատասխան մ'ալ գաւառապետին կողմէն առ Ալեքսանդրը , որով կաղապակէ որ Պանդուխտը Քուլաշու նահանգէն մեկնի , ՚ի հակառակ դէպս օրէնքը կը բռնանայ :

Թէպէտ և ըստ օրինի առիթ մը չըլլար Պանդուխտին կենտրուն և մեկնելուն , սակայն Պանդուխտը խոհեմութիւն սեպեց Ալեքսանդրէն բաւնուիլը . պատրաստուեցաւ ու իւր վերջի սղջոյնը տալով Ալեքսանդրին ընտանեաց մեկնեցաւ անտի ՚ի նորահասոյց նաւահանգիստն Փօթի , ուր պիտի սպասէր Տրապիզօնին շոգենաւր :

Փօթիոյ բերդապետը (Կոմենտանթ) Պանդուխտ մը կը փնտռէ եղբր Վուրգէնեան անուամբ , գինեպանը՝ որուն հիւր էր Պանդուխտը , պատուիրեց որ երթայ բերդապետին առեանը , Պանդուխտը այս նոր լուրը առած առնէն՝ քիչ չը զայրացաւ , սահպուեցաւ ներկայանալ Ատենին , ուր կարգացին իրեն քննչաց զեկուցումն ու հրամայեցին որ վերագաւնայ ՚ի Քուլաշու , անցագրոյն նկատմամբ պատասխան տալու համար :

Պանդուխտը մտաւ շոգենաւր , ի՞նչն գետը հասոյց զինքը Սարան գիւղը , որուն իշխանը որ նայն տեղին զինուորապետութեան պաշտօնն ալ ունէր , հրաւիրեց իւր սենեակը :

Օրը իւր շրջանը լնցուցէր էր , ուստի Պանդուխտը ստիպուեցաւ գիւ

չերբ հանգստանալ զինուորապետին պալատը, ուր քսանի չափ տիկնայք և օրիորդք ալ հոն զՊանդուխտ կըս պատէին: Կամ սիրոյ արդիւնք էր ա սիկայ և կամ ատելու թեան:

Ի արեւիստեան պիտի խրախուսէին Պանդուխտը, իսկ թշնամիներուն խօսքերը հարուածի տեղ պիտի ծառայէին, ինչպէս որ զինուորապետին կինը՝ որ Ռոստոմ Սիբելաղղէին ազգակիցներէն մէկն էր՝ խօսակցութեան դուռ բանալու համար, ըսաւ թէ Ռոստոմը ազատուեր է ու դարձեալ իւր պաշտօնը կը վարէ:

Եւ ուրախ եմ, պատասխանեց Պանդուխտը, բայց կը զարմանամ օրինաց թոյլառութեանը:

Օրէկքը պատճառ մի բռնէք, կուսակալը և քննիչները. կաշառուեցան . . . ըսաւ կին մը, որ Պանդուխտին անձանօթ էր:

Հասկա՛ւորաբիան. հարցուց Պանդուխտը:

Իե՛ս բանտն է, ըսին:

Ուրեմն անցագիրը կե՞ղծ է եղեր, Տարակոյս չըկայ, պատասխանեց Տիկին մը, որ ինչպէս յայտնուեցաւ Ռոստոմին կինն էր:

Օ ինուորապետը նոյն միջոցին քննչաց թղթակցութեան միտքը որ առ ինքը ուղղուած էր յայտնելով Պանդուխտին՝ ըսաւ, թէ արդարև ազատուեր է Ռոստոմը և անոր տնօրինութեամբը ասկէց պիտի մեկնիք ՚ի Բուծայիս:

Արո՞նք պիտի դատապարտուին անցագրոյն նկատմամբ, հարցուց Պանդուխտը:

Ի՞նչ և Լեքսանդրը, պատասխանեց օրիորդ մը:

Իսեղճ օրիորդին յանդգնութիւնը և միանգամայն անքաղաքավարի շարժմունքը իւր փափկիկ՝ բայց ճերմակ այտերը կարմրցուցին: Պանդուխտն ալ ծիծաղելով ըսաւ, թէ Ռոստոմին ազատութեան ձայնը այնչափ իմ սիրտս հանդարտեցուց որ լեզուով չեմ կրնար պատմել, բայց կը զարմանամ, կրկնեց. որ զիս ամբաստաներ է. վասն զի ոչխարի մը համար գրուարագոյն է մրցիլը հովուոյն գաւազանին հետ:

Պանդուխտը զգուշանալով հետևութեանէն՝ որ վէճերու առիթ կընային ըլլալ, պահանջեց իւր հանգրտասենեակը. տիկնանց և օրիորդաց իրեն վերջի ողջոյնը տուաւ՝ ներողամտութիւն խնդրելով բաժնուելուն համար:

Լիկոզնի մէջ ի՛նչ պիտի էորհէր Պանդուխտը արդեօք, բաղդին հրեանէն հալածուած մէկը՝ կը պատերազմէր օրինաց հետ. կառավարութեանց մեղմ դիտողութիւններ կ'ընէր ան վեհէր. ճշմարտութիւնը կը պաշտպանէր, մարդկութեան պարտքը նամանաւանդ ընկերութեանց մէջ անթերի կը կատարէր. թշուառութիւնը թշուառութեան վրան կը հեծէր, բանտէ ՚ի բանտ՝ յատենէ յատեան զնիքը կը քաշէին — կը նեղէին, պատասխան պատրաստելը իրեն սնունդ կ'ընէր, երբեմն հացի երեսէ կարօտ. ՚նթերցող, բաղդատէ քու կեանքդ Պանդուխտին կեանքին հետ, որուն մէջ քու վրադ չ'զգացածներդ կրնաս դիտել, բայց աւելի վեհանձնութիւն մը՝ որ չը յուսահատելով բոլոր ցաւերը անցուցէր, անգամ մ'ալ մտքէն չ'է անցեր կրօնափոխութիւն մը:

ինչպէս ասիկայ շատերուն համար  
 իսողալիք եղած է : Իմ գործս ինչու  
 համար ապօրինաւոր ընթացք ունե-  
 ցաւ ըսելով՝ վարչութիւններ առանց  
 փաստի, առանց ապացուցութեան  
 կը նախատեն, եթէ վարչութեան մը  
 դատողութիւնը կարճ է, քեզի հա-  
 մար ուրիշ գաներ ալ բաց են, կրնաս  
 օրինաւոր բողոքներով ինքրզինքդ ար-  
 դարացնել, և ոչ թէ քու գաղափարդ  
 ունեցող մէկուն քով դժգոհութիւն  
 ցցունելէդ ետքը, միւս մէկն ալ հա-  
 մոզելով՝ թէ աս ինչ է մեր կրածը  
 կը պօռաս, և շուտով ազգութիւնդ  
 ու բանալու փորձը կ'ընես :

Ինչէն յառաջ կուգան ասոնք,  
 լսէ որ ըսեմ քեզի մարդկութեան և  
 ընկերութեան պարտաւորութիւննե-  
 րը չը ճանչնալէդ, ուղիղ գաղափար  
 չ'ունենալէդ, քու կենաց կամ գոր-  
 ծերուդ նկատմամբ յատակագիծ չը  
 պատրաստելէդ : Պիտի հարցունես  
 թէ որն է ասոր դարմանը : Կրթու-  
 թիւնը, կրթութիւնը, պիտի պա-  
 տասխանեմ քեզի : Եթէ ժամանակին  
 հօրդ անհոգութիւնը կամ միջոց չու-  
 նենալդ դքեզ չը պատրաստեց, գոնե  
 ընկերականութեան օգտակար ըլլա-  
 լու փորձ մը ըրէ : Եթէ թշուաւ մը  
 քեզի պատահելու ըլլայ, զգացիր որ  
 քու պատկերդ ունի, որ դուն ալ  
 ճիշդ անոր նման ստեղծուած մընես .  
 գոնե քու զուակներդ կրթելու փոր-  
 ձը ըրէ : Եթէ ամուսնանալու միտք  
 չունիս կամ զաւկէ զուրկ ես, երա-  
 զէ ուրիշներուն զաւակները, զանոնք  
 դատարարակելու համար քու բոլոր  
 ճիգդ թափէ՛, որ ազգին փառաւո-  
 րութեան սիւնը ըլլան, որ ապագայ  
 սերունդը աղատուի թշուաւութիւն

ներէ : Եթէ ազգը մինչ ցարդ ինքը  
 զինքը դատարարակած ըլլար . Պան-  
 դուխտը իւր եռանդուն զգացմանց  
 թագաւորը չէր ըլլար : Ինչհասկ ա-  
 ռակը դեռ թշուաւութիւնը զինքը  
 կը նեղէ, և իւր մտքէն յղացած խոր-  
 հուրդներու ոչ մէկն ալ չը կրնար նը-  
 պատաւոր ըլլալ, վասն զի աղքատ է,  
 վասն զի թշուաւ է :

Երբեմն արձանոցներուն անկիւնը  
 նստած՝ ազգիդ երեւելիները կը նա-  
 խատես, ազգատեաց կը կոչես, խա-  
 լարեալ են կ'ըսես . վերջապէս խել  
 մը ածակամներով կը ներկիս, արդ-  
 եօք ստոյգ է քու աս գաղափարդ .  
 Ինծի տարակուսելի է . խորհրդածու-  
 թիւններդ անհիմն անսնելուս հա-  
 մար :

Պանդուխտը անկողնի մէջ յիշեալ  
 խորհրդածութիւնները իւր մտքէն  
 կը յղացներ, մոռնալով տակու ին որ  
 հեռակեալ օրը բանտարկուած պիտի  
 գիտէ ՚ի Վ.ութայիս, ուր 'նորակազմ'  
 ատեան մը դանի կարօտով կ'ապասէր :  
 Երջարուսեան ատեն արթննալով կու-  
 ղէր անկէց մեկնիլ անտառները, բաց  
 ինքրզինքը այս պարագայիս մէջ յան-  
 ցաւոր չը ճանչնալովը գիտէր որ պի-  
 տի յաղթէր ամբաստանողը, ուստի  
 կը պատրաստուէր անվեհէր սրտով  
 մը ՚ի Պատասխան :

Երջարուսեան ատեն զինքը ար-  
 թընցուցին ու երկու հեծելազօրաց  
 ուղղեկցութեամբ յղեցին անկէց ՚ի  
 Վ.ութայիս կուսակալին պալատը,  
 ուր քննիչները ատեան էին կազմեր :

Պանդուխտի նկատմամբ թզմակ  
 ցութիւնը կարդալէն ետքը հրաւի-  
 բեցին զինքն ալ յատեան :

Փախչելու արդարեւ արտաքին թիւն էիր

տեսեր, անանկ չէ՛. հարցուցին մի  
արեւրան :

Այ՛, գաւառապետին նամակին  
խտուածենէն գրգեալ բաժնուեցոյ  
Քուլաչէն, պատասխանեց Պանդուխ  
տը :

Ո՛ւր է նամակը :

Ահաւասիկ, սիսեց կարգալ :

Տո՛ւր մեզ, ըսին քննիչները :

Այննէին, իմ ձեռքս իբրև փաստ  
պիտի մնայ տսիկայ :

Որստոմ Սիբեւառայէն ըսին ամ  
բաստաներ է քեզի. իբր թէ անցա.  
գիրը Վուբ էք հնարէր, Յոյց տուէք  
ինծի ըսաւ Պանդուխտը :

Անցագիրը ներկայացուցին :

Այոր վրան գաւառապետին ստու  
րագրութիւնը կը տեսնուի և Ար.  
քունահան կնիք մը, իմ ոչ կենդա.  
նագիրս կայ ստոր վրան և ոչ գրու.  
թիւնը կը նմանի իմ գրութեանս.  
Խնչ փաստով կրնայ ամբաստանել  
հարցուց Պանդուխտը :

Այոր դեմ ատելութիւն ունենալ  
նուգ համար :

Ասիկայ փաստ չէ՛, նա մանաւանդ  
Ֆիլանտրոպիական սկզբանց ծանօթ  
ըլլալով, անմեղ տեղը չ'էի փորէր  
մարդու համար անանկ գուբ մը՝ որ  
ազատուելու յոյս ալ չ'ունի :

Անիկայ ազատուեցաւ, ըսին :

Ազատողը գուբ էք և ոչ օրէնքնե  
րը, պատասխանեց Պանդուխտը :

Այո՛, մեք ազատեցինք, որ զձեզ  
փակենք անոր տեղը :

Ասիկայ արգարութիւն չ'է, նախ  
որ փաստ մը չ'կայ, իսկ երկրորդը կը  
վախնամ որ օրէնքը ձեզի ալ փակէ :

Աս ինչ յանդնութիւն, պօռաց  
նախագահը :

Ներեցէք պարսն, ձեզի հետ խու  
սողը իւր խոտքերը կը կաղմի օրինաց  
հիմանը վրայ, նա մանաւանդ ինքը  
հոս իւր գետալանը չ'ունենալուն հա  
մար, որովհետև օտար է, գետալա.  
նահան պահանջներ ընելու պարտա  
ւորութիւնն ալ իրենն է :

Վացէք պարսն, այսօրս հանդստա  
ցէք, վաղը կը հրաուիրուիք :

Չ'եմ կրնար երթալ ՚ի հանգիտ,  
վասն զի պիտի հասկնամ թէ ո՞վ է  
այս անցագիրը ներկայացնողը :

Անիկիւրից ազնու հիներէն մէկն է,  
Նորաբից անուամբ :

Նորաբիան իմ բնակած տեղէս եր  
կու օր հեռաւորութիւն ունի, ինչ  
յարաբերութիւն կրնայի ունենալ  
անոր հետ, որ ազնուականաց խուժ  
բը ինծի ծանօթ չ'է :

Անք զքեզ չը դատապարտեցինք,  
հրամանեցէք գնացէք, վաղը կը հրա  
ւիրեմք, կրկնեցին քննիչները :

Չ'եմ երթար :

Ի՞նչու, քանի որ ազատ էք :

Վեռ չ'արձանագրուեցան իմ ցը  
ցուքներս :

Վաղը մեք կ'արձանագրեմք :

Այննէին, ես իմ ձեռքս հիմա  
պիտի արձանագրեմ, վասն զի օրէնքն  
ալ աս կը պահանջէ :

Սախալալ արձանագրութիւնը  
տուին Պանդուխտին, որն որ արձա  
նագրեց բոլոր եղելութիւնները ու  
եաքը մեկնեցաւ վերստին Անեալ Ա.  
մասիան Արժարատէին տունը :

Այօրինաւորութիւն մը օրինաց  
հետ չը կրնար մրցիլ դժուար է :

Առտակալին հաշիւ տուած ատեն  
նին՝ շատ քիչ չ'էր քայրացիք Պան  
դուխտին պատասխաններուն վրայ,

Թէպէտ և հրամայէր էր որ Պանդուխտը բանտարկեն, սակայն քննիչները յանձն չէին առեր պատասխանատուութենէ ազատ մնալուն համար :

Աս խօսքերը Պանդուխտին հազոր դողը կուտակալին Թարգմանն էր հաշաղփի Ռափայէլեանը :

Պանդուխտը բանի մը տեղ չէր գնէր անանկ յատակադիմներ, որոնք տրամարանութեան վրայ չէին հիմներ : ՂՊանդուխտ դատապարտելու համար մեծ փաստ պէտք էր, և առիկայ ալ դիւրաւ չէր ստեղծուիլ, որովհետեւ Պանդուխտը ապագային մէջ պէտք ըլլալիք հարցմունքներուն օրինաւոր պատասխաններ պատրաստէր էր :

Նորաքիչ կինը միւս կողմէն կը պահանջէր որ իւր էրիկը ազատեն : Եթէ գործառնութիւնը Լքբունահան իրաւարանին յանձնուէր կուտակալին պատասխանատուութիւնը կը մեծնար, ուստի մեծ ջանք կընէր որ Պանդուխտը դատապարտուի :

Նոր նոր երագներ կը տեսնէին, սակայն և ո՛չ մէկն ալ իրենց նիստմամբ բարի նպատակ չի պիտի ունենար :

Ընդամամալ ՂՊանդուխտ հրաւիրեցին յատեան, իրենց հարցմունքները կարելի է վերանորոգելու համար :

Եւ յիրաւի այնպէս եղաւ, սակայն Պանդուխտը ստիպեց որ արձանագրութիւնը կարգան :

Նստագահը որ պաշտօնատար Քօստզիկօն էր, կը զարմանամբսաւ, մէք կը վարուիմք ձեզ հետ մտերմութեամբ, իսկ դուք ընդ հակառակը բարեկամութեան ձեռք չէք ցցուներ :

— Եւ ես կը զարմանամբսաւ Պանդուխտը որ Լտեանին մէջը ՚ի բարեկամութեան կը հրաւիրէք ամբաստանեալ մը :

— Սէք օտարները կը սիրեմք, պատասխանեց ատենակալին մէկը :

— Եւ այց օրէնքը հարցաքննութեան ատեն և ո՛չ մէկը կը սիրէ, կրկնեց Պանդուխտը :

Երրորդը ցամամբ մը յարձկելով Պանդուխտին վրայ, պօռաց, թէ մէք զքեզ կը պատուեմք օտարութեանդ համար, եթէ այսպէս խոչնդոտներ տեսնուին բանտը կ'երթար :

Պանդուխտը պազարիւն բազմեցաւ սեղանին վրայ հետեւեալը գրեց ու իրենց ներկայացուց :

« Պարաններ, իմ առջի պատասխաններս բնգունեկէ ետք, ձեր պարտաւորութիւնն էր Ռատամ Միքելապէն հրաւիրել յատեան նոր փաստ պահանջելու համար. դուք առ մասին թոյլտուութիւն ըրիք. արիւ իրենց ալ ինձի նկատմամբ բողք կամ գոնգոտ չեմ տեսար, բայց դուք առ քանց հիման կը հրաւիրէք զիս յատեան միայն ՚ի զբօսանս, և ինչպէս կը վկայեն ձեր շարժմունքները, դուք Ռատամին տեղը կարծես իմ հետս գտատխաղ էք. ստիկայ անանկ կողմակալութիւն մըն է որ ձեր ձախտին վրայ պարզպէս կը նշմարուի : Եթէ ես մինչ ցարդ ձեզի պատասխաններ տուի, ստիկայ խոհեմութիւն մըն էր որ կատարեցի, այսուհետեւ ինձի նկատմամբ դուք հրաժարեալ էք. կը ինքրեմա այս յայտացիրը առաջի ատենք կուտակալին, որ ես ալ կոմկատու փոխադրային իմ գիտարութիւններս յայտնելով պիտի պահանջեմ նոր կոմիտէ մը՝ որ պիտի ներկայ գտնուի Օսմանեան հոյր պետութեան հիւղատաներէն մէկը, առանց որչա ես այսուհետեւ պատասխան մը տուիք չ'ուշիմ :

Պանդուխտը այս յայտագիրը իրենց ներկայացնելէն ետքը, միտք բարեաւ ըսաւ ու հրաժարեցաւ :

Երգեօք ինչ պիտի խորհէին. իրենց խորհրդածութիւնները վճիռ չի պիտի կրնային ըլլալ և ո՛չ ՂՊանդուխտ կրնային բռնաբարել վասն զի օրէնս

գէտ էր : ինչ զձ Սոստոմբ դարձեալ  
 պիտի մաներ բանոր . ստեղծի բանտ .  
 Բ. օ երկիւղէ գ յանցաւորները մինչեւ  
 անգամ ազատութեան դուռ կ'փնտ  
 ոեն . իրենց բարբ հարստութիւնը  
 գոհերով : Վարդկութեան և տերու  
 թեան դէմ յանցանք կը գործեն չ'են  
 բուսականանար , ատեաններու մէջ  
 իր զձի դէմ մեղանշելով ստախոսու  
 թեամբ ու ընչն ըն ալ կ'աժապտանեն :

Կուսակալը երեք օրէն ետքը Պան  
 դուխտը հրաւիրեց իրեն քով ու յան  
 գիմանեց , թէ ինչու համար նոր մաս  
 նաժարով կը պահանջէ . նոր մասնա  
 ժողովին ես ալ ըսաւ իրաւունք կու  
 տամ , սակայն գործը կ'երկարի և ան  
 ատեն դուք աս կողմերս պիտի թա  
 փառիք , մի ցաւիք , շուտով գործը  
 իւր վախճանը կ'ունենայ և դուք ալ  
 կ'ազատուիք :

Կուսակալը քաջալերկարաց , վասն  
 զի ինքն ալ օրինաց պահանջմունքէն  
 կ'երկնէր . Պանդուխտն ալ բաւական  
 սեպելով կուսակալին առ ինքը ունե  
 ցած յանդիմանութիւնը , որուն մէջ  
 աղերս և խնարհութիւն կը նշմար  
 ուէր , իւր յայտագիրը յետս կ'ընէ :

Ճիշդ վեց օր անցու կուսակալին  
 քովէն մեկնած օրէն . նահանգական  
 իրաւարանին առջև պտրտած ատեն  
 մենեքալ ժողովարմին թարգմանոր որ  
 բարեխօսաւ անձ մ'էր զՊանդուխտ կու  
 շէց առ ինքը ու ըսաւ . թէ գործիդ  
 վրայօք անզեկութիւն ունին :

Գործը կ'ըսեն թէ վճուեւեր է ,  
 բայց ինչ է վճիւր , չ'գիտեմ . պատաս  
 խանեց Պանդուխտը :

Եւ գիշեր վճուահատութիւնը մեր  
 ատեանն էր . Սոստոմբ վերադին պի  
 տի բանտարկուի . ձեզի նկատմամբ

ալ այդչափ է որոշուած միայն , որ  
 Սոստոմանի մէջ չի կենար :

Ըսիկայ իմ կամբիս պիտի ձգե՛ն .  
 հարցուց Պանդուխտը :

Չ'է , տերու թեան զօրքերը մինչև  
 սահմանագլուխը քեզի հետ պիտի ու  
 ղեկորին ու թղթակոթութեամբ պիտի  
 յանձնեն (սմանեան կառավարութե .

Ըսիկայ նախատինք չ'է , պատաս  
 խանեց Պանդուխտը , վասն զի (ս  
 մանեան հզօր Տէրութեան միջնոր  
 դութեամբը իմ պատիւս կը պահան  
 ջեմ :

Եթէ անցագրոյն նկատմամբ ար  
 ձանագրուած վճիւրը զանի գատու  
 պարտէր , կարելի է որ հնազանդէր  
 օրինաց , բոցց երբ օրէկքը չի դատու  
 պարտեց , ուրեմն կուսակալին կամքին  
 հակառակ վարուիլը պատշաճ էր .  
 Պանդուխտը արժան դատեց հրաժա  
 րիլ Ըպաս թու մանու լեռները , որոնց  
 ապաւինած կրնար տեսնել իրեն հա  
 մար նուիրական ու միանգամայն (ս  
 մանեան սուրբ հողը :

Պանդուխտին անցագիրը կառու  
 վարութեան ձեռքն էր , և ան ձառ  
 բաներն ալ , որոնց վրայէն պիտի եր  
 թեւ եկէր , անցագրոյ պէտք չ'ունէին .  
 Ի՞նչ որ գիշերը կարեկցելով Պանդուխ  
 տին , դեռ արշալոյսեան ձառագայթ  
 ները չ'երեւած , հասաւ Ըպաս թու  
 մանու գաղաթը , ուր թռչնոց պէս  
 գայլայլիկ պիտի երգէր , անոնց սու  
 սանացը ձայնակցելով :

Երկարօր օրը շէր կրնար դիմել Ը  
 պաս թու ման գիւղը , որ երեւելի է  
 իրեն երկաթեաց , ծծումբեաց և ու  
 բիշ օգտակար ջուրերով , այլ պիտի  
 խտորնակ ձամբաւ մը ապաւինէր ինք  
 զինքը . երեկոյեան ատեն լեռներու

ու անտառներու մէջէն երթի եկելով՝  
 հասաւ Ռուսոյ Օսմանեան սահմա-  
 նը , Արփայ չայ գետին եզերքը , Գե-  
 տը սենէր կամուրջ մը , որուն վրայ  
 յիսունի չափ Տերու թեան սահմանա-  
 պահ հեծելազօրաց խումբ մը կը գըտ-  
 նուէր . Պանդուխտը չէր կրնար անոնց  
 գիմել , վասն զի արձակուող չ'ունէր ,  
 Գիշերը իւր կէս չըջանը առեր էր ,  
 Պանդուխտը փորձ մը ընելով՝ թէ-  
 պէտեւ մօտեցաւ կամուրջին . գետին  
 եզերքը ժամապահ զօրականը դոփիւն  
 մը լսելովը ձայն հանեց , թէ ո՞վ ես .  
 Պանդուխտը չ'ըտարելով պատասխա-  
 նեց , թէ գիւղացի եմ , կորսնցուցած  
 երիվարս կը փնտռեմ : Բիչ մ'ալ աս-  
 գին անդին վազելէ ետքը վերստին  
 դարձաւ առ զօրականը ու խոնար-  
 հու թեամբ բարևելէ ետքը սիրելիս  
 իմ ըսաւ , սև երիվար մը չի տեսա՞ր .  
 ո՞հ հոգնեցայ , Պանդուխտին համար  
 ճամբան բացուեցաւ , որովհետև զօ-  
 րականը հրամայեց որ Պանդուխտը  
 երթայ փնտռէ անտառներուն մէջ ,  
 Պանդուխտը հինգ վայրկեանի չափ հը-  
 բաժարեցաւ , իրեն համար ասպարէ-  
 զը բաց էր , զօրականը կարելի է Պան-  
 դուխտին վերադարձը կ'սպասէր , բայց  
 Պանդուխտը Վարայու լեռանց ստո-  
 բոտէն բաժնուելով հանդարտ դէպի  
 գաղաթը կը գիմէր , որ վերադառ-  
 նալու յոյսը չ'կար :

Խիտասաղարթ ծառերը հսկայաձև  
 շարուած իրենց բարձրութեամբը  
 լուսինը կը դիմակէին . անտառները  
 աւելի մութ էր , Պանդուխտը որչափ  
 որ կը բարձրանար , այնչափ ալ ցուր-  
 տը զանի կը նեղէր : Լնտառներուն  
 մէջ զանազան ճամբաներու կը հան-  
 գիպէր , որոնց ո՞չ մէկն ալ իրեն ծա-

նօթ չ'էին , միայն թէ դէպի գաղա-  
 թը կը դիմէր , ուր , կարելի է մարդ-  
 մը տեսնէր , որուն շատ կարօտ էր :  
 Լնկարագրելի դժուարութեամբ զին-  
 քը հասոյց 'ի գաղաթ , որն որ ձիւնը  
 շապկանման զգեցած՝ իւր փոթորկա-  
 յոյզ եղանակը ճամբաները գոցեր՝  
 զՊանդուխտ յետին դժուարութեան  
 կ'ենթարկէր : Զիւներուն մէջէն աս-  
 դին անդին վազելով՝ ահաւասիկ նոր  
 վճիռ մը որ մահն է կըսէր ու կ'ար-  
 տասուէր : Լրեգալը ծագեցաւ , բայց  
 Պանդուխտը դեռ կը պատերազմէր ...  
 գոնէ գիւղ մը , գոնէ մարդ մը տես-  
 նէի կըսէր , եթէ կենացս վախճանն  
 է , քանի մը գաղտնիք հաղորդէի ,  
 որոնք Պանդուխտին սրտին վրայ խիտ  
 ծանրացած էին :

Պանդուխտը ինքզինքը մտածու-  
 թեան տուած կը պտտէր , չը գիտնա-  
 լով թէ ո՞ր , ծառ մը տեսաւ . որուն  
 տակ իւր դաշկինակը փռեց ու վրան  
 բազմեցաւ որ քիչ մը հանգչի . քանի  
 մը վայրկեանէ ետքը դէպի իրեն զե-  
 նաւորեալ ձերունի տաճիկ մը կը մօ-  
 տենար . այս դիպուածը բազզ մին էր .  
 վերջապէս սիրար իւր անդորրութիւ-  
 նը գտաւ , երբ ձերունին մօտեցաւ ու  
 իւր բարևը չը վստայաւ տալու :

Հրո՛շք կը տեսնամ . Պանդուխտ  
 մը Վարայու լեռանց գաղաթը . . .  
 ըսաւ ձերունին :

Լյո՛ւ , երբեմն թափառականու-  
 թիւնը հրաշքի կը փոխուի , պատաս-  
 խանեց Պանդուխտը :

(Օ՛եր) Ես ի՞նչ դիպուած է : (Պան)  
 ճամբորդ եմ : (Օ՛եր) Գէպ ի որ կող-  
 մը : (Պան) Վարայ : (Օ՛եր) Ես տլ  
 հօն կը գիմեմ : (Պան) Հայպ ուրեմն  
 միատեղ :

Պանդուխտը ծանօթ տակէն շար-  
ժեց . ձերոււնոյն հետը միատեղ աչ-  
քերնին դարձուցին դէպ ՚ի հարաւ  
ու իրարու հետ խօսակցելով լեռնէն  
կ'իջնային ստորտար :

Քաղցր է ինձ լսել հայրենեաց-  
անուներ . հարցուց ձերուներն :

Ըղուանցի եմ Շամախի կամ Շիր-  
ուան քաղաքէն :

Օերուներն զայրացաւ , բայց խընդ-  
րեց որ մէյմն ալ կրկնէ :

(Պան) Շիրուանէն եմ : (Օեր)  
Երազ կը անսնամ : (Պան) Բտածնե-  
րուս մէջ ստու թիւն չը կայ : (Օեր)  
Կրնա՞ք ինձի անզեկու թիւն սալ եթէ  
Շիրուանին նկատմամբ բան մը հար-  
ցնեմ : (Պան) Պատրաստ եմ :

— Շիրուան քաղաքը երևելի ազ-  
նուական մը կար որ 1835 թուին քա-  
ղաքականութեան դէմ մեղանշելով՝  
ձգեց իւր հայրենիքը ու մեկնեց ՚ի  
Պարսկաստան : Պարսից Սահամմէտ  
Շահին եղբայր Լահէայ Սիրզան որ  
Կիրանու ու Սազանտա , — Բանաւ իշ-  
խանն էր , երբ տեղեկացաւ յիշեալ  
անձին գալստեանը վրայօք՝ հրաւիրեց  
սու ինքը ու վսեմ պաշտօն մը տուաւ ,  
որուն միջոցաւ մեծամեծ ծառայու-  
թիւններ ընելով Պարսից , վեհափոստ  
Սահամմէտ Շահն ալ « Բռիւծու Ե-  
րեգակի » երկրորդ կարգի պատուա-  
նըշանը շնորհեց . կը ճանչնա՞ք արդեօք :

(Պան) Օթիմաղելով , անուեր ինչ  
է : (Օեր) Վարբիէլ պէյ : (Պան)  
Հօրեղբայրս է : (Օեր) Հօրդ ա-  
նունը : (Պան) Գրիգոր պէյ :

(Օեր) Ըրտասուելով , ս'ն իմ  
պարսնս , իմ պարսնս , 1838 թուա-  
կանին Գրիգոր պէյը բաղձարով որ  
չայոյ վրայօք տեղեկու թիւններ մու-

ղավէ , իրեն սղգասիրական եռանդը  
դրդեց զինքը երթուեկէլ ՚ի հնաթիկ ,  
Լսիոյ ու Լիբրիէի մէջէն անցաւ ՚ի  
Կ . Պօլիս և անկէց իւր հայրենիքը .  
աս ճամբորդութիւնը տևեց չորս տա-  
րի : Ըրդեօք , յիշած է հայրդ թէ  
ան ատեն քաջասիրտ ծառայ մեալ ու-  
նէի :

(Պան) Յիշած է , հայրենակից մը  
ունէի , անուեր Ըլպիւլայ . 1844  
թուականին մարդ մը սպաննելով չը-  
կրցաւ կեցեր էր Սուսիոյ մէջ փա-  
խաւ անկէց , որ մինչդեռ անյայտ է :

Օերունոյն աչքերէն գաղտնի ու  
դառն կաթիլներ կը սահէին : (Պան)  
Ի՞նչու կ'արտասուես : (Օեր) Սօր  
անուեր Սուլթանն էր : (Պան) Լ՛յո .  
(Օեր) Լըբօր անուեր Ըլլիմ : (Պան)  
Լ՛յո : (Օեր) Հօր անունն ալ Քե-  
րիմ , որ սրղին իւր պարսնին որդւոյն  
հետ Ըճարայու մէջ իրարու ընկեր . . .  
թշուաութեան մայրը եղած են :

Օերուներն չը կրնալով գիմանալ  
գգուեց Պանդուխտը , ու իւր ար-  
ցունքները որ հեղեղի պէս կը վազե-  
ին՝ կը յայտնէր թէ աս մարդը Ըլպ-  
տիւլան ինքն է :

Մհ սրբելիս իմ գրեզ կը տեսնամ :  
Ընոր արտասուացը Պանդուխտը պա-  
տասխանեց :

— Օրհրան , Օրհրան , արդեօք  
ո՞ղ է :

— Ողջ է , բայց իւր հայրը բռնա-  
նալով վրան վիճակը որսէց :

— Ի՞նչպէս :

— Չեմ կրնար արտասանել , վրան  
ղն սիրտդ , որուն մէջ Օրհրային գե-  
ղեցկութեան նկարը կար , կը վերադառնա :

Յիբաւի է , տարիքս յիսուն և  
հինգ . Ըճարայու մէջ զբաւակներու

տէր եղած եմ, դեռ Օսկրան կ'երազեմ: Յնչ . . . կրնամ հասնիլ նպատակիս:

— Այսուհետև դժուար է, որովհետև ան ուրիշի մը գերիով կը միխթարուի և դու հեռաւորութեան մէջ կեանքդ թշուառ:

— Բնութեանդ է:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

Ահ, նպատակիս չը հասայ . . . հայրը եղև ինձի ստիս և ես ալ անոր արիւնը խմեցի, որուն պատճառաւ քանի քանի վնասներու ենթակայ եմ, հայրենիքս ձգեցի, ազգականներէս բաժնուեցայ, բայց բէ ՚ի բազար պատելով թշուառութիւններ տեսայ, մարդկանց ասելի երևցայ: Ընտրացու ձուրերը ինձի հայրենիք եղև, որն որ ըստ ինքեան արմէք մը չ'ունի: Ընտելի աղէկն ան է որ չ'տարակուսիմ, թող բողբը մտգնիսանման բարձրանայ գէպ ի օգը ու հոն մարմին կողմի, թող չը մտեանայ ինձի, վստն զի ալ այսուհետև պէտք չ'է, պատմե գոնէ քոյ վնասող, կորելի է փորձառու չըլլալը դ համար նեղութիւնը ազդեր է զքեզ աւելօք: Կ. Պօլես էիր լսելովս, բայց հիմոյ սառնամանեաց ու ապառաժուտ լերանց հիւր ես:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

Ահ, նպատակիս չը հասայ . . . հայրը եղև ինձի ստիս և ես ալ անոր արիւնը խմեցի, որուն պատճառաւ քանի քանի վնասներու ենթակայ եմ, հայրենիքս ձգեցի, ազգականներէս բաժնուեցայ, բայց բէ ՚ի բազար պատելով թշուառութիւններ տեսայ, մարդկանց ասելի երևցայ: Ընտրացու ձուրերը ինձի հայրենիք եղև, որն որ ըստ ինքեան արմէք մը չ'ունի: Ընտելի աղէկն ան է որ չ'տարակուսիմ, թող բողբը մտգնիսանման բարձրանայ գէպ ի օգը ու հոն մարմին կողմի, թող չը մտեանայ ինձի, վստն զի ալ այսուհետև պէտք չ'է, պատմե գոնէ քոյ վնասող, կորելի է փորձառու չըլլալը դ համար նեղութիւնը ազդեր է զքեզ աւելօք: Կ. Պօլես էիր լսելովս, բայց հիմոյ սառնամանեաց ու ապառաժուտ լերանց հիւր ես:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

Ահ, նպատակիս չը հասայ . . . հայրը եղև ինձի ստիս և ես ալ անոր արիւնը խմեցի, որուն պատճառաւ քանի քանի վնասներու ենթակայ եմ, հայրենիքս ձգեցի, ազգականներէս բաժնուեցայ, բայց բէ ՚ի բազար պատելով թշուառութիւններ տեսայ, մարդկանց ասելի երևցայ: Ընտրացու ձուրերը ինձի հայրենիք եղև, որն որ ըստ ինքեան արմէք մը չ'ունի: Ընտելի աղէկն ան է որ չ'տարակուսիմ, թող բողբը մտգնիսանման բարձրանայ գէպ ի օգը ու հոն մարմին կողմի, թող չը մտեանայ ինձի, վստն զի ալ այսուհետև պէտք չ'է, պատմե գոնէ քոյ վնասող, կորելի է փորձառու չըլլալը դ համար նեղութիւնը ազդեր է զքեզ աւելօք: Կ. Պօլես էիր լսելովս, բայց հիմոյ սառնամանեաց ու ապառաժուտ լերանց հիւր ես:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

տուի բաղդին ձեռքը, բայց ուրախ եմ որ վերջը քեզ հետ միացուց:

— Օմար Պէյին վայոջ տեղեկութիւն ունիս:

— Այսօրս զօրաց Սպարապետ է Պերիգուլեան պաշտօնով:

— Սեժ բան չ'է:

— Սթթէ:

— Ընտարակոյս, որովհետև Պաւսըմ խանին զաւակն է, իւր նախնիքը բոլոր Տալասանու կը հրամայէին, ինքը սպարապետ ըլլալով կ'արձեւս փառաւորութիւն է:

— Փառաւորութիւն չ'է, գոնէ Օսմանեան բարեխնամ Տերութեան կը ծառայի, որուն խնամոցը տակ կրնայ օր մը հաւասարիլ իւր հին փառացը, նա մանաւանդ Օմարը իւր բաղքաբաղիտութեամբ յառաջ պիտի վազէ:

— Օմար Պէյին հօր եղբարց վայոջ տեղեկութիւն ունիս:

— Այո ունիմ: Բարի բնի, գուն ալ գիտես որ ասոնք երեք եղբարք էին, Սուստաֆայ խանը, Գաւրմ խանը և Բիկեր խանը, որոնք վերջի ժամանակները Բուրանից միապետներն էին: Բունց մէջը օգտակարները Պաւսըմ խանին զաւակներն էին Օմարը և Օսմանը, որոնք զգալով Հայրենեաց սէրը ու չ'գիտնալով ան ցուրուն որ օտարներէ կը կրէին, ըստիպեալ իրենց հայրենիքը ձգելու պարտաւորեցան: Օսմանեան հովանին խնամեց զանոնք, որ մինչ ցարդ պէտք եղած ծառայութիւն մ'ալ իրենց վրան առած՝ ջերմաւանդութիւն իրենց օգտակար ըլլալը յայտնելու պատեհ առիթ մ'ալ ունին: Սուստաֆայ խանին զաւակները միայն բա

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

Ահ, նպատակիս չը հասայ . . . հայրը եղև ինձի ստիս և ես ալ անոր արիւնը խմեցի, որուն պատճառաւ քանի քանի վնասներու ենթակայ եմ, հայրենիքս ձգեցի, ազգականներէս բաժնուեցայ, բայց բէ ՚ի բազար պատելով թշուառութիւններ տեսայ, մարդկանց ասելի երևցայ: Ընտրացու ձուրերը ինձի հայրենիք եղև, որն որ ըստ ինքեան արմէք մը չ'ունի: Ընտելի աղէկն ան է որ չ'տարակուսիմ, թող բողբը մտգնիսանման բարձրանայ գէպ ի օգը ու հոն մարմին կողմի, թող չը մտեանայ ինձի, վստն զի ալ այսուհետև պէտք չ'է, պատմե գոնէ քոյ վնասող, կորելի է փորձառու չըլլալը դ համար նեղութիւնը ազդեր է զքեզ աւելօք: Կ. Պօլես էիր լսելովս, բայց հիմոյ սառնամանեաց ու ապառաժուտ լերանց հիւր ես:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

Ահ, նպատակիս չը հասայ . . . հայրը եղև ինձի ստիս և ես ալ անոր արիւնը խմեցի, որուն պատճառաւ քանի քանի վնասներու ենթակայ եմ, հայրենիքս ձգեցի, ազգականներէս բաժնուեցայ, բայց բէ ՚ի բազար պատելով թշուառութիւններ տեսայ, մարդկանց ասելի երևցայ: Ընտրացու ձուրերը ինձի հայրենիք եղև, որն որ ըստ ինքեան արմէք մը չ'ունի: Ընտելի աղէկն ան է որ չ'տարակուսիմ, թող բողբը մտգնիսանման բարձրանայ գէպ ի օգը ու հոն մարմին կողմի, թող չը մտեանայ ինձի, վստն զի ալ այսուհետև պէտք չ'է, պատմե գոնէ քոյ վնասող, կորելի է փորձառու չըլլալը դ համար նեղութիւնը ազդեր է զքեզ աւելօք: Կ. Պօլես էիր լսելովս, բայց հիմոյ սառնամանեաց ու ապառաժուտ լերանց հիւր ես:

— Այո, երկու զուակ ալ ունի, որոնց մէկը արբուհական ձեմարանն է:

« Գարձեալ արատու ելով » ինչու համար ստեղծուեցաւ մարդը եթէ իւր փափաքին չի պիտի կրնայ հասնիլ, կը սիրէի Օսկրան, կը լողա յի սիրոյ Ափիանտոսին մէջ, սէրը իւր արատաստանը ունէր, միայն հայրը հապառակ իմ և օրիորդին համայր . . .

րեսիրտ են , իսկ հայրենեաց վրայօք  
գաղափար չ'ունին և անոր փափկու-  
թիւնն ալ դեռ չ'են զգացած : Այ-  
քէր խանին զաւակներն ալ Ֆանաու  
տիկոսութեան սահմանէն ելլելու  
միտք չ'ունին , իրենց հանգստութիւ-  
նը կը փնտռեն առանց խորհելու և  
մտածելու Շահին Պէյէն 'ի դատ . որ  
քաղաքականութեան մերձ՝ իւր ճակ-  
տին վրան կ'արծես հայրենիք մը նը-  
կարագրուած է :

- Շային Պէյը Բնչ գործով կը  
զբաղի :

- Սեծն Վէզիրի թիկնապահն է :

- Օսման Պէյը :

- Օրօսց Քօլ-աղասը է :

- Ասոնք քեզի բարիք մը չի կրցի՞ն  
ըրեր էին :

- Սիշտ պատրաստ են օգնելու ,  
դժբաղդարար Պօլիս գտնուած ատենս  
և ոչ մէկը հոն էր :

- Հայոց մէջը երեւի գերդաս-  
տան մը կար Տատեան , անոնց չ'դիմե-  
ցիր . վասն զի կ'ըսեն թէ շատ ողոր-  
մասիրտ են :

- Այտիւլայ , կ'արծեմ իմ հօրս  
գռուղ առնը քեզի ծանօթ է , որ  
այլոց օգնութեան չ'դիմէր , ես ալ ան  
տան զաւակն եմ :

Իսոյց Տատեաններուն ինծի ըրած  
բարիքը յայանեմ ձեզի . Պօլիս Ս .  
Փրկչեան Հայոց հիւանդանոցը ժա-  
մանակէ մ'առաջ հիւանդ էի . խօսք  
տարածուեցաւ թէ Տատեան գեր-  
դաստանը այցելութեան եկաւ . սպա-  
սաւորները հագուեցան , սենեակնե-  
րը մաքրեցին , բռնութիւնը կը սախ-  
պէր որ պատասպարեալները լռակայ  
ընկերութեան պէս չ'խօսին . տեսու-  
չը ասդիէն անդին կը վազէր որ զինքը

հաւնեցնէ , տեսուչը՝ որ ըստ սով-  
որութեան վանքին միապետն է , նոյն  
օրը ամենայն յարգանօք հիւանդնե-  
րուն և պատասպարեալներուն հետ կը  
տեսնուէր :

Քանի մը օրիորդէ բազկայեալ  
խուժք մ'էր , որոնք սենեակները պը-  
տրտելով ամէն ստորին անհատի վրան  
կ'երթային ու կը քաջալերէին , ես իմ  
սենեկիս մէջ առանձին էի , ու մի-  
անգամայն մարդու կարօտ , ներքին  
համոզմամբ կը վճռէի թէ ինծի այց  
առնելու չ'են իզար , որովհետեւ ե-  
ղած տեղս մաքուր չ'էր , քարաչէն պա-  
րիսպներու մէջ փայտաչէն պարիսպ-  
ներով ու գլուխն ալ սախտակներով  
գոցած առանձնասենեակ մըն էր , բա-  
ւական ցուրտ , ամէն կողմը պտտելէ  
ետքը չորս դեռահաս օրիորդք դէպի  
ինձ մօտեցան , որոնց ճակտին վրան  
արդարեւ ազնուութիւն մը կը փայ-  
լէր , կատարեալ բնաւորութիւն մը՝ որ  
մեր Ասիոյ օրիորդները անկէց զուրկ  
են , Աչքերնին ինծի դարձուցած ա-  
տեն , անանկ կարծեցին թէ ցնորեալ  
մընեմ , վասնզի իմ պատասպարանս ցը-  
նորածներու համար պատրաստուած  
տեղ մընէր , քիչ մը ծիծաղաշարժ վրաս  
յառելէ ետքը պիտի մեկնէին . ես  
ձայն տուի , « Աչնիւ օրիորդներ »  
կայնեցան ու հետաքրքրութիւննին  
սախպեց որ հարցմունքներ ընեն , Ա-  
րենց արտասանութիւնը այնչափ մա-  
քուր էր , որ չէի կրնար ըսել թէ  
գրագէտ չ'են , շարժմունքնին այն-  
չափ վեհանձն էր , որ պիտի ստիպ-  
եալ ըսէիր թէ վսեմութիւնը 'ի բնէ  
անսի նոյն գերդաստանը ունի :

Ի՞նչու համար պատասպարուած էք  
հարցուց մէկը . ես իմ վիճակս պատ-

մելու պարտաւորեցայ, բայց անոնց  
ուենկնորութիւնը որ կրբեմն ալ կը,  
հրնչէին թէ ինչ անուշ կը խօսի, ա-  
պագայ բաղդի մը յոյս կուտային:

Քաւական ժամանակ իմ հետս պա-  
րապելէ ետքը չը ինայեցին իրենց ա-  
ռատ ողորմութիւնն ալ, պատուիրե-  
լով որ առողջութիւն գտնալէս ետքը  
իրենց գիմեմ. ես հիւանդ չէի, բայց  
առողջացայ Աղուանից (Իսեան)՝ ու-  
կաս աղայի\* որուն աղգասիրական ե-  
ռանդը յայտնի է ողջամիտ հասարա-  
կութեան՝ խնամիրքը: Քանի մը օրէ  
ետքը գէպքը պահանջեց որ հիւան-  
դանոցէն բաժնուիմ. գոնէ առջին  
փորձ մ'իտրհելով, դիմեցի Տատեան  
վեհ գերգաստանին ապարանը որ ՚ի  
Ս. Ստեփաննոս: Պատկառելի օրիոր-  
դաց անուամբ նամակ մը գրեցի, ո-  
րոնց պալատը հասած ատեն՝ գրու-  
թիւնս գոնապանին ձեռքովը հասաւ  
Օրիորդաց ձեռքը. որոնք նոյն վայր-  
կենին ինծի հրա իրեցին իրենց սեն-  
եակը ու ըստ բաւականին պատուե-  
լէ ետքը պատուիրեցին ալ որ իրենց  
պալատէն չ'բաժնուիմ. սպասաւ որ  
ներսեն քով գարձած ատենս, ասոնք  
ալ կարելի է հրահանգուած էին՝ ին-  
ծի ընդունեցին ամենայն սիրով ու  
պատրաստեալ սենեակ մ'ալ զցուցին  
հանգստութեանս համար: Արեկոյ ե-  
ղև, սպասաւ որնեքէն երկու ողի ե-  
կան իմ սենեակս ու չը բաժնուեցան:  
Այժմ պղտի պահանջ մ'ընէի կը կա-  
տարէին ու չ'էին զլանար ծառայե-  
լու, որ Պանդուխտի մը սրտին մտի-  
թարանք է: Օրը մաեք էր գիշեր.

ուան շրջանին մէջ, մէկը՝ որ անուշը  
չը գիտեմ, հրաւիրեց ինծի սենեակ  
մը, ուր իրիտասարդ\* մը բազմած  
պատկառելի զիմօք հրաւառին զիմօց  
նստեր էր: Այս ամենայն խոնարհու-  
թեամբ մտայ ներս, երիտասարդը ըն-  
կալաւ ինծի սիրով, որն որ առջև բե-  
րան հետեւեալ խօսքերը արտասանեց,  
« թէ ինչպէս մեք տեղեկացեր եմք  
հրամանքնիդ ազնուականի մը զաւակ  
էք, ուստի մեր պարտաւորութիւնն  
է զձեզ յարգել »:

Օրեր. Տատեաններուն ցեղին վը-  
բայօք տեղեկութիւն ունիս, քանզի  
ուրիշ Տատեաններ ալ կան Մինկրէ-  
լից մէջ, արդեօք ասոնց մէջը աղգա-  
կանութիւն կայ:

Պան. Պատմեմ քեզի, Տատեան-  
ները Հայաստանէն գաղթած ատեն-  
նին երեւելի էին, ասիկայ կրնայ հաս-  
տատել Օսմանեան Տէրութենէն վաս-  
տրկած համակրութիւննին: Այս գեր-  
գաստանը Վ. Պոլիս մտած օրէն՝ որ ե-  
րեք հարիւր տարիի շափ կայ՝ միշտ  
աղգին ներկայացուցիք եղած է, ազ-  
գին փառաւորութեան սիւնը Տա-  
եաններն էին, որոնք մինչդեռ աշ-  
խարհքը քաղաքականութեան կերպու-  
րանք չ'առած, մեծ ծառայութիւն  
ներ ըրած են աղգութեան: Չորս հա-  
րիւր յիսուն տարի ասիկց առաջ  
գերգաստան մ'ալ ինչպէս կ'ըսուի  
Հայաստանէն բաժնուելով՝ մտաւ  
Վրաց գիրիւր. Հայերը ան ատեն Վը-  
րաստանի մէջ պատիւ չ'ունէին, և  
Տէրութեան համակրութիւնն ալ աղ-  
նուական մը չ'էր կրնար վասակիլ մին-

\* Ղուկաս Շիիւանը հիւանդանոցի հօգաբար  
մութեան պաշտօնը կը վարէր որ մեծամեծ ծառա-  
յութիւններ ալ ըրաւ յընթացս մի ամաց:

\* Երիտասարդը վեհաճառք Պոզոս պէյն որ-  
գին ուսումնասիրած և միանգամայն ազգասէր Սե-  
ման պէն էր:

չև որ դաւանախոսութիւն չընէ ,  
 Հայերը իրենց տաղանդով ուրիշ այլ  
 և այլ տերութեանց մեծամեծ ծառա-  
 յութիւններ ըրած են , ըստ սին օ-  
 բինակի նոյն գերդաստանն ալ Վրաց  
 կրօնքը ընդունելով նախ գ.քառութեան  
 հրովարտակ ստացաւ , վերջերը Արշա-  
 ւանաց կամ պատերազմներէ օգուտ  
 քաղելով մեծ խու մը մը կազմեց Վր-  
 քաստանի ու Մինկրէկոյ կեդրանական  
 սահմանք , վերջապէս Իմերեթից և  
 Մինկրէկոյ մէջ եղած բարբարոսու-  
 թիւնները զգտրով , նա մանաւանդ որ  
 այս վերջինը լազերը տիրած էին , ար-  
 շաւեց Մինկրէկոյ վրան Սվաններուն  
 օգնութեամբ , մեծ յաղթութեամբ  
 ցրուեց լազերը , ու ինքը հոն տեղը  
 իշխան նստեցաւ , որ Տասեան մական  
 նունը մինչ ցարդ կը կրեն : Ասիկայ  
 գեղեցիկ աղբիւրներէ քաղուած է :

Օ՛եր . Ո՛հ : հասանք , հասանք ,  
 պուտայ ինդակցութեամբ մը :

Պան . Ո՛ւր Ապտիւլայ . ո՛ւր :

Օ՛եր . Ահաւասիկ , ըսաւ մեր բը-  
 նակարանը . ձորը Պանդուխտին ցու-  
 ցընելով :

Գիշերամուտ էր , երեկոյեան հո-  
 վը գետինը սառեցուցեր՝ ճամբորդ-  
 ներն ալ յակամայս նեղութիւն պի-  
 տի կրէին , Պանդուխտը կը փնտռէր  
 բնակարան մը որ մօտ էր ուր պիտի  
 հանգստանար :

Ապտիւլային եղէգնաչէն և եռան-  
 կիւն տունը կառուցած էր անտառի  
 մէջ գետի մը վրայ , գրացի մը իւր  
 քովը չունէր : Աճարացիք ըստ նախ  
 նական սովորութեան ձորերու , ան-  
 տառներու ու լեռանց սարտոնները  
 կը բնակին , ամէն ընտանի իրեն հա-  
 մար առանձին . բնակարանը մտած ա-

տեն Պանդուխտը պատահեցաւ երի-  
 տասարդի մը՝ որ կրակին առջև բազ-  
 մեր էր : Պէտք եղած պատիւը չէր  
 զանար Պանդուխտէն Ապտիւլան , ու  
 բուն կինը Ապտիւլային պահանջմա՛ւ  
 բը պատրաստած կերակուրը՝ որ խմու-  
 ըեղէն էր՝ բերաւ ՚ի սեղան :

Պանդուխտը կարծես բաղդին հար-  
 ուածներէն ազատուեր՝ երանութիւն  
 կը համարէր նոյն վայրկեանը : Ո՛հ ա-  
 ղէտալի վիճակ :

Հայկերոյթէն ետքը երիտասարդը  
 առանձնացաւ Պանդուխտին հետ ծա-  
 ուի մը սակ ու Հայոց վրայօք սկսեց  
 զանազան գանգաւաններ ընել , թէ ե-  
 րևելի դպրոցներէ զուրկ են , թէ վա-  
 ճառականութիւնը ծաղկած չէ , թէ  
 շատերը սեղանաւորութեան կը հե-  
 տնին , յորմէ ազգբարդիւնք մը չու-  
 նի , թէ հպարտ են , հարուստները  
 միշտ իրենց շահուն ետեէն կը վա-  
 զեն , ուսումնական մասը ազքատ է ,  
 որոնց ձեռնհասութիւն և ո՛չ մէկը  
 կրնէ , վարչութիւնը կարող չէ եղեր  
 մինչ ցարդ կարեւոր խորհուրդներ յը-  
 դոցնել ՚ի նպատ Հայութեան , խոր-  
 հուրդներ՝ որուն արդեամբը ազգը  
 կարող ըլլայ ուսմանց և արուեստից  
 ճաշակը առնելու , Հայոց ազգը ըստ  
 ինքեան քաղաքականութիւն մը չու-  
 նի , և պէտք չէ , երբ խնամածու-  
 Տերութեան մը խնամոցը տակն է :

Երիտասարդին խօսքերը կրնային  
 հաստատել թէ ինքն ալ Հայ է . սա-  
 կայն գիտամտք ինքրզինքը տաճիկ կը  
 ցուցնէր որ անձը չի փնտռուի , Պան-  
 դուխտը համարձակեցաւ հարցնելու  
 ՚ի տաճիկ բարբառ թէ Հայերէն գի-  
 տէ՞ր :

Այո պատասխանեց երիտասարդը :

Պան . Ուրեմն զբաղինք հոյերէն  
սուերու :

Երբ . Բարի :

Պան . Կ'աղաչեմ ձեզի , ըսէք շե  
ռակը , ի՞նչ ազգէ եք :

Երբ . Հայ եմ , ծիծաղելով պա  
տասխանեց :

Պան . Կ . Պօլսեցի՞ եք :

Երբ . Լ . յո՛ , Ս . Փրկչեան ճեմա  
սանին աշակերաներէն եմ :

Պան . Ի՞նչ առթիւ այս կողմերը  
ը պատիք :

Երբ . Ըջքատուծիւնը՝ որ դա  
տակնիք մ'է մահու , ստիպեց ջրիլ  
Հայոց գաւառները , որ գոնէ վար  
եպետուծեան պաշտօն մը ձարելով  
արող ըլլամ կեանքս ապահովցնելու ,  
գաւառներուն շատերը վարժապետ  
ուսին , և հասարակութիւնն ալ  
աման ծարուիլ չ'ուզէր , յարմար  
սեղ մը չը գտայ , բազըր բերաւ հա  
տոյց ինծի անանկ տեղ մը՝ ուսկից ա  
յատուելու հնարք չըկայ :

Պան . Չըկրցի՞ք Պօլիս ձեր կեան  
քը ապահովցնել :

Երբ . Ընկարելի է . վասն զի վա  
ճառականութիւնը ծաղկած չ'է , և  
ուսումնական խումբին ալ սահմանը  
նեղ ըլլալուն համար չը կրնար ուրիշ  
մը երազել : Ետը հնարք մը չըկայ :

Պան . Հնարք , կայ , բայց գոր  
ծարութիւնը դժուար է : Ըզգին  
լրան այնչափ պարտքեր դիզեցին , որ  
ստոր հոգը վարչութեան համար մը  
լածելիք մեծ նիւթ մըն է , իրեն նիւ  
թակնը ապահովուցած չըլլալուն  
համար անկարելի է իրեն հոգ տանիլ  
ազգին բարոյական և մտաւորական  
արգացման :

Պօլսոյ մէջ շատ դպրոցներ կան ,

բայց ասոնց սահմանն ալ խիստ նեղ  
է . ազգը չը դիտէ և չի պիտի կրնայ  
բարեկարգել դպրոց մը , որովհետե  
անոր լեզուէն չը հասկնար կամ հաս  
կրցողներն ալ միշտ շահու ետեւէ :  
Կատարեալ դատարարակներ կրնան  
գանուիլ , սակայն ինչ օգուտ որ ստակ  
կը վասնուի անբաններու կամ ան գա  
ւաղաններուն , որոնք վարժապետնե  
րուն մեքենան են իսկ աշակերտաց  
ստինդուն : Գեղեցիկ բռնութիւնն :  
Ըզգը յառաջ չի պիտի վազէ որով  
հետեւ թմրած է . ոմանք ըսին թէ  
վաճառականութիւնը եթէ ծաղկի՞  
ազգը կը յառաջագլուխ , միւսները  
երկրագործութեան շտիպելուն հա  
մար պօռային , շատերը սնտեսու  
թեան հոգ տանելու ձայն տուին ,  
բայց ասոնց գործադրողը և ո՛չ մէկը  
ցցուց , միայն թէ ազգը պիտի գոր  
ծէ ըսին : Ըզգը պատրաստեր էր գոր  
ծող , ո՛չ , ուրեմն անանկ հեղինակու  
թիւնները դատարկաբանութեանէ ՚ի  
զատ կարեորութեան չ'են կրնար ծա  
ռայել : Ըզգը եթէ իւր օր օրի վրայ  
ընկճումը կ'ըգայ , թող հաշուէ թէ  
Պօլսոյ մէջ քանի՞ հաստատուն ընկե  
րութիւն ունի , ընկերութեանց աա  
եանները ընկերաժողով մը կազմեն և  
ստոր արդիւնքը ան ըլլայ որ կեդրո  
նական ընկերութիւն մը բանան , որ  
իրենց եկամտից երրորդ մասը նոյն  
ընկերութեան նպատտեն ամեն տարի  
և երեւելի անձանց մէջն ալ բաժա  
նորդազրութիւն բացուի , որով կեդ  
րոնական ընկերութիւնը կը հարստա  
նայ . կեդրոնական ընկերութեան ան  
դամ կրնան ընտրուիլ միայն , խորհող  
և միանգամայն ուսումնական ան  
ձինք , ազբատ ուսումնականներն ալ

առանց բաժանորդագիրն վճարելու  
 ընդունիլ ընկերութեան մէջ. ընկե-  
 րութիւնը այս ստակներովը կրնայ  
 ունենալ Պօլսոյ մէջ կեդրոնական գրա-  
 րոց մը, իւր խնամացը տակ հարիւր  
 մանկախ պատասպարելով՝ երկրագոր-  
 ծութեան, վաճառականութեան և  
 ուրիշ կարևոր ուսմանց ճաշակը ա-  
 նոնց տալէ ետքը կը տեսնաս որ տա-  
 սը տարուայ մէջ ազգը նոր կենդա-  
 նութիւն մը կը զգայ ու իր վիճակը  
 կը շտկուի :

Պանդուխտը Խորենեան դպրոցի  
 մէջ առանձնացած՝ երբ այս անցքերը  
 գրի կ'առնէր, յանկարծ իւր սենե-  
 կին դուռը բացուեցաւ ու իր նման  
 ցաւակից մը որ Տիրացու Աւքսան  
 Վրիգորեանն է ներս մտաւ, դեռ  
 կը գրէք . . . հարցուց :

Պան. Ի՞նչ կը գրեմ, կամ ի՞նչ տե-  
 ղեկութիւն ունիք գրուածներուն  
 վրան :

Աւք. Կարծես թէ գաղանի է .  
 անցեալ երեկոյ որ հրամանքնիդ հոս  
 չէիք գրութիւնը աչքէ անցուցի, ո-  
 րուն մէջ թշուառութիւն մը նկա-  
 րագրուած էր որ քոյ մարմինդ ճա-

րակողն է. բայց շատ բաներ պատ-  
 մուած չ'է :

Պան. Ի՞նչ բաներ կամ ի՞նչ գի-  
 տէք ինձի նկատմամբ :

Աւք. Պօլսոյ մէջ բանտարկու-  
 թիւնդ, — Լորիս Սէլիբեանէն առ  
 Յովհաննէս պէյ Տատեանը ուղղուած  
 նամակէն յառաջ եկած դատապար-  
 տութիւնը, — Օմիւռնիոյ մէջ Սա-  
 մախիացի Տէր Յակոբ Պալապանեա-  
 նի լրացած բարերարութիւնը, — Իւրի-  
 ոյ Յովհաննէս աղայ Բիւրքճիանօֆի  
 աղդասիրական եռանդը, — Կրուտա-  
 ղէմայ միաբանութեան քեզի դէմ ու-  
 նեցած ամարդօրէն շարժումները, Ա-  
 ղեքսանդրիայ պատասպարուիլը, — Աք-  
 գային Ս. Փրկչեան հիւանդանոցին  
 վիճակը, — վերջապէս շատ բաներ, որ  
 րոնք ինձի պատմած ես :

Պան. Այո՛, կան պիտանի տեղե-  
 կութիւններ, որոնք ՚ի լոյս կ'ընծայ  
 ու ին ուրիշ հատորներով, եթէ այ-  
 պոտի մասը ընթերցասէր հասարակ-  
 կութեան կողմէն քաջալերուի, որո-  
 կը պարծենայ թշուառ մը և ինքը զին-  
 քը անձնուէր կացութեան մէջ պս-  
 հելու կ'աշխատի :

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ









